

ԱՆՌԻՉԱԽԱՆ ՖՐԱՆԿԻՔԻԼԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ





ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1608604

ԱՆՌԻՉԱԽԱՆ ՖՐԱՆԿԻՔԼԵԱՆ

Հ 204892

ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ՕՐԵՐ



ՊԵՂՐՈՒԹ

1948

Նույր՝ և. Աղթավանին



ԱՍՏՈՒԱԾ ՀԱՅԻ ՄԸ ԴՐԱՄԸ ԿԸ ՂՐԿԵ

ՆՈՐ ՕՐԵՐ



Պեմ յիշեր, չեմ գիտեր: Ե՞րբ, ո՞ւր և
ինչպէս ծանօթացայ: Տեսած էի զինք ինչպէս քաղա-
քին բազմաթիւ մարզիկը, որոնցմէ ոմանք այնքան
յաճախ. որ կը թուէր, թէ վաղեմի ծանօթներ էինք: Տե-
սած էի, և սակայն ընա՛ւ, առաւօտեան,— Բարիլոյս.
Աստծու բարին,— փոխանակած: Արեւելեան ժողո-
վուրդներու սպիտակ հոգիի արտայայտութիւնը, հին,
պարզ, բայց գերիվեր սովորութիւն մը, զոր Արեւմուտ-
քը եկաւ խաթարեց իր լոյսովը գժիսմ:

— «Բարեւն Աստծուն է» կ'ըսէ ժողովուրդը.

— Իրա՞ււ Այո՛: Բայց հիմա՞ս լումայ է՛, կաշա-
ռելու միամտութիւնները, այլ խօսքով՝ անկեղծու-
թիւնները:

Ես-ը շրւկայի տիղմին մէջ նետած են: Ազնւու-
թիւնը փարիսեցիի կապոյտ թաւշեայ մուշտակ հագած,
չէմպրենեան գլխարկ, — ճարոնական հովհարներու
պէս, աղնւական տիկիններու մատներուն մէջ, —
միշտ վեր վար կը շարժի, կեղծ ժպիտներ ցանելով:

— Բարե՛ւ... բարե՛ւ...

Ու երբ ան կ'անցնի ու բաւական մը հեռացած է,
իր ձայնին շեշտը իրեն տարօրինակ ու ծիծաղելի կը
թուի: Եթէ ազնւութեան յետին նշոյլը կայ տակաւին
իր մէջ, ինքն իրմէ կը խորչի: Որքան արտառոց է
ու խորթ արձագանզը ի ձայնին զոր տակաւին իր ա-
կանջներուն կը հնչէ: Բայց ան՝ որ կ'առնէ այդ բարեւը.
կընա՞յ թափանցել այդ ձայնի շեշտի ետին թաք-
նուած միտքին...

Հակառակ այնքան յաճախ հանդիպելուս արեւել-
եան այդ բարի ոռվորութիւնը չյարգեցի, ան կը բա-
րեւէր սակայն, թէպէտ առանց երբեք ակընկալու-
թիւններ փնտոելու, վասնզի ան, հին մարդոցմէ էր և
կը կրէր իր ժամանակի անխարդախ կաթնաթոյր
հոգին:

Իր բարեւը բախած էր իմ անտարբերութեան,
վասնզի ես միշտ խուսափած եմ բարեկամներ չատցը-
նելէ: Կարելի՞ է բոլոր հանդիպողներուն բարեկամա-
նալ եւ բոլոր բարեկամներուն բարեւել թիւերն օդին
մէջ, երկինքը սղոցելով կամ գլուխը կոյր յուղարկա-
ւորներուն պէս ուսին վրայ անդադար ճօճել: Բարեւ...
բարեւ... բարեւ...

Ու հակառակ խոտոր բնաւորութեանս, ի՞նչ առ-
թիւ, ե՞րբ, ո՞ւր ի՞նչպէս մտերմացայ, չեմ յիշեր: Անդրագարձումին օրն ինձի կը թուէր, թէ մենք հին
բարեկամներ էինք ու ամեն հանդիպելուս մտերմիկ
կը բարեւէի, կը հարցնէի իրեն ինչպէս ըլլալն ու իր
գործին մասին. ան ամեն անզամին ալ միշտ նոյն պա-
տասխանը կուտար տարօրինակ ժպիտ մը՝ իր կոշտ
գէմքը քաղցրացնող:

— Բարեւ Կարապետ Աղբար... գո՞րծերդ ի՞նչ-
պէս են...

— Աստուած հացի մը դբամը կը դրկէ...

իր գէմքը բարութեամբ կ'օծուէր, կը դառնար աւելի համակրելի հակառակ խորշոմներու աւելի խորունկնալուն:

Հոս ծնաւ վէպը Ու վէպը ինձի համար «Ճերմակ պաշտ մը», չէ ափսոս որ ան կանուխ գնաց, բայց թերեւս ես ուշ մեացի...»

Ես կը քալեմ կեանքին հետ հարազատ ու համընթաց, ո՛չ բարոյախօս վարժապետ եմ, ինչպէս ումանք պահանջեցին, և ո՛չ կեանքի անդոհանքին մէջ կորսուած մը, ինչպէս այլեր կարծեցին, և ո՛չ ալ ըղձանքներու երազատես մը: Ես կ'արհամարհեմ բոլոր ձեւա-ձեւերը, բայց կը տեսնեմ դուռն աշ, պատուանն ալ: Ժամանակն է որ պիտի խօսի հոս ու վերջին արձանն՝ թերեւս պանդխտութեան և մոռացութեան: Ու գործը երբ պորտը կտրէ ինձմէ, պիտի ըւզայ գոյութիւն մը ինքն իրեն համար: Չեմ ուզեր տարածուիլ... քնաքեր բարձի գիրք մը ըլլալ չեմ ուզեր, ծոյլ ու դանդաղ ուզեղներուն համար:

Ասիկա գրական հանգանակ մըն էր զոր պէտք չէր ըսէի, բայց ըսի: Երբեք պիտի չուզէի խօսիլ ո՛չ դատախազին — քննազատ: և ո՛չ ալ դատաւորին կամ ընթերցողին հետ: Դործը պիտի խօսի որ ինձմէ դուր է այլեւս ու ես չեմ այլեւս:

Խոնաւ խրճիթներուն աղօտ կտուցը կը պլպլայ կնճռոտ ու մռայլ գէմքերը կը հակին թաւ ու քրտնաթոյր կուրծքերուն վրայ, ու ես կը քալեմ վէպի ա՛յգ խոնարհ ու խոնաւ խրճիթները:

Աշնան հովերը մերկացուցած էին ծառերն իրննց աերեւներէն ու ծառերն իրենց մերկ սելու էթներն ցը-

ցած էին երկնքի լուրթին մէջ։ Զմեռ էր ու արև կար ։
Ծեր էին, բայց տաք էր անոնց շունչը։ Զմեռ օր մըն
էր որ պատահեցաւ Կարապետ Աղբօր ողբերգութիւնը։
Երկինքը պայծառ էր ու արեւը՝ ջերմ եղաւ այդ օր։
Եռանդ կար գործաւորներուն աչքերուն խորը ու կո-
րով անոնց բազուկներուն։ Աշխատանքը երգի կշռոյ-
թով ընդելուզուած էր. խանդ կար հողին ծոցը ու
գուարթօրէն կը փայլատակէին բրիչմերը։

Արեւը գէպի մայրամուտը կը թեքէր որուն յա-
ռած էին բոլոր աչքերն սրտատրոփի։ Յանկարծ ճիչ մը
կասեցուց աշխատանքն, ու բազուկները ինկան թուլ-
օրէն իրենց ուսերէն։ Ամէնքը դիմեցին դէպի ճիչին
կողմը։

Ու այսօր գիշերուայ կէսին նստած խառն ու վիճ-
դոր թուղթերով ծանրաբեռնուած գրասեղանիս առջեւը
կը մտածեմ Կարապետ Աղբօր մասին։ Շարժապատկերի
մը պէս մտքիս պաստառին վրայ կուգան թաւալին
բոլոր հանդիպումին օրը։ Երբեմն, ոմանք այդ պատ-
կերներէն կը յամենան. կը յուղին. կը հագնին՝ մը-
տերմիկ, բայց պատուուն հագուստ մը. կ'երեւնան
քաղցր տեսիլք մը։

Երէկ կար այսօր չկայ. այսպէս կը խնդար կը
խօսէր. կ'աշխատէր. կը խմէր. հա՛... հա՛... հա՛...
լեցո՞ւր։ Լեցո՞ւր...։ Այսօր չկայ. պիտի չգայ. պիտի
չըլլայ. պիտի չուտէ. պիտի չխմէ. պիտի չխօսի.
պիտի չխնդայ անոր ժպիտը, անոր աչքերն զոր այն-
քան մեզուշ կը յառէր. Անոր ամեն մէկ շարժումը երեւ-
ակայութիւն է այլեւս։ Իր գէմքն անդամ պիտի ե-
րեւակայենք զոր հետզետէ պիտի ազօտնայ. պիտի
այլազունի, և ահա չարագուշ մտածումը կեանքի և
մանուան միշե մեզի կը տանի, ուրիշ այլ իրականու-
թեան մը, մեր խորչած, մեր ատած իրականութեան,

որմէ այնքան հեռու կը փախինք, բայց որքան հեռու ուզենք փախչիլ այնքան աւելի կը մօտենանք անոր, ան չի գար մեր դուռը բախելու, այլ մենք կ'երթանք գլխիկոր ու մոլորուն, յետոյ անդիտակից կ'իյնանք ներս ու ծխնիները ճռնչելով կը գոցուին յաւիտենա կանօրէն։ Դէմքը կ'այլափոխուի։ Ժոռատ ակռաները կը բաժնուին ծնօտէն, մեղուշ ժպիտով աչքերն կը դառնան խոր քարայր մը տխուր ու ատելի, քիթին խոսուները պէտքալի, գանկին ոսկորներն զարզանգ ներշընչող։

Ու կեանքը նոր կերպարանք առած, նոր ես-երու, նոր արարածներու ծնունդ տուած, որգեր ու անոնք, որդերը կը կրծեն միսերն իրենց ծնունդ տւող, արարածին մարմինը։

Մահը մարմիններու ձեւափոխութիւն կը կատարէ։ Ու հիմտ մտածե՞լ կարապետ Աղբօր հողը սնունդն եղաւ սունկի մը և այդ սունկը եղաւ սնունդն ուրիշ կարապետ Աղբօր մը։ Եւ որուն կը հարցնեմ։ — ի՞նչ-պէս ես կարապետ Աղբար։

Անդոհանք մը կը պատէ զիս, կը կատի միտքս, կը իսանգարուի մեքենան մտածումին, սարսուր մը կը փշաքաղէ մարմինս։ հարցումներ կը բախին մտքիս ուրկանին ու կը մնան անպատասխան։

Չարածին որ օրը ծանօթացայ. ինչո՞ւ ծանօթացայ, բայց մի՞թէ կարելի է կեանքի անակընկալներուն համար չծանօթանալ, չմտերմանալ, հեռու միթէ կարելի՞ է մնալ։ Զիսոշտանգելու համար, չիսոշտանգուելու համար չունենա՞լ ընկեր, չունենա՞լ մտերիմ, չունենա՞լ բարեկամ։ Եւ հոգին ինչո՞ւ, այսքան արորել երբ նոյն է վախճանը ճակատագրի։ Սակայն միտքին ջիղերն անկախ են մեր կամքի ու բաղձանքի ջիղերէն — կ'ապրինք ենթակայ մեզի պարտադրուած քըստըմ-

նանքը : Կը որոնենք, կը յիշենք . . . Կարապետ Աղբօր քիթը, ընչացքներն և վերջապէս օդիին գաւաթը, խոպոտ ձայնը գիշերուայ լոռւթեան մէջ և յետոց այն պատասխանը զոր ան միշտ կուտար հարցումիւ Աստուած հացի մը դրամը կը դրկէ . . . :

Եւ այս պատասխանը տարօրինակ կերպով ճնշեց վրաս, եղաւ նախերգանքը այս վէպին : Բաղմաթիւ վէպեր ամէն օր ծնած ու մեռած են մտքիս մէջ, բայց այն չարագէպ զուգաղիպութիւնը հարցումին ու պատասխանին հակաղրութիւնովը վաւերացուած, չկրցաց թաղել, մոռնալ, ըլլալ լուռ ու անտարբեր : Կարելի էր միթէ :



Քաղաքին հեռաւոր թաղերէն, յոզնած կը վերադառնայի գործէս, երբ ճամբուն եղերքը, խանութիւ մը առջեւ կարապետ Աղբարն իրեն նման քանի մը գործաւոր մարդոց հետ պըզզած կը խօսէին : Անշուշտ քաղաքական նիւթերու շուրջ :

Այս քաղաքին մարդիկը, կարկանդակ ծախող լաներէն սկսեալ, մինչև իսկ համրերը, որոնք խումբ մը կը կազմեն, սրճարան մը կը հաւաքուին, զիւանազիտական սե ծածկոյթով, կանաչի փոխարէն, սեղանին շուրջը, բաղմած դէմքի ծամածոյթներով ու թիւերու անպարագիծ շարժումներով կը խօսին, կը վիճին թերու դէմ :

Աղքատութեան դառն կնձիռներն իրենց ճակտին, մռայլ, բայց յուսադիր, անոնք կ'ունկընդրէին խանութպանը զոր լրագիր մը մատներուն մէջ ամրօրէն սեղմած կը կարդար : Կախուած էին անոնք ընթերցողին շրթներէն ինչպէս մանուկ մը իր մօրը ստինքէն : Լուռ

էին։ Յոյսին նշոյլն դիմացինը կը մեծցնէր, կարծես
թէ ան ըլլար գէպքերուն ուղղիչ զսպանակը։ Հետա-
քըրքրութիւնը ու ըղձա՞նքը։ ասոր կամ անոր յաղ-
թանակին, գործն էր խորքը ու Հայաստանը վերջին
հաշուով ամենէն կարեւորը։

Անոնք ատանացի կամ մարաշցի։ Ատանան զեղե-
ցիկ և հարուստ քաղաք մը եղած է, բայց աշխարհիս
մէջ այնքան գեղեցիկ և հարուստ քաղաքներ չեն
պակսիր։ Կարեւորն վերջին հաշիւն էր զոր անհրաժեշտ
պայմանն էր անոնց ըղձանքքերուն։

Հոն էր իրենց վերջին հանգրուանը ինչ փոյթ որ
պիտի զրկուին իրենց ծննդավայր Ատանայէն կամ
Մարաշէն։ Գիւրին պիտի չըլլար ատիկա անշուշտ։
Հակառակ քսանհինգ տարիներու թաւալումին, երբ
ըռնօրէն անկէ քշուեցան, ունէին անծայրածիր բեր-
քառաստեր և մրգաշատ այդիներ։ Պէտք էր մոռնալ
զեպքերը, հաշտուիլ այս հաշուետութեան հետ։ Դիւ-
րին պիտի չըլլար անշուշտ։ Բայց երեւակայութիւնը
աւելի զրաւիչ է քան իրականութիւնը և անոնք մո-
լեռանդ քրիստոնեայի մը պէս տարուած էին այդ
հաշուետութիւնով։ Իրենց զաւակներն հիմա նոյն
քաղցր ոստայնը կը հիւսեն հոս, այս քաղաքին մէջ։
Պէյրութ կամ Բարիզ։ Վիէննա կամ Հռոմ։ Բոստոն
կամ Պոնէս-Այրէս։ Գահիրէ կամ Աթէնք։ Է՛, իրենց
թոռներն ալ վազը նոյն պակուցիչ շղթան պիտի ու-
նենան իրենց սիրտերուն մէջ իրական և վերջնական
հայրենիքին մէջ, հայրենիքին համար, ինչպէս իրենք
այս օրը տակաւին Ատանային համար։

Կեցայ բարեւեցի ու մասնաւորաբար կարապետ
Աղբօր ինչպէս ըլլալը ու գործը հարցուցի։

— Աստծու բարին... միաս չունի... Ասուած
հացի մը դրամը կը դրկի։

Բ.

Վահրամ թողուց դպրոցը նիւթական անձկութեան
պատճառով։ Չունեցաւ ո՛չ իսկ օրական ֆրանք մը։ Ու
այնքան սէր ու եռանդ ուսման ի խնդիր, զինք ըրին
մելամաղձոտ ու լռակեաց։ Եթէ չկրցաւ դպրոցը շա-
րունակել եղաւ դպրոցական մը սակայն. հակառակ
այնքան յոգնեցուցիչ ու ծանր աշխատանքին՝ գրեթէ
փոշեթաթաւ, երբ իրիկուները տուն կուգար, կ'անց-
նէր գրասեղանին առջև։ Ի զո՞ւր էին իմ թելադրանք-
ներս, մինչև իսկ՝ կշտմբանքներս,— որ անցած է ամէն
ինչ և ի զո՞ւր է իր ճիգը, անհրաժեշտ է հոգեւին փա-
րիլ արհեստին, և վերջապէս ի՞նչ է ապագան զոր կը
տեսնենք, միջակէն վար ուսուցիչ, կամ ռանքաժիս կուսակցական։ Մտաւորականութիւնն. անշուշտ փա-
փաքելի է։ Այնքան անուններ, զտարանի մը նախա-
պայմանը անհրաժեշտ է ու հազուաղէպերը միայն
պիտի մնան մակերեսը։

Իր լռութիւնը և աշխատանքն էր ինծի տուած
պատասխանը կամ խէթ ու արհամարհական նայուածք
մը։ Իսկ, ես բարեմիտ թելադրանքէն կ'անցնէի կծու
հեգնամքի։

— Ապագայ Հայոց մեծ գրագէտը. լուռ, ան վե-
րացած է այս պահուս։ Հակառակ բոլոր այս բանե-
րուն, ան եղաւ արհեստաւոր մը և մնաց ուսանող։

Այժմ նորավարժ արհեստաւոր մըն էր քովս, երբ
օր մը Դամասկոս փողոցին վրայ, քաղաքի վերջաւո-
րութեան նորակառոյց շէնք մը մտանք աշխատելու։
Հազիւ ներս մտած, Վահրամ պայուսակը վար դրաւ,
մօտեցաւ գործաւորի մը ու տաք շեշտով բարեւեց։

— Օ՛, բարե Կարապետ Աղբար, հոս ե՞ս, ինչպէ՞ս
ես, գործերդ ինչպէ՞ս են։

— Աստծու բարին, — ուրախ շեշտով մը պատաս-
խանեց մարդը, որ Կարապետ Աղբար կոչած էր Վահ-
րամը։

— Գէջ չէ, շարունակեց մարդը ընչացքներն վեր
տնկած, Աստված հացի մը դրամը կը դրկիւ։ Քիչ շատ
գոհունակութեան շեշտ մը կար մարդուն ձայնին մէջ։
Վասնզի անգործութեան տարիներ էին։

Լայն ընչացքներով, խոշոր քիթով, 50ը անց մարդ
մըն էր Կարապետ Աղբարը, որու ձախ քունքին կար
սպիի մը հետքը։ Շատ անգամներ տեսած էի զինք,
երկու զամբիւղ թեւերէն կախ, թաղէ թաղ, փողոցէ
փողոց կը դառնար պոռալով թուրքերէն կամ կոպիտ
արաբերէնով մը։

— Սո՛խ, լոլիկ, ազատգեղ՝ հազար... եւայլն։ Տե-
սած էի նոյնիսկ օշարակ ու թան ծախելը։

Կարապետ Աղբարը հարազատ մարմացումն էր այն
ասացուածքին, թէ հայը քարէն իսկ հաթը կը հանէ։

Սկզբնական շրջանին երբ հայը իր հոգին սեղմած
պատռած իր շապիկին մէջ, ինքզինքը այս ափերը
նետեց, ու առտու կանուխ իր բազուկները միայն
գործիք ունենալով գնաց կենալու գործաւորներու շու-
կան, բոլոր Արաբները, բոլոր Հայերուն Կարապետ կը
կոչէին ու բոլոր Կարապետները Կարապետ Աղբօր պէս
չարքաշ աշխատողներ դարձան։ Իրենց հին փառքէն
ու հարստութենէն պահելով միայն մէկ ածական. աղա

զոր յարդանքով իրարու կը յորջյորջէին։ Ու ինծի համար, տարօրինակ հակասութիւն մըն էր այդ որակումը իրենց աշխատանքին ու վիճակին։

1933ի տարին էր ։ Երիզը կոկորդներէն իր պարանը անցուցած կը քաշկոտէր։ Ճակատագիրներու կնճիռներ խտացած էին։ մարդոց մռայլ դէմքերուն մսատախտակին վրայ հանում ու գումարումի գործողութիւն միայն կար։ և սակայն աշխարհի յաւիտենական կնճիռը կը մնար անլուծելի։ Ճամբան քալած պահուն, — թատերական առանձին — խօսակցութիւնը փողոցը կը լեցնէ, թեւերը ջղաձիգ շարժումներ կը գործեն։ Անցորդները ապշած իրարու երեսը կը նային, խնդա՞լ, ո՞վ ունի այդ քաջութիւնը։

Այդ օրերուն կարապետ Աղբարն պատուհանիստակէն չէր անցներ, և ոչ ալ փողոցները շրջագայիլը կը տեսնէի։ Քանի անդամներ ընդուստ արթընցած էի առաւօտեան անուշ քունէս։ Ո՞վ էր այս մարդը որ գրաստի մը պէս գետնախնձորի խոշոր պարկ մը շալկած խուզուտ ձայնը կը ձգէր փողոցները՝ արթնցընելով բազմաթիւ ինծի պէս մարդիկ։ Օր մը, ինչպէս նետուեցայ պատուհանը տեսնելու համար այդ մարդուն դէմքը։ Այո՛, իմ տեսած մարդն էր ան, այս օրուան կարապետ Աղբարը։

Զհարցուցի վահրամին անոր մասին։ Այդ շէնքին հիմքը փորող առաջին գործաւորը եղած էր։ Ամենքն ալ հայեր էին, աժան և լաւ աշխատող ըսուած էր մարդը։ Աղօթարանի շառագունումէն առաջ աղամամութիւն գրեթէ, անոնք ճամբաները կը լեցնէին, քաղաքին անդորրութիւնը խոռվելով։

Քաղաքը կը զարթնէր անոնց հնամաշ սօլերու դոփիւնէն։ Խիտ շարքերն անոնց, հետզհետէ կ'անյայտանային քաղաքի նեղ բաւիղներուն մէջ։

Մարդկացին աշխատող ձեռքերու հարուստ հանք
մը կար, աւելի հարուստ քան սև ոսկի կոչուած հան-
քը։ Պէտք էր երկիրը կառուցանել։ Քաղաքը կ'ըն-
գարձակուէր. ազամաթզենիները կը վերածուէին աչք
պարուրող ապարանքներու, կարմիր աւազները կը ծած-
կըւէին բնակաբաններով։ Նոր ճարտարապետական կա-
ռոյցներ գոյութիւն կ'առնէին։

Ո՞վ էր այս թափին ոգին, Աստուածային մատը,
հեքեաթային ճպոտը. — ո՞չ, հայն էր այդ մատը.
այդ ճպոտը։ Եինարար ու ստեղծագործական, ոգի մը
եկած էր՝ իր բնակութիւնը հաստատած այս ափերուն
վրայ, երկրին ու քաղաքին մէջ։ Ու այսօր մարդիկ
մոռցեր են իրենց բնակաբաններու նախնական վիճակը։
Այս շքեղ կառոյցներու ստեղծաբարները, հանգստա-
ւէտութիւն պարզեւող մարդիկ՝ իրենք ո՞ւր կ'ապրէին։
Երեք խորանարդ մէթը թիթեղէ կարկտաներով հիւ-
ղեր, տիղմի ու կողոբոցի վրայ հիմնուած, սպանդա-
նոցին ու քաղաքին աղքանոցին առընթեր։

Աւելին չեմ ուզեր թափանցել անոնց գոիններէն
ներս վեասին համար ուրիշ գործի մը. որ ըլլայ պիտի
աւել լայն իր շառաւիլ. հակիրծ այս հպանցումը նը-
սազագոյն հարկադրանքն էր գործին։

* * *

Անցեր էին օրեր, շէնքը ձեւ ու կերպարանք ստա-
ցած էր ու պարապին վրայ նոր գոյութիւն մը մար-
մին առած էր օդին մէջ տեղ գրաւելով։

Կէսօր էր։ Բազմաթիւ կէսօրներ անցած էին այդ
օրէն ի վեր։ Բայց այդ կէսօրը կը մնայ հոգիս տան-
ջող պահ մը ու գարտուղի բնաւորութիւնս տարաւ
այլ ուղղութեամբ։

Որքան քաղցր է այդ պահը յոգնած աշխատաւորին համար, երբ մանաւանդ ան օրավարձով է պարտաւոր հսկողութեան տակ: Ժամերը կը դանդաղին, երակներուն թափը կը նուազի. աւրուած ժամացոյցի մը անկանոն զարկերուն նմանող: Թանի՛, քանի հեղ անոնք կը հարցնեն ժամացոյց ունեցողներէն: Բայց վերջապէս ակլնդէտ սպասուած ժամը կը հնչի, մօտակայ աշտարակի ժամացոյցէն եթէ կայ կամ եզան հեռաւոր մինարէթէն: Անոնք յաճախ հետեւողական համրած էին զարկերը և հիմա աստուածային պահը, զըսպանակի մը պէս կը թողուն գործը: Պատերէն վար կ'առնեն աղտոտ լաթերու մէջ ծրարած, կամ հնացած ջարդուած կողերով զանքիւղին մէջ դրած օթեկ սե հացը: Կը նստին ծալապատիկ շուրջանակի. կը փռեն այդ լաթերն իրենց առջեւը. քրտինքով արդար օրհնըւած սեղան մը, փոշոտ պաղ գետինը, աւելի վսեմ սակայն քան քառսուն եպիսկոպոսէ օրհնուած մատաղի սեղանը: Կը ճաշեն ինչ որ ունին, ինչ որ կրցած են վերապահել իրենց զաւակներու բերնէն: Այդ հացը ուրիշ բան չէ, եթէ ոչ հինցած մեքենայի մը համար ձէթին համազօր բան մը իրենց յօդերուն, որպէս վաղուան իրենց ընտանիքի ապրուստին դրամագլուխը: Ճաշէն վերջ սիկորէթ մը կը վառեն, ծուխը խորունկ խորունկ կը քաշեն ներս իրենց թոքերէն, կը ծծեն այդ լեզի ծուխը մօր մը կաթին պէս, յետոյ ոռւնդերէն ու շրթներէն դուրս կը փշեն, օղին մէջ կը տարտըզնի, կը նօսրանայ: Ու կը թուի թէ իրենց ցաւերն է այդ ծուխը, ցաւեր հազարապատկուած, ծո՛վ ցաւեր պիտի ըսուէր բանաստեղծականօրէն:

Երջանիկ են, գոնէ կ'աշխատին, չէ՞ որ բազմաթիւններ կան, որոնք չեն աշխատիր: Օրավարձ... հարուստի մը շունին օրական կերած կաթին դրամն իսկ չէ... .

Բայց իրիկուն վերադարձի իր ճամբուն աչքերը կապուած կան, իսկ եթէ անգործ վերադառնայ. յոյսը աղօթքի թեւեր տարածած ամբողջ օրը սպասած է, անգործ ու ձեռնունայն դարձ զէպի տուն, յուսալքում: Տիեզերական փլուղումն է անոնց հոգիներուն:

Մօտակայ ճաշարանի մը աշկերտը քառորդ մը առաջ կէսորին. եկաւ շէնքը, վեր-վար ելաւ կանչեց. մէկիկ-մէկիկ հարցուց, թէ բան մը կ'ուզէի՞ն:

Անոնցմէ ոչ մէկը սիրտ ունեցաւ պատասխանելու: Վահրամ ըսի. — ըսէ որ մեզի... հարկ եղածը թեւլադրեցի: Գործաւորները իրենց ճաշը կէս ըրած էին և մէր հեպապը կ'ուշանար տակաւին:

— Վահրամ, կանչեցի, գնա՛ նայէ, այդ լակոտը ուշացաւ, գնա՛ և քիչ մըն խաղող բեր:

Վահրամ հազնեապ սահղուխներէն իջաւ, կը թուէր որ ան ալ ինձմէ աւելի անօթի էր: Ես տեղ դրաւեցի ատաղձագործի կարկեհին վրայ:

Ի՞նչ կ'ուտէին այդ մարդիկ. անտարբեր սակայն, գրեթէ ակամայ, աչքս ինկաւ անոնց սեղանին: Իւրաքանչիւրը բան մը ունէր, բայց ի՞նչ էր ունեցածնին: Լոլիկ մը, քանի մը չոր ձիթապտուղ, ուրիշ մը, մէկ երկու խաչած գետնախնձոր, գլուխ մը սոխին հետ միասին: Ահա անոնց կէսօրուայ համադամ բազմատեսակ կէսօրուայ ճաշը օթեկ և հացին հետ միասին:

Յանկարծ բոլոր գլուխները վեր բարձրացան թաւամազ կուրծքերէն ու նայուածքներ ուղղուեցան սանդուխներուն կողմը, ուրիէ կը բարձրանար հեպապին գոլորշին լեցնելով տակաւին լերկ պատերով այդ շէնքը: Տաք բոյը հեպապին կը տարածուէր ու լորձունքները սկսան վազել:

Ճաշարանին գունաթափ աշկերտը իր ազազուն բազուկներուն վրայ բռնած էր ափսէն ու կը յառաջա-

նար դէպի ինձ, և տիրական ու հպարտ, մատովս կարկահը ցոյց տուի: Սպասեակը պատրաստակամ, հլո՛ւ դրաւ ափսէն առջեւս ու պահ մը տատամսելէ վերջ հեռացաւ: Ես սովահար մէկու մը պէս խուժեցի մեպալին վրայ առանց քաղաքավարական կեղծ հրամեցէք մը իսկ թոթովելու: Ինձի կը թուէր որ ես պիտի չկտանայի. անյագուրդ կը լափէի, առանց շուրջոնայելու, ինչպէս կանաչութեան մէջ ինկած եղ մը:

Զեմ գիտեր ինչպէս յանկարծ նկատեցի որ վահրամը չկար: Ինձի կը թուէր որ ան հազիւ քանի մը պատառ կերած հեռացած էր. հիմա, երբ արդէն կէս մը յագեցած էի, անդրադարձումը կ'ունենայի իր մեկնումին, տեսած էի, բայց չէի տեսած, ուշքս կլանուած էր ուտելով այո՛ ան նետեց պատառը ու մեկնեցաւ, անզգալաբար մտածած էի որ ջուր խմելու գացած ըլլալու էր. բայց տեսայ որ կուժը քովս էր ու ինձի կը նայէր...

Սկսայ խաղողը ուտել, թափանցիկ մաշկով սպիտակ մարգրիտներու պէս՝ սառնորակ ջուրին մէջ, ախորժագրգիտ տեսք մը ունէր: Գլուխս վեր վերցուցի աչքերս ինկան գործաւորներուն, որոնք ամենքն արնայուածքնին տարտամօրէն վրաս յառած էին:

Զգիտեմ ինչու թուեցաւ որ անոնց աչքերուն մէջ յուզումի կատաղութեան արցունքներ կային: Ինձի պահ մը թուեցաւ որ ես հրէշ մըն եմ. ոճրագործէ մը աւելի վատթար: Կարճ տեւողութիւն մըն էր ասիկա, եսասէր մտածում մը վանեց ներքին զգացողական այդ մտածումը և ուսերս թոթուելով, գացի վնատելու վահրամը՝ որուն բաժինը կը մնար տակաւին:

Գործաւորները երկնցած կը մրափէին որքան քաղցը է այդ կարճ քունը. թերեւս հաշիշը այնքան ազդեցութիւն պիտի չընէ մեր ջիղերուն վրայ, որքան

քունը կէսօրուայ այդ պահուն։ Ոմանք կոճղ մը բարձ ըրած, ուրիշներ աղիւս մը, մէկ քանին իրենց բազուկները։ Ես կը գիտէի անոնց մռայլ գէմքերը զոր այդ վայրկեանին խաղագ անվրդով կերպարանք ստացած էր, ինծի կը թուէր որ մանուկներ էին անոնք ամենքն ալ, անմեղ ու անխարդախ։ չէ՞ որ աշխատաւորներ էին և աշխատանքը խարդախ չի կընար ըլլալ։ Բայց խորաթափանց աչք մը պիտի նշմարէր որ անոնք իրենց քուներուն մէջն իսկ մտածկոտ ու մռայլ էին։

Ես տարուած էի երեւակայութեամբ անոնց կեանքի ելեւէջներու վէպի կառոյցով՝ երբ յանկարծ կապալառուիին խոպոտ ձայնը հնչեց։ Ընդոստ նայուածքն գարձուձի կապալառուիին կողմը. որ խոժոռ զայրացակոտ նայուածքը յառած էր գործաւորներուն վրայ. տկամայ թեւս բարձրացուցի ու ժամացոյցս նայեցայ տակառին 10 վայրկեան կար... Ո՛, որքան գոհ ու երջանիկ էի որ ոչ ոք կը հսկէր ժամերուս։

Ո՛ւր էր վահրամը, Անցայ միւս սենեակը, Վահրամ կեցած կը խօսէր Կարապետ Աղօր հետ։

— Ո՛ւր ես Վահրամ քեզի կը սպասեմ, քու բաժինդ կը մնայ. գնա՞ կեր։

Կարապետ Աղօր հեռացաւ։

— Ան ալ դուն կե՛ր. — ըսաւ Վահրամ զսպուած բարկութեամբ։

— Ես կերայ. քու բաժինդ կը մնայ. կեր որ աշխատիս։

— Այս, ըսաւ Վահրամ. — զրաստը պէտք է կերակրել որպէսզի բեռը կարենայ տանիլ։

— Ինչ ըսել կ'ուզեն, չեմ հասկնար։

— Ոչի՞նչ, — ըսաւ հեղնանքով. — ըսել կ'ուզեմ որ գրաստը աւելի կը կերակրեն քան մարդիկը։

— Բայց, ինչո՞ւ այդ բաղդատութիւնը հոս,

— Ե՞ս այդ մարդոց առջև անգամ մըն ալ չեմ ճաշեր:

— Շա'տ լաւ, եթէ այդ մարդոց առջև չես ուզեր ճաշել, մի՛ ճաշեր, բայց ինչո՞ւ այդպէս նեղուեր ես, զայրացեր. ի՞նչ կայ...

— Մարդկային խի՛ղճ... քար էր կարծես ծամածու երբ յանկարծ նկատեցի որ անոնք մեզի կը նայէին:

— Եւ վերջապէս,— շարունակեց Վահրամ,— ժամ 11ին 04աննէս Աղան չտեսա՞ր...

Դաժան, մտալլկող իրականութիւն մըն էր զոր ինձի անդբաղառնալ կուտար Վահրամ. որուն հանդէպ մեր ուժերը իզօրու չեն, ցոկակապ անցուած չան մը վիճակին ենթակայ ենք: Միայն այդ օ՞րը: Ամէն օր նոյն երեւոյթը տեղի կ'ունենար: Ժամը 11ին 04աննէս Աղան, երբ թաց աւազին պարկը երրորդ յարկը կը բարձրացնէր յաջորդ օրուան խճաշաղախին համար, կ'ընկըկի, ոտքերը կը դողան վերջին սանդխամատին վրայ. կը սայթաքի, կ'իյնայ թաւալգլոր մինչև սանդուխին կէս տեղի հարթակը, աւազին պարկը կը թափի ու 04աննէս Աղայի գլուխը կը թազուի թաց աւազին տակ:

Հասանք, վերցուցինք, բերանը խրած էր ճապաղած արիւնին մէջ: Երկու քունքերը խորունկ կերպով ճեղքուած էին: Կարելի է տակաւին մանրամասնել: Ով ի՞նչ երեւակայութիւն ունի, բայց ի՞նչ իմաստ, եթէ գութ և ազնուութիւն իրար օգնութիւն չգան մարդոց մօտ:

Կապալառուն խոստացաւ որ կէս օրականը լրիւ պիտի վճարէ, և յետոյ գործէ պիտի չարձակէր. քիչ մը աւելի, թեթև գործ պիտի տար օրական վարձքը հինգ դահեկան զեղչելով:

Վահրամ դէմքը դարձուց ինձմէ, որպէսզի չտեսնեմ արցունքները որ կը լանային ակնապիճերուն մէջ:

Բայց ես անտարբեր յարեցի .— տեսա՛յ, վահրամ, տեսայ, բայց ես չեմ հասկնար թէ գուն ինչ ըսել կ'ուզես, Վահրամ յախուռն դէմքով գոչեց :

— Երբ մարդուս կը պակսի զգացումը, զիտակ-ցութեան ալ պէտք չունի, հետեւաբար ի՞նչ անհրա-ժեշտութիւն հասկնա՞ս, թէ ոչ :

— Տարօրինակ ըսի. ես խիզճ ալ ունիմ, իսկ գիտակցութիւն, չեմ կարծեր որ ուրիշ մէկէ մը նուազ ըլլայ գատողութիւնս: Իւրաքանչիւր անհատ, իր տես-նելու և դատելու անհատական ձեւն ու կշիռը ունի. ոչքը լուսանկարչական ոսպնեակ մըն է. ճառագայթ-ները կ'ընդունի իր բիւրեղութեան համապատասխան, իսկ ուղե՞ղը, մեքենան չոր պատկերը պիտի ցոլացնէ, իսկ իր՞զը, յարաբերական ըմբռնումէ բխած՝ զգա-ցումեներու ներգործութիւն մըն է:

— Եսասիրական ըմբռնում, անունը տուր ատոր, որու հարթաչափին տակ՝ ճշմարտութիւններ անզամ յարաբերական կը դառնան:

— Ինչո՞ւ կ'ընդզիս, երբ պէտք է լաւ զիտնաս թէ, ճշմարտութիւնները մեր տեսութեան, պայման-ներուն, կարողութեան կշիռովը միայն սահմանագըծ-ուած են, եթէ այդպէս չըլլար, կեանքը յեղափոխու-թիւններու հնոց պիտի չզառնար:

— Եթէ տրամաբանութեան հակակշռելով ճշմար-տութիւնները, որոնք կ'ըսիս, յարաբերական են, բայց գոնէ գութը չպէտք է կրէ նոյն եսասիրական վճիռը, ինչպէս ճշմարտութիւններ կան՝ որոնք մեր մտածումէն դուրս գոյութիւն են անփոփոխ ու անզանցառելի, պէտք է խիզճն ալ նոյնը ըլլայ:

— Օ՛, յօրանջելով՝ ըսի, յամառութիւն մը թանձ-քացեր է ուղեղիդ մէջ, Ով որ խիզճայ, անիկա պիտի միշտ խեղճ ապրի:



— Գիտե՞ս, ըսաւ — երբ ուսանողներ էինք:

— Գիտեմ, ըսի, մոռցած եմ, իսկ եթէ բաներ կան որ չեմ մոռցած, կամ չեն մոռցուիր կ'ուզեմ մոռնալ:

— Ես կը կարծեմ, որ այն մէկը գոնէ պիտի չը-
մոռնաս կեանքիդ մինչեւ վերջը:

Ես պահ մը լուս Վահրամի աչքերուն մէջ նայեցայ և
այն մէկը ի՞նչ էր և ի՞նչ առընչութիւն ունէր այս
խօսակցութեան հետ: Վահրամ նկատեց շուարումս:

— Երբ ուսանողներ էինք, ինչպէս կ'ուզէիր որ
մարզիկ իրենց շռայլութիւններէն գէթ բան մը տային
մեղի պէս ուսանողներուն, որպէսզի ազգին համար
պատրաստուած արագայ մարդիկ հասնէին: Իսկ դուն
այսօր, կ'ուզես մոռնալ, մոռցի՛ր եթէ կրնաս, քու
խղճիդ և քու մտածումներուդ դաւագրող եղիր եթէ
կրնաս: Անշուշտ այսօր մեծ բան մը չունիս, ապրուստգ
շռայլութիւն չի համարուիր: բայց քեզմէ աւելի թըշ-
ւառներ կան, որոնք պատառ մը հացի կարօտ են:

Ես լուսուայք սիկարէթ մը վառեցի, բարկու-
թիւնս սիկարէթի ծուխին հետ կուլ տալով:

— Այդ սիկարէթիդ քառորդն իսկ լաւ գիտցիր որ
արցունքները կրնայ մեղմացնել:

— Միակ հաճոյքս, միակ շռայլութիւնս միթէ
շա՞տ տեսար Վահրամ:

Գործի ժամը անցեր էր, մենք անցանք մեր գոր-
ծերուն կարծես, թէ վէճը մնաց անաւարտ և աւարտը-
ւած: Բայց մենք այլեւս գործաւորներուն առջեւը
չձաշեցինք



Ես հանգարտ համբերատարօրէն կը ճաշէի և քանի
ուտելիք բան կար առջեւս չէի կշտանար, կարծես

քանակը չէր ստամոքսիս չափը, այլ նղած ուտելիքին վերջանալուն՝ կը կշտանայի: Այդպէս չէր Վահրամ, ան գրեթէ առանց ծամելու կուլ կուտար պատառները, ներուային էր, ծամելու համբերութիւնը կը պակսէր իրեն, յետոյ, երբ յագնար դժուար թէ փորձըւէր ամենէն համագամ կերակուրի համաեսն իսկը Մինչեւ իսկ պառզն անդամ կը մերժէր: Ես կարելի չէր որ չսիրած մարդոց հետ միեւնոյն սեղանը նստիմ. այդպէր չէր Վահրամը, ան կը նստէր զինք չսիրողներուն հետն անդամ. ես քինախնդիր, գձուձ, նախանձու էի. մինչ Վահրամի հոգին լայն էր հորիզոնին պէս, ընդարձակ տիեզերքին պէս. քէն ու տաելութիւն չէր սնուցաներ, իր գլուխը կոտրողին վատութիւնը կրնար մոռնալ յաջորդ օրն իսկ Ամենաթունդ կերպով կ'այսպանէր, կը ձաղակէր տմարդիները, բայց յաջորդ օրը կը բարեւէր, ինչպէս կարծես ոչ մէկ վէճ ունեցած ըլլար:

Վահրամ ամեն օր որոշ բան մը իր բաժինէն կը յապաւէր կարապետ Աղբօր համար, ինձմէ ծածկաբար: Ես չի փորձուեր ցոյց տալ որ զիտեմ: Օր մը, անփութօքն հարցուցի կարապետ Աղբօրը թէ առած օրավարձը որքան է և քանի՞ զաւակ ունի: Կարապետ Աղբար առաջին հարցումիս ամչցաւ ուղղակի պատասխանել, բայց յայտնեց որ երեք զաւակ ունէր:

— Աղջի՞կ, թէ մանչ, շարունակեցի հարցապըն. գումս նոյն հանդարտ թոնով: Մեծը աղջի՞կ է, թէ մանչ քանի տարեկան է:

— Մեծը 17 տարեկան աղջիկ մըն է — առանց տատամսելու յայտնեց միտմտօքն: Յետոյ ըստ միւս երկուքի տարիքն ու սեռը. բայց ես արդէն չի լսեր: Երկար ատեն առանց զգացնելու հետեւած էի Վահրամին և կարապետ Աղբօր մտերմութեան, գիտնալու համար

պատճառը։ Միթէ կարելի՞ է առանց ներքին յարաբերական պատճառի այդքան մտերմանալ։ այն աստիճան որ ինքզինքը զրկել, բան մը տալու համար ծերուկի մը, չէ՞ որ կարապետ Աղօրօմէ աւելի ծերեր և աւելի աղքատներ կային։ Ինչպէս Օհաննէս աղանդրուն տարազը կը բաւեր արգէն ընկերային յեղափոխութիւն յառաջացնելու։ Անոնց տարազները։ Կարկըտաներու, աշխարհագրական, բնագիտական քաղաքական քարտէս մը, որուն վրայ կուգար աւելնալու անոնց գորշագոյն մորթը։ Համայնագիտարաններուն մէջ իզուր է ֆինտուել նման տարազ մը, ոչ մէկ ցեղի ու ժամանակի կարելի պիտի ըլլայ վերագրել։

Հանդոյցը լուծած էի. աչքի տակով քննեցի վահրամի դէմքը. շառագունած էր մայրամուտի արեւուն պէս։ Ոտքի ցատկեց ու հեռացաւ։



Խրիկուան գործէն վերջ պատրուակով մը Վահրամէն բաժնուեցայ։ Գործաւորներուն հետ մինչեւ հանրակառքին գիծը հասայ։ Անոնք՝ ինչպէս ամեն օր առտու իրիկուն։ կը խնայէին երկու գահեկանը, խոնջած, կը չափէին մինչեւ հիւղաւանները, նոյնիսկ քաղաքին մէկ ծայրէն միւսը, ուր կ'իյնային հիւղաւաններ։ Իրիկուան մութին կը հասնէին. հազիւ պատառ մը բան՝ եթէ վաստկած էին՝ դրած բերանին, արդէն ուշ գիշեր կ'ըլլար, կ'իյնային անկողին՝ անկողինն ալ եթէ անկողին կարելի ըլլար համարել։ Ես կեցայ. սպասման կէտը հանրակառքի։ Անոնք շարունակեցին։ Կարապետ Աղօրօմ թեւէն քաշեցի։ Տատամսեցաւ ու սպասեց։ — Ես ալ ձեր կողմը կ'երթամ. քիչ մը գործ ունիմ. միասին կ'երթանք։

Ես որ այնքան ատած էի Կարապետ Աղբարը, առանց զինք ճանչնալու, առառուան ըունս խռովելուն համար, հիմա ձեւական համակրութիւնս կը դառնար ներքին անվերապահ սէր մը:

Բարձրացանք, հանրակառքը թափ առած կը սըշանար օրօրուելով: Ես չէի զիտեր թէ ուր պիտի իջնէի. վասնզի գործը, որ ունիմ ըսած էի, Կարապետ Աղբօր տունն էր. իր 17 տարեկան աղջիկը տեսնելո էր: Միտքս կ'ուղէի հանդարտեցնել, Վահրամի գեղեցկագիտական ճաշակին վստահէի.

Թերեւս ըլլար անիկա. — «Մի սիրուն աղջիկ և ուրիշ ոչինչ». այսինքն ներքին բովանդակութենէ պարպուած, աչքը կշտացնող երեւոյթ մը լոկ:

Աչքս միշտ Կարապետ Աղբօր վրան էր, ո՞ւր պիտի իջնէր... հոն պիտի ըլլար իմ իջնելիք տեղովերջապէս Կարապետ Աղբարը զամբիւզը վերցուց. ուրեմն առաջին իսկ հանդիպած կայարանը պիտի իջնէր: Ես դուրս նայեցայ, ստուգելու համար, թէ իմ ալ իջնալիք տեղս հասած էր: Շարժում մը գործեցի, Կարապետ Աղբարը ոտքի ելաւ, անոր հետեւցայ նաև ես: Իջանք. զիշեր բարի ըսի. և ոտքերս զարտուղի նետեցի:

— Է՛, մինչև հոս եկած ես, տունս հոս մօտ է. քալէ՛ սուրճ մը ա՛ռ, յետոյ գնա՛, երթալիք տեղդ:

Երթալիք տեղս Կարապետ Աղբօր տունն էր, ուրիշ տեղը կեղծիք մըն էր. նախամտածուած:

— Ծնորհակալ եմ Կարապետ Աղբար՝ ուրիշ օր մը, այսօր քիչ մը գործ ունիմ սա տեղ մօտ տեղ մը, ցոյց տուի, այն կողմը ուր ցոյց տուած էր Կարապետ Աղբարը:

— Կրկին կ'երթաս, շատ չեմ ստիպեր որ նստիս, սուրճդդ խմէ՛ ու գնա՛:

Կրկնեցի շնորհակալութիւնս, կեղծ էր, ամբողջութեամբ կեղծ, որքան զղջացի յամառութեանս համար, ներքին խոռվքը սիրտս սկսաւ գալարել, ուրեմն առիթը, որուն համար եկայ, պիտի փախցնեմ. բարեբախտաբար վախս չուտով փարատեցաւ, կարապետ Աղբար հասաւ իր կոչտ ձեռքը նետեց ուսիս ու ինծի կաշկանդեց. գրեթէ բռնի, իրեն քաշեց ու հրեց ճամբուայն ուղղութեամբ զոր ինքը պիտի երթար, հազիւներս մտած էր հիւղէն, կարապետ Աղբարը ձայնեց.

— Սիրարփի աղուոր սուրճ մը պատրաստէ Պարքն... անունս տուաւ:

Տատամսեցայ. տարօրէն մտածում մը համակեց ամբողջ էութիւնս:

Սիրարփին բացուած հրաշալի վարդի մը պէս, մայիսեան արեւին տակ գունագեղուած, իր այտերը ինծի կը թւէր թէ շառայլներ կ'արձակէին, արբունքի հրայրքը կ'ուռէր անոր կուրծքին վրայ:

Անուշաբոյր ու կախարգիչ միրգի նման էր տակաւին իր ճիւղին վրայ, ու ծարաւ անցորդի մը պէս սկսայ ցանկանալ: Տենդը ուղեղս կարկամեցուց, ձայնս կորսնցուց իր տիրական հնչեղութիւնը, եղաւ թաց ու մեղմ. շլմորանքէ: Սիրարփիին հմայքը գաճաճ դարձուց ինծի, համարձակութիւնս պայթած փքոցի մը պէս իջաւ:

Ի՞նչ մաքրութիւն այդ Վարիւմի քարիւղի արդէն ժանդուած թիթեղներէ կարկտան, սնտուկ տունէն ներս:

Խոհանոցը գրան ետեւն էր: Շատ չտեւեց, իցիւթէ տեւէր, պղտիկ ափսէի մը վրայ, երկու սուրճի բաժակ, առի սուրճս մատներս դպան Սիրարփիի մատներուն... անօրինակ զգայութիւն մը, պակուցիչ թրթոռւն, զգլիսիչ...

Սիրարփի գնաց նստելու տախտակէ տիւանին՝
որ հնամաշ կապերտով մը ծածկուած էր, զիշերուայ
իրենց միակ մահճակալը:

Սուրձը արագ խմեցի, հակառակ սովորութեանս
ու հակառակ փափաքիս: Զէ՞ որ սէրը ամօթխածու-
թիւն է և չուարումտ Բայց միթէ՞ հիւղաւաններուն
մէջ կարելի՞ էր այսպէս գեղեցիկ աղջիկ: ո՛չ, երեւա-
կայութիւնը, անկարելի էր, որ կարողանար ստեղծել
այսպէս գեղեցկութիւն մը, բացառիկ նմոյշի մը իրը
օրինակ: Դատողութիւնս սխալած էր. նախազդացումս
շահած էր գրաւականը:

— Մայրը երկու տարի առաջ մեռաւ. — ըստ Կա-
րապետ Աղբար դառն չեշտով մը, զոր ինծի թուեցաւ
թէ նոր մեռած էր Սիրարփիին մայրը և Կարապետ
Աղբար կը սգար անոր մահը:

— Սիրարփին կը նայի ասոնց. — երկու մանուկ-
ներ իրարմէ հազիւ տարի տարիուկէս տարբերութեամբ
եկեր մտեր էին կարապետ Աղբար թեւերուն տակը: Կարապետ Աղբար տաք գգուանքով կը չոյէր անոնց
մազերը:

Սիրարփին համեստօրէն իր նայուածքը խոնար-
հեցուց, բայց ես զգացի անտարբերութիւն մը Սիրար-
փիին աչքերուն մէջ, հանդէպ ինծի:

Հասուն աղջիկ մը, եթէ չունի սիրած մէկը, որ-
քան զուսպ ու հպարտ, բայց ներքին մատնող նայ-
ուածք մը կ'ունենայ իրեն դարպասող երիտասարդին
հանդէպ: Ու նախանձս ցեցի մը պէս սկսու սիրած
կրծել.

— Վահրամին ընկերն է Սիրարփի, Պարոն . . . միշտ
անունս տալով, զիս ծանօթացնել ուզիլով Սիրարփիին:

— Քեզի միշտ կը յիշենք, երբ Վահրամ մեզի
կուգայ . . . երկուքդ ալ եղբօր պէս էք, լա՛ւ է, լա՛ւ է,

երկու լաւ ընկերներ աւելի լաւ են քան երկու զէշ
եղբայրներ:

Վահրամն ըսելէ յաճախ կուզայ հոս, այլեւս տառակդյու չէր մնար այն մտերժութեան զոր Վահրամն
ունէր Կարապետ Աղքօր Նկատմամբ, զուր տեղ չէր "ր
Վահրամ իր բաժինը կը յապաւէր Կարապետ Աղքօր
համար, թերեւս որոշ օգնութիւն մըն ալ կ'ընէր:

Մարդիկ իմ մասիս լաւ կարծիք ունին, աւա՛զ
չեն ճանչնար այդ մարդիկը ինձի. հակառակ իմ ոտքէս մինչև գագաթիս չափը՝ լաւապէս գիտնալուն, ու ամեն օր աշքերուս գոյնը տեսած ըլլալուն: Ես այն չեմ, ինչ որ կ'երեւիմ...

Օ՛, ի՞նչ սե՛ւ, սե՛ւ, բիծեր ունի հոգիս, հազար մեղաներ չեն սրբագործեր մեր ներքին սե եսը: Ես ընկերոջ սէրը յափշտակելու, անոր էութեան դէմ գաւագիր ու նենդ միտքեր կ'որոճամ... ու կը ծրագրեմ: Անոր գագաղին գլխիկոր հետեւող կեղծ արցունքներ խեղդած: առաջին անձը ես եմ, /մարդիկ կուզան ցաւակցութիւնը ինձի յայտնելու, անտեղեակ դաւին:

Գրագէտը հոգիի լուսանկարիչն է:

Եւ ես պիտի լուսանկարեմ ձեր ներաշխարհը, զոր այնքան խնամքով կ'ուզէք գաղտնի պահել ուրիշներէն:

Զուսպ այս ընդլայնումները էութենէն պէտք չէ մեղի հեռու տանին:

Ուքի ցտակեցի, կարելի չէր մնալ. երկինքը մըթենցած էր սրտիս վրայ: Միթէ պիտի հանդուրժէի այն նախատինքին ուղղակի երեսիս նետուած:

«Երկուքդ ալ եղբօր պէս էք. լա՛ւ է, լա՛ւ է, երկու լաւ ընկերներ աւելի լաւ են, քան երկու զէշ եղբայրներ»:

Կարապետ Աղքօր միամիտ պարկեշտ իր աշխատանքով ապրող մարդ. իր ափովը կշտացող: Կրնա՞ր

Անթագրել որ ես իր տունը ուզած եմ գալ և ոչ թէ
ուրիշ առջ մը:



Ահաւոր կօշմարէ մը արթնցայ. ինծի կը թուէր
թէ ես երբեք չէի քնացած, աշտարակի ժամացոյցին
զարկերը համրած էի ժամը ժամին:

Ամբողջ գիշերը մտածած ու երեւակայած էի Սի-
րարփին: Կարապետ Աղբարը, որուն ձայնը քաղմա-
թիւ անդամներ ինծի արթնցուցած էր առաւտեան
քունէս և ատելութիւն ամրացած մէջս. հիմա առե-
լութիւններս կը ցնդէին Սիրարփիին սիրոյն համար.
և այն կոշտ — կոպիտ գէմքը իր խոշոր քիթով, իր
ձախ քունքին սպիովը, կը դառնար համակրելի: Ամ-
բողջ գիշեր Սիրարփիին անունը թոթոված էի, անոր
գէմքը երեւակայած, յոդնած ուղեղս այլեւն մշուշա-
մած էր: այդ գէմքը այլեւս ես չէի կրնար պատկերաւո-
րել: Սիրարփիին գէմքը երեւակայութեանս մէջ չկար:

Առաւտեան գէմ. մղձաւանջ. կատու մը կարծես
կը ճանկռտէր, կռկորդիս չոքած կը խեղդէր զիս իր
սուր ակռաները միրճած խոչափողիս. ընդոստ շար-
ժում մը միայն ազատեց զիս: Քրտինքներու մէջ սար-
ափահար աչքերս բացի. արեւը լուսամուտէս ներս
խուժած էր: Յաճախակի անքնութեան տառապանքը
զախ մը ստեղծած է մէջս: կ'ուզէի քնանալ, չէի կրնար:
կ'ուզէի ելլել, գամուած կը մնայի մահմակալիս մէջ:
Թըմրած էի:

Գլուխս ուսերուս արճիմի պէս ծանր կը կշռէր:
Ճիկով մը միայն ինքզինքս գուրս նետեցի: Անձեռ-
նոցս վզիս նետեցի ու մտայ լուացարանը: Հակառակ
ձմեռ ըլլալուն, այրող գլուխս ջուրի զ վութեան յանձ-

նեցի երկար ժամանակ։ Կազդոյր մը պատեց մարմինս
աչքերս լայն, լայն բացի, նոր, — ինձի այդպէս թը-
ւեցաւ, թէ իրերն իրենց բնական կերպարանքը առին-
Դաստակիս նայեցայ, Ժամը 9էր։

Անձրեւանոցը նետեցի ուսերուս ու աստիճաննե-
րէն իջած պահուն սկսայ հագնիլ. փոցոցն էի արդէն
երբ աջ թեւս ալ ներս մտցուցի՛ թեթեւօրէն սկսած
էր անձրեւել. ճակատս երկնքին գէմ բռնած կը քալէի,
անձրեւին կաթիլները կ'իյնային ճակտիս վրայ, ու
կը թուէր ինձի թէ անոնք կը շոգլանային։ Քաղաքը
հանդարտ երեւոյթ մը ստացած էր. երթեւեկներուն
մէջ գալրած էր աճապարանքը։ Եիները նպարավա-
ճառներուն առջև կը բարեւէին, անշուշտ կէսօրէ վերջ-
ուայ այցելութեան ժամադրութիւնը ճշգելու, սուրճ
մը, սիկարէթ մը, յետոյ իրենց գործերու ծանրու-
թեան մասին, իսկ ուրիշներու հագուածքին ու հովեր-
գութեան մասին գրուցելու...

Նետուեցայ հանրակառքը, խճողում չկար։ Անձրեւը
սկսած էր ասստկանալ երբ հազիւ ինքինքս գործա-
տեղը նետեցի։ աստիճաններէն դանդաղօրէն սկսայ
բարձրանալ, զարմանալի, ակռատի պահն էր և սա-
կայն գործաւորները կ'աշխատէին, գէմքերը կախ-
զապուած զայրոյթ մը մորթին վրայ կար բորբոքուած,
քանի կը բարձրանայի, լուսթիւնը այնքան տարօրի-
նակ ու ճնշող կը դառնար։ Մէկէն լսեցի կանչ մը.
Վահրամի կանչէ էր. կեցայ.

— Զարմանալի—գրեթէ բզաւելով կ'ըսէր Վահրամ.

— Միթէ գուն գերիներո՞ւ դարը կ'ապրիս, մարդ-
կայնական ո՛չ խիղճ. ո՛չ զգացո՞ւմ, ինչ ահաւոր մարդ-
ես, մի՞թէ գուն ասոնց պէս մարդ չե՞ս ծնած։ Հան-
գիստի պահը ինչպէս կը զլանաս գուն այս մարդերուն

— Օրերը կ'սպի են եղեր. շարունակեց Վահրամին

Ճայնը կարձ լոռւթենէ մը վերջ. բայց չէ որ ամբան
ալ նոյն տիսեղծ ոգին ցոյց կուտայիր:

— Քեզի ինչ, հեզնական շեշտով մը, լսեցի ուրիշ
ձայն մը, որ կապալառու Բարսեղեանի ձայնն էր:

— Դուն քու դործիդ խառնուէ, ուրիշի գործերուն
խառնուելու իրաւունքը ո՞ւրկէ ստացած ես.

Շարունակեցի վեր ելլել, քալեցի ձայներուն կողմը,
մտայ ներս անծեփ սենեակէ մը. Վահրամին կոնակը
գէպի գուռն էր. չնախազգաց ներս մտնելս, այնքան
տարուած էր իր բուռն վէճով, չլսեց ոտքերուս ձայնը
զոր դիտաւորեալ սկսած էի ամրօթէն զեաին զարնել:

— Ասկէ՛. ստացած եմ այդ իրաւունքը. յարեց
Վահրամ մատը իր սրտին վրայ զնելով.

— Իսկ իմ իրաւունքը հոս է. — պատասխանեց
Բարսեղեան քմծիծաղով, ձեքը գրպանը խոթելով:

— Դրամասէր խղճանենքներ, զոչեց Վահրամ մար-
դուն երեսն ի վեր, — թշուառներուն քրաինքը շամ-
բանեայի կը վերածէք, նոյն մարդերու ընտանիքը
պերճաղիճ ձեր կրքի կաւաթներուն, զիշերները վա-
ւաշոտ լըլկումներով կը յափրանաք. իսկ ցերեկը մար-
դոց տանջելով կը հաճոյանաք...

— Պա՛հ, պա՛հ, այսինչ պոռոտ ընկերվարութիւն
է. ըսի երկար ու թաւ քրքիջ մը արձակելով:

Վահրամ մէկէն դարձաւ գէպի ինծի. ես կեցած
էի գուռին մէջ իշխողական երեւոյթ մը առած. ու
քրքիջս կը թնդար. — գէպի ընկերվարութիւն, գէպի
համայնացում, գէպի՛... գէպի՛ համատնաեսութիւն...
հա՛... հա՛... հա՛...

Կը թնդար շէնքը քլ քիջէս երբ յանկարծ. զգացի
տաք խուզը լորձունքին նետուած ճակտիս, որ գէմ-
քէս սկսաւ հոսիլ ու լեցնել բաց բերանս, ինչպէս ափ
մը հող անկուշտ մարդուն բերանը...

— Դո՞ւ ալ, — ըստ Վահրամ ու յետագային վրէմ
առնելու մէկու մը պէս մեկնեցաւ :

Ես սահմոկած էի : Սրբեցի դէմքս : Կը ճանչնայի
Վահրամ : Իմ հակապատկերը ներքին էռեթիւնս, իմ
անգուսապ եսս : Յաճախ զայրացկուս քովու կուգար,

Օր մը պիտի կռուիմ այս մարդուն հետ .— Կը
ըսէր .— շատ անգութ է . գործաւորները կը նեղէ :

Ես միշտ զսպած էի զինքը, նոյնիսկ կշտամբած .
բայց ահա առիթը գտած էր իր արդար բարկութիւնը
պոռթկալու Բարսեղեանի երեսին, գոր արգիլած էր
գործաւորները ակռատի, որ իրենց իրաւունքն էր :

Հետեւեցայ Վահրամին, ան սկսած էր աշխատիլ .
և մենախօսել .

«Օ՛, մարդկային ստորնութիւն, քու պիղծ քղանցք-
ներդ արիւնով պէտք է սրբել . . . »

Խնդուկը տակաւին կողերս բռնած էր, բայց Վահ-
րամի այս անգուսապ յայտարարութիւնը ծիծազս սառ
կարեցուց գէմքիս վրայ :

Վահրամ արհամարհանքով վրաս նայեցաւ ու-
հեգնոտ յարեց .

— Մեփիստոփէլեան ակռաներդ կը տեսնամ . . .

— Իսկ ե՞ս, ե՞ս Ֆառւստեան ծակ գանկ մը : Աշ-
խարհին հիմքերը գուն պիտի չփոխես, գո՞րծ, գո՞րծ,
իրենց մտքէն վեր նիւթերու շուրջ խօսիլը, ծոյլերու-
և ձախողածներու շառլաթանութենէ : Աշխատասէր
մարդը իր գործէն զատ ուրիշ գործի ու նիւթի մասին
չի մտածեր : Մուրճդ թող աշխատի քու քրտինքով որ քու
արտը ջրես . ճշմարիտ աշխատասէր ու հալալ մարդը
ուրիշի տան համարակալ կերակուրէն չի կշտանար մինչև
իր տան թէկուզ ցամաք . հացը չկրծէ . իր ափէն խմած
ջուրը իր պապակը կ'անցնէ : Եթէ չաշխատիս սա հնա-
մաշ տափատն անգամ պիտի չգտնես :

—Մարդիկ կարճ ափսոսանք պիտի ունենան վազը Երբ չկաս այլեւս, ու պատառ մը հացի կարօտ մեռարտ Ասոնք մեր ժամանակի գառն, բայց իրական խըր ժատներն են:

Վահրամ գլուխը կախեց ու սկսաւ տենդազին աշխատիլ. բայց ես չգիտցայ թէ ան այլեւս ի՞նչ կը մըտածէր. իմ խօսքերուս իրաւութեան մասի՞ն թէ, Ընկերային յեղափոխութեան . . .



Դէպքեր, պատահարներ մարդս կրնան նոր մտաւ Ֆումներու առաջնորդել, Ես կեցած էի, անորոշ մտածումներ, ուղեղս կը չարչըկէին: Տարուած, կլանուած անլուծելի մտորումներով, յեցած պատի մը՝ երբ զգացի հպում մը ուսիս, սթափեցայ մէկու մը պէս որ անակընկալ վախ մը կ'ունենայ: Դարձայ, անդորրութիւնը իջաւ ջիզերէս ներս երբ տեսայ որ խենք Գէորգն էր:

—Մարդիկ կան, երբ ազքատ են անձրեւին տակ մնացած կատուի կը նմանին. իսկ երբ հարստանան կատղած չունի ժահրուտ ժանիքներ կը շինեն իրենց համար:

Հեռացաւ քրքջալով փշրուած ու զեղնած ակուաները ցոյց տալով: Նայուածքս մնաց կառչած հեռացող անոր ստուերին ետեւէն, ինչո՞ւ այսպէս ըսաւ, ու հասարակ գործաւորը որուն խենթ Գէորգ կ'ըսէին, և ան երբեք չէր վիրաւորուեր. զգացումո՞վ, փորձառութեամբ, թէ գիտակցութեամբ ըսաւ. ճշմարտութիւն մը կար ըսածին մէջ, զոր երբեմն մեր շրջապատէն կուգայ մեր սիրտն ալ խոցելու: Քիչ վերջ վերագարձաւ ան սիմեանի 50 քիլո ծանրութիւնը կը ունակին.— ինծի ոչ մէկ ընկերային վարդապետութիւն կը

բաւարարէ . ոչ իսկ քրիտոնէական — «սիրեցէք զմիւմիանսը և ոչ ալ շապիկիդ մէկը չունեցողին տուր» : Յեղափոխութիւնները որոնք կուգան ընկերային կեանքը որոշ չափով յեղաշրջելու , ամբոխներուն զգացումները իրենց զէնք ըրած . իրենք՝ այդ յեղափոխութեան ռահվիրանները , կը դառնան հակայեղափոխական Յեղափոխականը երբեք պէտք չէ իշխանութեան տիրանայ : Հիմա դուն ալ պիտի մտածես որ իսկապէս խենթ եմ , ինչպէս սա տղէտ ու խեղճ գործաւորները . ես երբեք չեմ վիրաւորուիր , վասնզի , եթէ խենթ եմ արդէն խենթ եմ և ուրեմն ինչո՞ւ վշտանամ , իսկ եթէ խենթ չեմ . ձեր կամ անոնց ըսածը ի՞նչ նշանակութիւն ունի : Իր շրջապատին ու մտայնութեան հակառակ մտածումներ արտայայտողները խենթ կը համարուին : Այդ խենթերէն քիչերուն միայն արուած է ներշշնչելու իրենց շրջապատը և յեղափոխելու մտայնութիւնները : Ասոնք խենթ խօսքեր են և խենթի մը խենթ խօսքեր և խենթ մը ի՞նչ կրնայ խօսիլ :

Ի՞նչ ահաւոր է այս կեանքը . որքան խորը ուզես թափանցել այնքան կը խորասուզուիս անոր անշատակութեան մէջ :

— Լաւ է չմտածե՛լ , լաւ է չմտածե՛լ . չըմբռնել . ապրիլ առօրեայ . եսասէր ու եսական . . .

Քայլերս դէպի Վահրամը ուղղեցի կրկին . . . լոեցի իր մենախօսութիւնը որ կ'ըսէր .

— Ինչո՞ւ այս սիրաք կը կրեմ , ո՞վ դրաւ մտածումը ուղեղիս ծալքերուն մէջ որ կըծքիս առակ վիշտ ծնէր :

— Պատոէ՛ . պատոէ՛ կուրծքդ . շուներուն նետէ . ի՞նչ գառնազին հիասթափութիւն . կը ճանչնայի Վահրամը չէր կրնար լոել , չէր կրնար ըլլալ անտարբեր , ես նկատեցի որ շըթունքները արիւնոտ էին , բերանը

ըայն բացած կ'աշխատէր, ան չափազանց ներուային էր։
Գործաւորները ինծի պատմած էին Բարսեղեանի
մասին, բայց ինչպէս ժողովուրդը կ'ըսէ, մէկ ականջէս
մտած միւսէն ելած էր։ Ես միայն գործի մասին կը
մտածէի, ամեն գնով կ'ուզէի ապահովել Բարսեղեանի
բարեկամութիւնը, ան ճանչցուած կապալառու էր։

Ամենէն մեծ բարեկամը և թշնամին մարդը ինքն
է իր անձին. ասիկա ձշմարտութիւն մըն է ներկայ
կեանքին... եսասիրութեան և մարդկայնութեան միւ-
շե քաշուող պատնէշ մը. «Իմ շահս է գերազոյն նպա-
տակս. և իմ եսս ծանրութեան կեղրանը...»

— Վահրամ բերնէդ արիւն կուզայ. զիտեմ պատ-
ճառը, կը հասկնամ քեզի, բայց ուրիշին համար պէտք
չունինք գէշ մարդ ըլլալու ի վիաս մեր գործին։

— Ի՞նչ, դարձաւ ինծի վահրամ, խոժոռ նայուածք
մը վրաս նետելով. կարելի՞ է ստորնանալ պատառ մը
հացին համար, միթէ։ Մոռցա՞ր Ծհաննէս աղայի իշնալը
որուն արեան հետքը տակաւին կը մնայ չորցած սան-
գուխներուն վրայ։

— Ի՞նչ ոտքեր պիտի կոխկոտէին այս աշխատան-
քը և այդ արիւնը...»

Լաւ էր չբորբոքել անթեղուած կըակը, հեռացայ։



Ով էր սակայն Բարսեղեանը, զոր գործաւորները
այնքան կը չարաբանէին, կամ աւելի ծիշա, իրաւա-
ցիօրէն կը պատմէին անոր մասին։

Թերեւս սպասուի դիմակերտում մը վերլուծու-
թիւնով իր բնաւորութեան իր գործերուն համապա-
տասխանող, զոր առնասարակ հեղինակները կը փորձը-
ւին ընել։ Կըկնութիւններու նմանութենէն խուսա-

փելու համար ալ չէ որ պիտի փորձենք հոս ըսելու, Բարսեղեանի զանգուածեղ մարմինին ազդեցութիւնը իր գործերուն վրայ. ո'չ. ոչ ծննդեան օրը և ոչ ար քաղաքը, ուր ծնած էր, պատճառ էին Բարսեղեանի այդպիսի մէկը ըլլալուն. վասնզի նոյն օրը, աշխարհիս մէջ բազմահազար մարդիկ ծնած էին, նոյն քաղաքը բիւրաւոր բնակիչներ ունէր, և սակայն անոնցմէ ոչ մէկը Բարսեղեանի նման չէր, անչուշտ անունն ար կապ չունէր, որովհետեւ իր անունով շատ մարդիկ կան, մականունը. երբեք:

Ո'չ, ո'չ զանցառութիւն և ո'չ ալ պատկերի խտացում. ըսելու համար որ, Բարսեղեանի մանր ու խորինկած աչքերը իրեն տուած էին խորամանկ մէկու մը երեւոյթ. ո'չ, ան խորամանկ էր առանց իր աչքերու մանր ու փոս ընկած ըլլալուն, ինչպէս շատ մը նման աչքեր ունեցողները կրնան ըլլալ միամիտ ու հեղ, բարի, ազնիւ ու զոհաբերող։ Ո'չ ալ իր հասակին կարծութիւնը, գերութիւնը, դաւագիր մէկը ըլլալը. վասընզի շատ մը կարճեր կրնան ըլլալ խելացի, յանդուգն ու անկեղծ, ինչպէս նաև կրնան ըլլալ տոկուն ու չարքաշ։

Ինչ որ յատկանշական էր սակայն, ատիկա Բարսեղեանի խոշոր ու կլոր գլուխն էր, ճակատը բաւառ կան ընդլայնած ի վեաս իր մազերուն ու անոր ճաղատը ընդարձակ ծովախորչ մըն էր տարածուած մինչև զագաթը։ Եւ եթէ վզէն կտրէինք անոր գլուխը պիտի նմանէր ամպերու ստուերէն երեւցող կոյը լուսընկայ մը։ Ժառանգականութիւնն, յիշատակալթեան արժանի ոչ մէկ դրուագ իր այս գործերուն մանրմնաւորող։ Զարքաշ աշխատաւոր մը. ինչպէս բոլոր հայ գործաւորներ, ան ալ երկու դահեկանը խնայած էր, քաղաքին մէկ ծայրէն միւսը գործի վազած։ Աղքա-

տոռւթիւնը իր մէջ ամբացած էր ոյն և ատելութիւն մարդոց և Աստուծոյ հանդէպա Պատահած էր երբեմն, իրիկուն գործէն վերադարձին, կեցած էր ճամբուն մէջ-տեղը, հայնոյած էր Աստուծոյ, ձեռքերը գէպի երկինքը բարձրացուցած։ Ի՞նչ յուտանքներ շպրտած էր սու- բացող ինքնաշարժերուն ետևէն։ ապարանքներու առջեւը կեցած, ի՞նչ մեղկութիւններ եղեւակացած էր կարմիր լուսամփներուն տակը,

Այժմ Բարսեղեան ինքն ալ ինքնաշարժ ունէր սեփական տուն և սակայն անձրեւի մը պէս չորցած էին իր բոլոր արդարութիւն ազաղակող հին խօսքերը։

Ազքատը հարամութիւն տեսած է հարուստի հա- րստութեան կուտակումին մէջ։ մինչ հարուստը յա- ցաւեւ աշխատանքի և ճարպիկութեան կը վերագրէ։ Երկու հակոտնեայ այս մտայնութիւններուն կառչած միշտ բախում կայ հարուստին և ազքատին միջեւ։ «Ուրիշի քրտինքով շուայտացողներ»։ Այս որակումը անոնք կը նետէին Բարսեղեանի հասցէին ու կուտացին պատճառները և միջոցներն չոր Բարսեղեանը կիրա- ռած էր ու հասած այդ զիրքին։

Չես գիտեր կեանքի որ խաղով Բարսեղեանն յա- զողած էր ընկերանալ ատաղձ ունեցող Տիգրանեանին։ Օր մը, երբ Տիգրանեան չորրորդ յարկի պատշզամին յենակները քակելու գործը կը կատարէ մարդակի զօ- րաւոր հարուած մը կը ստանայ կուրծքէն, կ'իյնայ ճամբու սալարկին վրայ զիտապաստ։ Ականատես ոչ ոք կ'ըլլայ։ «Արկած մը ֆրէքներու զպրոցին քովը»։ Գրեցին լրագիրները, Տիգրանեանին ընտանիքը իր սուեղովը տարուած սկիզբները, հաշիւ չպահանջեց, ոչ դիր, ոչ թուղթ։ «արհեստաւորի խօսք» բաւ եղած էր անոնց ընկերութեան հիմնադրումին։ Ճակատագիրը և բարքերը եկած ջնջած էին այդ ազնիւ խօսքը։ Եւ

Բարսեղեան ո՞չ միայն գործին, այլ նաև եղաւ տէրը
ատաղձին։ Խոկ Տիգրանեանին ընտանիքը մնաց անօթի,
օրուան հացը փնտռող։

Բարսեղեան անգործութեան այդ օրերուն, վեց
օրավարձի փոխարէն հինգ օրավարձք կը վճարէր։

— «Կրնամ՝ չաշխատցնել, ըրածս բարիք մըն է։
չուզողը աղատ է»։

Իրիկուան դէմ, երբ աշխատանքի պահը իր վերա-
ջին ժամուն կը մտենար Բարսեղեան ահազին խճաշա-
ղախ պատրաստել կուտար և ահա այդ ծիւրած մար-
դիկը ստիպուած կ'ըլլային վերջացնելու շաղախը վազ-
ուան չթողնելու համար, զոր կորուստ մը պիտի ըլլար-
թուքը կուլ տալով կ'աշխատէին, այդ անգործ օրե-
րուն փոխանակ օրհնութեան՝ անէծք ունենալով անոնք
իրենց շրթներուն։ Չուշացաւ անէծքին պատուհասու-
մի ժամանակը։ Գործերն շատցան, իրաւունքները
չշգուեցան օրէնքներով։ Բարսեղեանին շաղախը իրի-
կուն մը մնաց գետին և յաջորդ օրը սանդուխներէն վար
որպէս աղբ թափուեցաւ։

●

Ամեն մարդ հակամետութիւն ունի իր սիրուը պար-
պելու. բանալու վերքը ուրիշին, թեթեւնալու համար
անշուշտ, կամ թերեւս սփոփանքի երկու խօսք ընել
սպեղանի։ Շատերը անոնցմէ, փորձած էին խօսիլ ին-
ձի, իրենց կեանքին անցնալը և ներկան, զոր այնքան
կը ճնշէր իրենց վրայ։ Բայց ես միշտ պատրուակներով
կը փորձէի խուսափիլ, ինծի համար անշահ ու անհը-
րապոյր այդ պատմութիւններէն։ Երբեմն սակայն
բռնազբօսիկ՝ կը ստիպուէի կենալ, աչքերս պաղ՝ յա-
ռած պատի մը ծերպին կամ պարապութեան՝ մինչև

անոնց տոպրակին պարպուիլը։ Արհամադրանքս կը ժածէի այդ կոչտ ու տգէտ մարդոց հանգէպ ու ներքին զայրութս հազիւ զսպած կը հեռանայի։ որքան ընդվկեցուցիչ էր մանաւանդ, երբ անոնք խօսած պահուն, մատօքունքին կը տանէին ըսելով «հասկցա՞ր...»

Վահրամը իմ հակապատկերս էր. անոնց մտերմութիւնը, անոնց ընկերութիւննը կը փնտոէր զրեթէ։ Անոնց պատմութիւնները ուշի ուշով մտիկ կ'ընէր. շատ յաճախ ինք կը խնդրէր որ անոնք պատմէին։

— Ամբողջ այդ պատմութիւնները. կ'ըսէր Վահրամ, — մէկը միւսը լրացնող պատկերներ են։

Իր յուշատետրին մէջ կ'արձանագրէր ասացուածքներ, գաւառաբարբառներ։

— Հանք է, կ'ըսէր. ժողովուրդը, — պէտք է այդ հանքը պեղել։

Օր մը, շատ լուրջ ու դառն կերպով ըսաւ։

— Եթէ հնար ըլլար անոնց ճաշի պահերուն անոնց խօսքերը ու կատակները, պատմած զրուազները զրի առնել, ես պիտի չվարանիմ ըսելու որ, հրաշապատում ժողովրդական վարք ու բարքի, սովորութեան վրայ վէպ մը ունեցած պիտի ըլլանք։

— Իզո՞ւր, շարունակեց Վահրամ, — մեր օրերու երիտասարդ արժանաւոր զրագէտներէն մէկը կը գանգատի ազգագրական վէպին աւելի կարեւորութիւն տուած ըլլալուս համար, փոխանակ անհատական վիպականութեան։ Ես աւելի մեծ սիրով պիտի ուզէի կարգալ Հարաւային Սփրիկէի ժողովուրդներու այն վէպը, որ կուտայ անոնց կենցաղը, երբ անոնք կ'ազգոթեն, երեսնին դարձուցած գէպի այն կողմը, ուրկէ կուգայ անձրեւը կամ կը վչէ հովը։

Ես աշխատած տեղէս կը լսէի Վահրամի մուրճի
հարուածներուն շաչիւնը : Ի՞նչ հոգէկան ապրումներ ,
կ'առթէին այդ հարուածները անոր ջիղերուն վրայ ,
ի՞նչ մտածումներով տարուած էր ան այդ պահուն .
ընկերային բարդ հանգոյցներ կը վերլուծէր . փոյթա
չէր . վասնզի նոյն պահուն Սիրարփին միտքս եկաւու
ես որ գրեթէ փախած էր . զինք տեսնելու զօրաւոր
տենչ մը լեցութ էութիւնս : Անոր պատկերը կեցած էր
որոշ հեռաւորութեան վրայ , ու ես չէի կրնար հպիլ ,
երբեմն տաք—դաղջ թովչանք մը զգացի յետոյ կը սար-
սէի իր բացակայութեան գիտակցութեան անդքաղար-
ձումովք :

Նոյն օրն իսկ հաստատ որոշումով ուղեցի երթաք
տեսնել Սիրարփին , բայց հազիւ զրան առջեւը հասած ,
վախ մը , ամօթխածութիւն մը , պաշարեց միտքս
ու ես գլխիկոր կրունկիս վրայ ետ դարձայ : Քանի
քանի անդամներ նոյն վճռական որոշումը կայացուցի ,
բայց ամեն անդամին ալ ետ եկայ : Ու սկսայ աւելի
ատել Վահրամը որ յաջողած էր տիրել Սիրարփիի
սրտին :

Տարիներու թաւալին , ու հողովոյթի մնշումին
ենթակայ մեր հոգիները կը կրեն կնիքը առօրեային :
Մեր շրջապատին երեւոյթները լաւագոյն դպրոցն են ,
եթէ անոնց անդրադառնալու իմաստութիւնը չվրիպի
մեր մտասեւեռումէն : Վահրամը ճանչցաւ կեանքը իր
երկու երեսներովք , բայց մնաց կառչած զրասեղանի
բարոյականին : Մինչ ես կը մտածէի որքան շատ հեռ
ուանամ այդ ներգործութենէն , այնքան դիւրին պիտի
կրնայի կեանքս կազմաւորել : Ու մենք կը դանուէինք
երկրաչափական բաժանման այն կէտին , ուրկէ մեկնող

զիծերը իրարու պիտի չմիանային, հակառակ երկրա-
գունտիս կլորութեան։ Հոգեկան տարբեր շաղախի մը
արգասիքն էինք ձեւի ու թրծումի, այլ երանգով։

Ես այլեւս չեմ ուղեր մտածել վահրամի մասին,
ինչ փոյթ որ մենք տարիներու մտերիմ և անբաժան
ընկերներ էինք։

Ներքին էութեանս փոփոխութիւնը հետզհետէ տես-
զի կ'ունենար ժամանակին հետ համընթաց։ Բայց ար-
տաքին յարաբերութիւններս կը պահէի հաւասարա-
կըշուած։ Ես երբեք կոյրի մը չըսի որ «կոյր ես».
այդպէս չէր վահրամը. ուղիղ և անվարան, իր ծննդա-
վայրի յատուկ յանդքնութեամբ կը գամէր մարդուն
թերութիւնը ճակտին։

Իմ ամբողջ էութիւնս դրաւած էր Սիրարփին,
ու կ'որոնէի պատրուակներ երթալ տեսնել, զոր հազիւ-
անդամ մը տրուած էր. մինչ վահրամին համար բաց էր
Սիրարփինց գուռը ինչպէս նաև Սիրարփիին սիրտը։
Այս մտածումը կը սարստեցնէր զիս, ներքին մաղձը
կը տարրալուծէր հալեցնելով միսերս, և սակայն
չուշացաւ պատրուակը, Կարապետ Աղբօր ոտքը գամ
մտած էր։

Մենք երկուքս նստած էինք դէմ դիմաց, մահա-
մերձի մը ժառանգորդներուն պէս։ Որոնք այնքան
փութկոտ կ'ըլլան իրենց պատրաստակամութեան մէջ
և սակայն որքան կը ցանկան որ ան վայրկեան մը
առաջ չուէ այս աշխարհէն։

Կարապետ Աղբօր համար ամեն զոհողութիւն՝
պարզապէս Սիրարփիին սրտին տիրելու մարմանջն էր։
Վահրամ դադրեցուց իր այցելութիւնները և ես մնացի
միակ պատուակալ հիւրը այդ տանը։

Վահրամ խօսող խնդացող էր միայն որոշ և մը-
տերմիկ ըրջահակին մէջ. մինչ ես հակառակը՝ համը մը

ընտանեկան այցելութիւններու առիթներուն, վասնդի ան որք մեծցած էր: Կը թողուր ապուշի տպաւորութիւն, իմ գիտողութիւններուս կը պատասխանէր անտարբեր ուսերու ցնցումով, կամ շատ շատ քանի մը բառեր:

— Այն նիւթերու մասին զոր անոնք կը խօսին զիս չեն հետաքրքրեր իսկ այն նիւթերու մասին որ ես պիտի խօսիմ անոնց չեն հետաքրքրեր:

Իսկ ե՞ս: Օ՛, ինձի համար կարեւորութիւնը և պատշաճութիւնը, անձեր ու պարագաներ զուրկ էին իմաստի նշանանակութենէ: Ես կրնայի 70 տարեկան պառաւներուն խօսիլ Հոլիվուտի գերասանուհիներու մասին, պարզ արհեստաւորներուն՝ Տէրեանի կամ Շէյքսպիրի «Համլետ»ի մասին. վասնդի այդ գիրքերը կարդացեր եմ ես իմ չգիտցած նիւթերու շուրջն իսկ. ըստ Վահրամի, հոետորի կերպարանք ստացած, կը ճառէի... բաւ էր որ մանաւանդ աղջիկներ ըլլային շուրջս: Մաքիս թոփչին ուժ կուտայի, լեզուս ջախչախի մը պէս կը գառնար բերնիս մէջ, չէի խպներ որ անիմաստ խօսքերուն հետ լորձունքս ալ դուրս կը ժայթքէր երբեմն խօսակիցի երեսին, ինքնահաւան էի և ինքնազով:

Վահրամ յաճախ, արհամարհոտ երբեմն քմծիծաղ մը շողացնելով շրթունքին, կը մընջէր ինքնիրեն...

— Իրանձը առանձք, ի՞նչ մեծ ամօթ, «համեստութիւն ո՞ւր է շիկնազդ...»

Երեւակայութեան պէտք չկար. զիտնալու համար որ Վահրամ ամեն անզամ Սիրարփիին այցելութեան պիտի նստէր իրեն հրամցուած տեղը, լուս, մոմի մը պէս պիտի հատնէր ինքն իր մէջ, բայց երբեք բերնէն դուրս չպոռթկար. «Կը սիրեմ...» թնդնիօթի պայթումի տպաւորութիւն պիտի գործէր այդ նախա-

գասութիւնը իր ականջներուն:

Ամեն անգամ այդ մէկ բառը արտասանելու հաստատ որոշումին հակառակ պապանձած ու հեռացած էր գլուխը կախ՝ մտամոլոր ու տրտում:

Ինձի ո՞չ նիւթը կը պակսէր և ո՞չ աչ աբասայայտը և ելու քաջութիւն. վասնզի լաւ զիտեմ որ մեր օրերու աղջիկները աւելի կը սիրեն շառլաթան, սիթեւեթ, թեթեւամիտ երիտասարդները, որոնք մազերու յարդարանքին աւելի կարեւորութիւն կուտան, քան աշխատանքին:

Եւ ես տիրած էի Սիրարփիին սիրտը:

Վահրամ հետզհետէ աւելի լուակեաց և մելամաղանու կը դառնար: Գիշերները ուշ կը քնանար կը գրէր, մոխրամանը սիկարէթի կտուցներով լեցուն կ'ըլլար, երբ առտուները կ'արթննայի կը տեսնէի գրասեղանը ժուղթով և մոխիրով պատաճ: Ինք բաւական ուշ կ'արթննար, յունած յօրանջելով կրկին կը մօտենար գրասեղանին, անգամ մը եւս աչքէ կ'անցնէր զիշերւ շերուայ գրածը. տետրակը կը գոցէր կ'երթար լուացուելու: Յոռեաեսութիւն մը սկսու պարուրել իր հոգին, մտազբաղ ու գլխահակ կը քալէր, գործառորներուն հետ միայն կը պահէր իր անվերտպահ համակըութիւնը, կը խնդար կը կատակէր կրկին, բայց ես, միայն ես կը նշմարէի որ բռնազբօսիկ էին կատակները ու մանաւանդ խնդուքը: Մասնաւոր համակըութեամբ սկսած էր մօտենալ Գէորգին և խօսիլ անոր հետ, ինձի կը թուէր որ անոնք որոշ տարբերակներ էին իրենց ուսումով ու ձգտումներով, հակոտնեայ ծանր աշխատանքի այս պարտագրութիւնովը:

Օր մը երբ անոնք տաք խօսակցութեան բռնուած էին, չեմ զիտեր ինչ նիւթի շուրջ, լսուեցաւ Բարսեղանի ձայնը սանդուխներուն վրայ.

— Այնքան հանդիսատի ժամերը չեն բաւեր. սիկարէթ ծխելու ալ ահազին ժամանակ կուտաք. այլեւս սիկարէթ մի՛ ծխէք գործի ժամանակ, որուն որ տեսնեմ սիկարէթ կը ծխէ, գործ շունի այլեւս:

Արագ քայլերով յառաջացաւ ներսի կողմը. Գէորգը կը պատրաստուէր խոյս տալ, Բարսեղեան արդէն հասած էր.

— Դո՛ւն, տխմաք, օրը շատախօսելով կ'անցնես, եթէ այնքան իմաստուն ես, ինչո՞ւ այս գործը ընելու եկած ես: Խելացի ըլլայիր, արդէն մարդ եղած էիր:

«Կարեւորը այն չէ, թէ ինչ կրցած ենք ըլլալ. այլ կարեւորն այն է, թէ ի՞նչ կրնայինք ըլլալ... ահա թէ ինչու ըսի. Երիսննեական վարդապետութիւնը իր «սիրեցէք զմիմիանսով» և շապիկիդ մէկը ընկերոջդ առուր» ով, զիս չի բաւարարեր ըսաւ. Գէորգ ու հեռացաւ: Քիչ զերջ ան երեւցաւ աւազով լեցուն ծանր պարկը շակած: Քիթը զրեթէ սանդուխներուն կը քսուէր, անոր հեւքէն սանդուխներուն փոշիները կը խլրտէին: Անոր սրունքներուն ջիղերը կարձէք պըրկուած պողպատ ըլլային կապոյտ երանկերով:

Հակառակ հոգեբանական այս տեղատութեան, վահրամը նոյն յամառութեամբ կը շարունակէր աշխատիլ. չէր խմեր, ինչ որ բնական սայթաքումն է բոլոր սկեպտիկներուն: Ես գիտէի որ նման մարդիկ կը փնտռեն մտերիմ մէկը պարպելու համար իրենց ներսի մազձը, զոր շատ անզամ ամբարուելով կը թռւնաւորէ ենթական: Ի՞նչ են ինքնասպանութիւնները և յիմարանոցներու խենթերը:

Հիմա որ զրաւած էի Սիրարփիի հոգին իր էութեամբ, մէջս արգահատանք մը սկսած էր Վահրամին հանդէպ: Կարելի չէր թողուլ որ ան շարունակէր այդպէս թախծոտ ու մենամոլ մնար: Փորձած էի շատ

անդամներ, հասկնազու պատճառը, քար լուսթիւն միայն էր ինծի պատասխանը։ Բայց չէ՞ որ ևս է՛ պատճառը, չէ՞ որ այդ մելամաղձութիւնը սկսած էր այն օրէն որ ինքը գաղրած էր ացցելելէ Սիրարփիինու մակայն ո՞վ է որ մեզապարտի շապիկը ինքնաբերաբար կը հագնի։

Օր մը սակայն, համբերութեան քարը պատեցաւ ֆմ այն հարցումին թէ՛։ — Ի՞նչ ունիս Վահրամ։ ըսէ՛ Վահրամ, ըսէ՛ ինչո՞ւ ացդպէս մեզամաղձուն նս, ըսէ՛ ըսէ՛ թերեւս, օգտակար ըլլամ։։

— Վա՞տ . . . — եղաւ ինծի պատասխանը . . . կապարի մը պէս ծակեց սիրտն այդ բառը . վա՛ս, արձիճի մը պէս ծանրօրէն ինկաւ կուրծքիս Ու լուսթիւնը . կ'ուզէի խօսէր . կ'ուզէի որ ըսէր պատճառները թերեւս խօսքերը սխալ ըլլային, պատճառները թիւր . եւ այդ սխալները պիտի հերքէի, թիւրիմաւ ցութիւնը պարզէի։ Բայց պատճառներ չկային, այէ պատճառ մը կար, թիւրիմացութեան մէջ չէր անշայէ ճշմարտութեան։

Բայց Վահրամը լուս էր վերէն ինկած քարի մը պէս որ անգամ մը միայն ձայն մը ու ապա յաւիտենական լուսթիւն . . .

Այդ լուսթիւնը դաժան մահավճիռ մըն էր ներքին ձայնի մը՝ ինծի գէմ ազազակող։

Գիշեր էր, արդէն ուշ . երբ Սիրարփիին դուռը զարկի. ձայնէն՝ բացաւ դուռը, Կարապետ Աղօարը շեռնային գիւղ մը գացած էր։ Պզտիկները կը քնար նային խորունկ ու անուշ քունով։

Սիրարփիի փութեկոտ ընդյառաջումը հակազդեցութիւն ըրաւ վրաւ Բորբոքած ջիղերս փլուզումի ենթակայ տունի մը պէս խորտակուեցան։

Սիրարփիին ընկրկում մը ունեցաւ . անհամարձակ

նայուածքը երկար ատե՛ յառած պահեց վրաս. կարծէք թաց աղերսանք մը կար անոր խօսքերուն մէջ:

Ես նայուածենիս բնկնեցի անոնց հոգիները, իսկ հիմա... հիմա կտրած եմ կեանեիս արեւին կես նամբան...

— Ո՞ւր էիք, ինչո՞ւ այսքան ուշ եկաք. ինչո՞ւ տռաջուայ պէս այլեւս շատ շուտ չէք գար... մոռցա՞ք միթէ դիս... այդպէս կ'ըլլան միթէ բոյոր աղաք...

Խսկապէս սկիզբները որքան բռւռն ֆի և հիմա որքան անտարբեր:

Սիրարփին լուռ էր, հերթը իմս էր որ խօսէի, պատասխանէի իր այնքան սիրավառ հարցումներուն, Սիրարփիին նայուածքը կը մնար աչքերուս կառչած: Ինչո՞ւ չէի ըսէր Սիրարփի.— «քեզ կը սիրեմ, պիտի ամուսնանամ քեզի հետ»: աղջկայ մը հոգին լեցնող երկու բառ. զոր կուտայ անոնց երջանկութեան ապրումը, ու առագաստ բացած: կուգան յանձննուիլ քու հուժկու հովի քմահաճոյքին:

Դուրս նետուեցայ առանց անոր ձեռքը թօթուելու, զոր սկիզբները այնքան կը պահէի գաղջ ափերուս շոյանքին տակ: Ինձի կը թուէին որ այդ մատները մագնիսի մը պէս ափս իրենց կը քաշէին ու կը պահէին երկար: ելեքտրական հոսանքը տնոնցմէ կ'անցնէր ինձի ու կը ցնցէր ամբողջ էսթիւնս:

Դուրսն էի արդէն երբ լսեցի հեծկլառուքը: կեցաց ձամբուն մէջտեղը, տատամոտ ու երկար: Դառնա՞լ գթա՞լ, վերցնել անոր գլուխը դնել կուրծքիս: համբուրել իր արցունքոտ անուշ աչքերէն: շոյել մաղերը քսե՞լ երեսը երեսիս, ըսէի.— Սիրարփի ինչո՞ւ կուլաս, կը սիրեմ քեզի, կը պաշտեմ քեզի, մենք միասին պիտի ըլլանք ու երջանիկա:

Սիրարփին նուաճուած լեռ մըն էր այլեւս և ես

Նոր գագաթներու աչքս պիտի յառեմ. իր նեքտարէն պարպուած ծաղիկ մը, լամբակէն նետուած անքոյր, անհրապոյր։ Դեղնեցկութեան բաժակը փշրուած էր և ես սփսոսանքն իսկ չունեցայ զանոնք գետնէն վերցնելու Զդարձայ. . .

Մեր միտքը՝ այնքան արագ չաշխատիր որքան մրբ կը փնտաէ չքմեղելու պատճառներ, յերիւրելու պատրուակներ. և այնքան խորունկ չի մտածեր երբ կը յօրինէ ծրագիրներ որ այս բոլորը սակայն, կը փշրուին ուրիշի մը խորհուրդէն Անկէ վերջ մտքերու աղաւառում. յուսարեկում ապա մելամաղձուտութիւն. . .

Շաբաթ մը առաջ էր ճիշտ Սիրարփին ցոյց տուաւ ինձի Վահրամին սովորական նստած տեղը. սովորական նստելու ձեւը ու սովորական գիմագծութիւնը իր սովորական լուսաթեամբ։ Սիրարփին կը ծաղրէր Վահրամ. լոկ հաճոյ երեւնալու համար ինձի:

Ինչո՞ւ առաջ այն օրը չանդրագարձաց այդ հեգնանքին՝ ընկերոջա հանդէպ, ընկեր մը որուն համար Կարապետ Աղբարը ըսած էր «երկու լաւ ընկերներ, աւելի լաւ են քան երկու զեշ եղբայրներ»։ Սիրարփին արեւելեան հիւրասիրութեան սուրձն անգամ զըշացած էր Վահրամին։

Հիմա, կեցած ճամբուն մէջանեղը, իր երթալիք ճամբան չկրցող վճռող մէկու մը պէս, կը մտածեմ Սիրարփիին ու Վահրամին մասին։

Ինչո՞ւ Վահրամը ինձի ըսաւ զատ և ինչո՞ւ Սիրարփին լքեց Վահրամը. . .

Ու հոն, ճամբուն մէջտեղը բացուած էր գատարանը. լեցուած էր սբահը խուռաներամ ունկընդիրներով, երդուեալ գատաւորներ յառաջացան. պարզեցին իրենց ձեռքերը, ըրին երդումը ու երկիւզածօրէն գրաւեցին իրենց տեղերը. . . գատաւորներ, գատախաղ

իրաւաբաններ իրենց գլխարկներով, իրենց պարեգօս-
ներով, խոժոռ ու պուկոտ նայուած քներով. հեզնուա ու
անփոյթ իրենց քմծիծաղներով:

— Ինչո՞ւ Միրարփին լքեց Վահրամը և ինձի ե-
կաւ, անբիծ անաղարտ, անկեղծ սէր... ինչո՞ւ ոչ
Վահրամին հանդէպ և հիմա ինձի հանդէպ. ներփին
ապրումներու զգացումներու շրջո՞ւմ, և միթէ վաղը.
երբ պատեհութիւնները այլ երանդ ու գոյն ստանան,
նիւթականացած արտականած այս ժամանակներուն, նո-
յն դաւաճանութիւնը պիտի շըլլա՞ր իմ անձիս դէմ...

Դատարանի վճիռը ստացած էի և ոտքերս առին
իրենց բնազդակոն շարժումը. կռնակս դէպի Միրար-
փիենց առւնը: Վահրամ հանդիսականներուն մէջն էր.
հնամաշ հագուստով. թանձրացած մօրու քով. աէրփի-
շական կերպարանքը ունէր յիշասթափուած տարտամ-
ութիւն մը կար իր աչքերուն խորը, լուռ էր:

Այդ լառութիւնը դաժան մահավճիռ մըն էր ներ-
քին ձայնի մը, ինձի դէմ աղաղակող...

Գլուխս հրգեհ մը կ'այրէր, աչքերս մշուշամած
էին. սուրացող, կը թուէր այդպէս, ինքնաշարժ մը
կեցաւ ճչակը սեղմած. իջաւ կառավարն ու թեւէս
շարժեց.

— Խենթ ե՞ս, գինով ե՞ս, խուլ ե՞ս, կոյր ե՞ս...
Տարտամօրէն անոր նայեցայ թողուց զիս ու սուրաց
դէպի քաղաքին հրապարակը ուր կ'երթայի նաև ես,
Քաղաքին հրապարակն էի, չեմ գիտեր, թէ ի՞նչ-
պէս և որքան ժամանակուայ մէջ հոն հասայ:

Մտայ հապահ մը. օղի, ապա գարեջուր. մօտե-
ցաւ ինձի աղջիկ մը, շէկ վարսեր ունէր, բայց յայտ-
նիօրէն ներկուած, կեղծ գեղեցկութիւն մը, զոր այն-
քան կ'ատեմ...

— Հա՞յ ես, ըստեւ,

Ուրացաց հայ ըլլալս,

— Հայ ե՞ս ըսի. ուրացաւ նաև ինք. լաւ էր այդ
ուրացումը. հայ ըլլալու արժանապատռութեան վեր-
ջին զիտակցութիւնը խալարէրէն ներս... .

Հեռացաւ հայ աղջիկը. վիսիի մը ուղեցի, երբ
տեղացի սեւ մազերով աղջիկ մը եկաւ նստիլ ծուն-
կերուս: Յիշեցի Վարուժանի մէկ քերթուածը ու ար-
տասանեցի անկէ տող մը... Աւչ էր երբ տուն վերա-
գարձայ. աքաղաղները կը խօսէին, եզան կանչողը
թաղէ թաղ կը պտտէր երգելով: Նետուեցայ յարդա-
բող ձեռքի սպասող անկողնիս վրայ: Ամեն ինչ կ'ու-
զէի մոռնալ. չէ՞որ գարեջրատունը մտած էի այդ նը-
պատակով... Իզո՞ւր. որքան տարամերժ խղճահարու-
թեան դէմ կ'ուզէի պատնեշել սիրտս, սակայն հեծկըլ-
տուքը Սիրարփիին, վաս որակումը Վահրամին, շա-
ղափի մը պէս, իր կրակուած ու սուր ծայրովը, աւելի
խոր կը միաբնուէր:

Արեւը իր քառորդ ճամբան կտրեր էր, երբ թմրած
ու տարտամ, ոտքերս մահճակալէս վար կախեցի:

— Որքա՞ն յիմար եմ, մրմնջեցի, ուրիշներուն
համար զուր տեղ կը տանջեմ ինքզինքս: Զէ՞որ կըր-
նայի խլել անոր միակ հարսուրինը... Գոնէ այդ
մեղապարտութիւնը չի ծանրանար սրտիս:

Կ'ուզէի սակայն ներողութիւն խնդրել Վահրամէն,
չէ՞որ ան իմ սիրելի ընկերու և եղօրմէ աւելի սիրելի.՝
պիտի ըսէի որ ան երթար Սիրարփիին զոր անտարա-
կոյս զղացած պիտի ըլլար, տուն չմնալու, կամ փո-
ղոցը չիյնալու մտալըլկումէն վախցած:

Առիթի մը հետամուտ օրերը կ'անցնէին: Օր մը
իր գիրքերու ծալքէն կը մնար զուզս նշմարելի ձեռա-
գիր թերթի մը ծայրը. զուրս քաշեցի: Զեռագրին
թուականը կը կրէր Սիրարփիէն հեռացման ու ինձի

զատ կոչելու օրուան զուգագիպութիւնը :

Ահա ինչ որ գրած էր Վահրամ:

Երբ կը խօսին ուրիշները կը դատեն, լաւ գիտցիր իսկ երբ ուրիշները կը խօսին եւ դուն չես դատեր, միամիտ կամ սգես մըն ես. ասիկա ալ լաւ գիտցիր:

Երեւ չմերժես, հանոյք պատճառած կ'ըլլաս ինձիքայց պիտի խոռվես հանգիստ, իսկ երեւ մերժես՝ զիս վետացուցած պիտի ըլլաս. ասիկա անցողական է. տեղաշարափեն վերջ, արեւ մը պայծառ պիտի ծաղկի:

Իմաստունին մեկ խօսք, իմաստակին հազար խօսքն աւելի ծանր կը կըռէ.

Ամենին մեծ զարդը իմաստուրիւնն է. — առածք կ'ըսէ. — խառը ականջիդ օղ բրե. — կինը ոսկի զնդներ կը սիրե սակայն:

Մածեկ' յեսոյ խօսէ. երեւ որոշեցիր որ պիտի խօսիս, անզամն ալ մածեկ. բայց երեւ որոշումիդ վրայ մնացիր. կրկին մածեկ. երեւ վճռող հաստա է. սրբազրէ ֆիչ մը, որպիսզի վերջը չըսես — երանի լոեի,

Որքան Շուշիներդ մեծ տեսնես, այնին մեծ ես... ասիկա Աստուածառունչին մեջ ըստած է, կը յիշեցնեմ, որովհետեւ անոր պէտք ունիս:

Խչսանը, ոչ թէ դուրսէն, այլ ներսէն պէտք է ըլլալ:

Համեստուրիւնը եւ ինքնազովուրիւնը երկու խորք եղբայրներ են, ֆիչ անզամ մեկը, ուս անզամ միւսը կը յաջողի. համեստուրեան յաջողուրիւնը բախտին կը վերագրեն, վասնզի ասպարեզը. ինքնազովերուն է:

Ուրախ ըլլալ. հանոյանալ, լաւ է. բայց վիշ ունենալ եւ տառապիլ, աւելի լաւ է. վասնզի հանոյքը մարդը կը ժնացնէ. մինչ տառապանքը, կ'ազնուացնէ:

Երկու հպարտուրիւններ ենք ենդի չեն կրնար ապրիլ, վախճանը երկու մինչ ալ ողբերգուրիւն է:

Իմաստունը մտիկ կ'ընէ. — բերեւս բան մը ըլլայ

ռորդելիին, յիմար մտիկ ընել չի սիրեր:

Նատաբաները երբեք իմաստուն չեն կրնար ըլլալ,
այլապէս ժաղակրատները ածխարհի գիտուններ պիտի
նոշակուէին:

Լռութիւնը ապուտութիւնով չպէտք է բացատրել,
երեւոյթները կրնան զլխի վար դառնալ:

Զեր հպարտութիւնը մի զգուէք սերեւերութիւննե-
ռով, երէ սիզուրիւնը ձեզի կը գոհացնէ, ձեզ դիտողնե-
ռու զջացումք տեսնելով, սակայն գիտցէք որ, տասէն մեկը
կեղծ հմձիճաղ մը ունի. երէ տասն ալ նոյնն են, հարիւ-
րին մեկը կրնալ չըլլալ. իսկ երէ հարիւրն ալ նոյնն են,
ինը հարիւր ինսուն ինն ալ նոյնը ըլլան. հազարէն. մեկը
նոյնը չըլլար. ահա այդ մեկուն դաժան ժայիսը, աւելի
գառն է ձեր սրտին համար, քան միւս բոլոր ժայիսները.
այն բոլորը կրնաք մոռնալ. բայց այդ մեկը, երբեք:

Մտի մը խորութիւն չափել ամեն մարդու տուած
չէ, ինչպէս ծովուն խորութիւնը ամեն նաւավարի, ծովն
ու միտք իրենց ծանծաղութեամբ եւ խորութեամբ զու-
գահեռ համեմատականներ են:

Ծանօթանալ նանչնալ չի նշանակեր:

Հասկցիր յետոյ որոշումդ տուր:

Լաւ պիտի ըլլար որ մենի իրար հանդիպէինք, բայց
աւելի լաւ պիտի ըլլայ թերեւս, որ բնաւ իրար չհանդի-
պէինք:

Բայց ի՞նչ կը նշանակէր չմերժելու պարագային
հանոյք պատճառած ըլլալ և մերժելու պարագային
վետացուցած, զոր անցողական պիտի ըլլար և արեւ պի-
տի ծաղկէր, յետոյ լաւ պիտի ըլլար որ իրար հանդի-
պէինք. բայց աւելի լաւ պիտի ըլլար թերեւս որ բնաւ
իրար չհանդիպէինք: Ինձի կը թուէր որ այդ երկու
տողերը նոյն և իրար լրացնող ամբողջութիւն մըն էր:
Ինձի կը թուէր թէ՛ ասիկա իր ամուսնանալու

ցանկութեան և մենակեցութեան երկընտրանքն էր . և
այդ թերեւսը , իր բուռն սէրը Սիրարփիի հանդէպ +
Զգացումներու ազգեցութեան բաց դուռ մը : Իսկ այդ
բնաւը . իր հպարտութիւնը . աղջկայ մը մերժումնե-
րուն , քմահաճ ծեքծեքումներուն դէմ ապառաժող իր
կամքը : Տեղատարափը անցած եր եւ արեւ մը հետզնի-
տէ սկզած եր ծաղկիլ , ատիկա կ'երեւար իր ախորժակէն
և քունէն , ասիկա կը նշանակէր մոռցած էր Սիրարփիի
պատճառած վիշտը : Բայց առիթն էր քարը բանալու
և այդ թերեւսը փոխելու վճռականութիւնով մը՝ օր
մը անցողակի հարցուցի :

— Վահրամ , դուն մտածումներուդ աւելի , թէ
զգացումներու գերին ես .

— Ինչո՞ւ այդ հարցումը . — տարտամ նայուածք
մը նետելով վրաս , պատասխանեց Վահրամ ,

— Այնպէս , պարզ հարցում մը :

— Պատահակա՞ն :

— Ո՛չ ի հարկէ :

— Լա՛ւ , հասկցայ , անհրաժեշտ չէ հարցապնդում ,
դուն գրութիւնս կարդացած ես , բայց դժուար է քիչ
մը , անմիջապէս պատասխանել , բայց նայէ .

— Մտածումնենը զգացումներու ներգործութենէն
կը բխին յաճախ . բայց յուետեսութեամբ լիցուիլ , ու
ատելութիւն սնուցանել , ասիկա կեանքէն դուրս կեան-
քը չճանչնալ ըսել է :

— Բայց դուն փրփուրին ետեւէն կը վազես վո-
խանակ գործնականին :

— Երբ մարդիկ իմ մասիս կարծիք կը յայտնեն ,
ես կը լուսմ , հակումները կը հակալուն մարզը . փըր-
փուրին տակը անապակ գինին կայ և ամենի ուժը
ալիքին . լուռ աշխատութիւնը միայն , ինքզինքը պիտի
ապացուցանէ և ժամանակը իր արբեցնող զինին պիտի

մտառուակէն։ Ես չեմ մոռցած իմ հեգնանքս սկզբնաւ կան շրջանին և հիմա Վահրամ ինքզինքը կը պարտադրէր, հետեւաբար յարեցի. — Ես կը հաւատամ քեզի Վահրամ։

— Քու հաւատքը ինձի համար արժէք չունի, ինչ պէս չէի ունեցած քու արհամարհանքը ժամանակին, ես պիտի ունենամ այդ հաւատքը, երբ դուն ունիս խսկ ես չունիմ, ինչ իմաստ. ի զուր պիտի ըլլաց քո՞ւ հաւատքդ, ամուլ կնոջ արգարգէն բերք սպասելուն պէս։

Ապա կարճ ու խորունկ լուսթենէ մը վերջ, շարունակեց աչքերը գետնէն վերցնելով ուղիղ աչքերուայառելով։

— Բայց տոսկ եթէ զիս դատես կը սխալիս. եթէ զնահատես ես պիտի զժզոհիմ. չաւ է որ դժզոհիս, շարունակեց Վահրամ. — վասնզի կրնայ պատահիլ որ, եթէ իրաւացի է. վշտանամ. և վիշտը երկունքէ։

Վիշտը. իր իսկ քառով երկունին եր. և ինք նախընտրած էր այդ երկունքը։ Հոգեկան գերզօր ապրում մըն է վիշտը զրողի մը համար, զոր մենք հասարակ մարդիկ ունայնամտութիւն կ'անուանենք։ Այդ մտածումները, մերժումի հետեւանքէն՝ իր հոգիին ազեղէն գուրս պոռթկացող ստեղծագործութիւն մըն էր։ Բայց միթէ միայն այդքա՞ն. ոչ անշուշտ։ Օր մը ըսաւ. — եթէ վիշտ չունենամ պէտք է ստեղծեմ զայն. վասնզի առանց վշտի ես ոչինչ եմ. և ոչինչ կրնամ ընել...

Բաւական տարածուն կերպով շեղում եղաւ սկզբնական մտադրութենէս, և վերագառնալու համար անոր, քիչ մը կարկամ կերպով ըսի. — Վահրամ, ես եղայ պատճառը, որ... որ Սիրարփին պատճառէ քեզի այդ վիշտը։

— Ան մեռած է սրտիս համար, բայց ծնած է ուրիշ մը հոգիիս մէջ։

Անվճռական ու թուլակամ եղայ. խոստովանութիւն մը զոր մեր եսասիրութիւնը հազուադէպ անգամներ կը զիշի. ամեն մարդու տրուած չէ խեցեվճիւ տալու խորտակելով իր եսը: Յիսուսն անդամ քացախին բաժակը ետ մզել ուզեց, որը պիտի յաւիտենաւկանացնէր իր աստուածութիւնը:

Զայնը խոնաւցաւ, աչքերը թացցան, դէմքը դարձուց ու հեռացաւ... .

Մենք երկար ատեն իրար չհանդիպեցանք:



Հնամաչ տափատ մը, որուն կարկտանը Յունաստանի ծովեզերքին յար և Նման զիկ - զակներ ունէր. յայտնի էր որ անվարժ մատներու գործ էր: Գլուխը կախ կը քալէր մէկը առջեւէս. խոր մտածումներ կը չարչրկէին անոր ուզեղը. ատիկա կ'երեւար զլխու երբեմնակի ցնցումէն: Մտածումը վանելու բնազդական շարժումէն կը ցընցուէին ուսերը, նոյն ենթակայական մզումով, միսերու սրսփիւն առաջ բերելով:

Ծանօթի մը տպաւորութիւնը կը յիշեցնէր, բայց կային ձեւեր զոր կը վանէին ենթազրութեանս վճռականութիւնը մէջէն: կը քալէր դանդաղ, կը քալէր մէկու մը պէս որ որոշ տեղ մը չունի երթալիք. թէպէտ կ'ուզէր ներչնչել, ուրիշներէն աւելի ինքն իրեն՝ որ որոշ տեղ մը և որոշ գործ մը ունի: Միտքս ակամայ գրաւըւեցաւ այդ անձովը, քայլերս արագցուցի. զրեթէ հաւասար. կողք կողքի կը քալէինք առանց յայտնի ընելու որ կ'ուզէի իր ով ըլլալը ստուգել: Ան բնաւ չնայեցաւ նոյնիսկ, երբ անզգոյշ շարժումով դպայ իրեն, կլանուած էր ան չիս գիտեր ինչ մտածումներով: Աչքիս ծայրովը նայեցայ. Վահրամն էր: Վաղահաս սպի-

ուակ մազերը շատցեր էին իր քունքերու քարձունքին զլրայ, կնճիռները աւելի եւս խորունկցած, իսիտ ակօսներ բանալով իր լայն ճակտին վրայ, տալով իրեն մտաւորականի պատրանքը: Այսուցքները քիչ մը եւս փոս ընկած էին: Ափը տարաւ ճակտին, չփեց մատներովը, հանգիստի թովչանք մը ուղելով տալ: Ապա, ցուցամատը ու բութը տարաւ աչքերու աղբերակին՝ քիթի պատնէշին վրայ միացուց, սրբեց, յետոյ. աչքերու ճտումէ մը վերջ, գլուխը դարձուց ու նայեցաւ Բաւական տեղ քալած էինք:

— Վահրամ, ըսի, ձեռքս երկարելով՝ զոր բաւական օդին մէջ մնաց առանց սեղմումի. ո՞ւրի: Շփոթեցաւ, կմկմաց, մէկու մը պէս, որ ծածկել կը փորձէ իրականութիւնը: Վերջապէս նայուածքը ինկաւ ձեռքիս, բռնեց թուլօրէն,

— Տուն, գործ, գործի... ըսաւ...

Անշուշտ, մտածեցի ես, անգործութիւնը և տառապանքը փոխած կ'ըլլան զինք: Հիասթափութիւնը սկեպտիկութիւնը զինք մղեն անձնասիրութեան և այլեւս ձեռնաթափի իր ձգտումներէն, որոնք զինք խորտակեցին այս քաղաքի մայթերուն վրայ. պիտի ըլլայ աւելի գործնական: Քաղաքը, ուր կօշիկին աւելի կը նային քան զլիսուն:

— Վահրամ, չեմ կարծեր որ գործդ քեզի բաւարէ, ես աւելի շահաւոր գործ մը ուիմ, եթէ կ'ուղես, վաղը քեզի կը սպասեմ... տուի ժամադրավայրին անունը: Մերժեց ու հեռացաւ: Եւ մենք այլեւս իբար չհանդիպեցանք...



Յաջորդ օրը, արեւը սկսած էր ընկղմիլ ծովուն

մէջ, երբ ինքնաշարժը իր կռկուացող ճչակը սեղմեց
ու ճամբայ ինկաւ+ Մթնշաղ էր ու օթօն կը սուրար
լեռն ի վեր դարձ դարձիկ ճամբաներէն. արեւը երբեմն
կ'իյնար մեր կռնակը երբեմն մեր աջը: Գեղեցիկ մայ-
րամուտ մը կը շառագունէր ծովու պրիսմակին վրայ,
ու սպիտակ ամպերը ջնարակելով պրոնզի գոյնով:

Ծառերը ու ժայռերը կը սուրացին հակառակ ուր-
դութեամբ: Ինքնաշարժը կը սուրար, հովի հոսանքին
աւելի եւս թափ տալով՝ լեռնային ողը կը թեթեւնար
մեր ուսերուն վրայ, թոքերը կ'ընդլայնէին. ճայները
աւելի դիւրահաղորդ կը դառնային: Մշուշը կ'երթար
ծուարուերուն ձորերուն խորը. ձմեռ էր, բայց երկինքը
պարզ էր կոյս աղջկայ մը պայծառ աչքերուն պէս:
Արեւը մարը մտած էր երբ ինքնաշարժը վերջին ան-
գամ իր ճչակը սեղմեց ու կեցաւ պարտէզի մը դար-
պասին առջեւը: Որքան հաճոյալի է ճամբորդութիւնը
և հիմա որքան կարճ եղաւ:

Իջայ, չկամ՞ պայուսակները թուլօրէն կախ ձեռ-
քերէս, բարձրացայ քարէ աստիճաններէն վեր: Ըն-
դարձակ պարտէզին խորքը ընկած էր անողորկ քարա-
շէն երեք յարկանի շէնք մը, քովը ուրիշ մը նոր
սկսած էր բարձրանալ: Յատկանշական ճարտարապե-
տական ոչ մէկ քանդակ, ճարտարապետական արուես-
տը կը թուի իր վայրէջքը կ'ապրի: Քիչ մը հեռուն,
կար միայարկանի աւելի եւս աղքատ արտաքինով
շէնք մը, որու խորքէն կուգար պղտոր լոյսը քարիւզի
լապտերի մը. այդ տմոյն լոյսին ճառագայթները զուրս
նետած էին մարգկային ստուերներու խումբ մը:

Խոշոր շէնքը ողողուած էր ելեքտրական յորդ
լոյսով: Մէկուն պատերը այդ շէնքերէն կ'արձագան-
գէին տառապալի կեանքի մը հեքեաթներ, իսկ միւ-
սին, չուայտ հովերգութիւն: Այնտեղ պատմողին ձայնը

մելամաղքոտ էր, ընդվզումի շեշտէ զող առած. ունկը նդիրներուն դէմքերը մոայլ ու թախծոտ. միւռ սին, չիծաղ, քրքիջը կը թնդար, դէմքերը զուարթ էին ու անփոյթ: Հոն մարդիկ կիսաքաղց ստմոքսներով էին, միասին յափրացած: Մէկուն սեղանը փոխանակ կանաչ մոմլաթ ծածկոյթի, գետինը, սիմանի թռողթի քառակուսի կտորով մը ծածկուած էր: Վրան կային սոխի կնեպներ, դեղնած ձիթապտուղի կուտեր ու սև հացի փշրանքներ: Միւսին, խոճկորի պահածոյ միս, մեղր, կարագ, ձկնկիթ: Հո՞ն, մարդիկ կոշտ ու կոչկոռած մատներուն մէջ սեղմած ունէին օղիի կիսատ բաժակներ, միւսին, վլիսկիթ, շամփայնայի փըրփըրած սրուակներ:

— Ահա սենեակդ, ըսաւ կոշտ ու կլոր մարմինով սպասուհին ու հեռացաւ: Աչք մը պտտցուցի սենեաւ կին չորս անկիւնները, ամեն ինչ կատարեալ էր, հանգստաւէտ: Իջայ շրջելու վարը, տեսնելու յաջորդ օրուայ իմ գործակիցները: Ազօտ լոյսին շառաւիղը ինծի առաջնորդեց միայարկանի հնամենի շէնքին դրան առջեւը: Ներսէն լսեցի կարապետ Աղբօր ձայնը: Ուզեցի խոյս տալ: Փախչիլ վախկոտ գողի մը պէս, չէ՞ որ Սիրարփին պատմած պիտի ըլլար ամեն ինչ: Ի՞նչ երեսով ես պիտի կրնայի նայիլ կարապետ Աղբօր աշքերուն մէջ: Կրունկիս վրայ ետ գարձած էի, երբ ներսէն անունս տալով կանչեցին: Դէմքերու մոայլ քօղը պատռուեցաւ: զուարթ շեշտ մը առին ձայները ու ամենքն մէկ կանչեցին: Կարապետ Աղբարը արգէն ոտքի էր: Ի՞նչ իմաստ: Եթէ մերժէի, չէ որ յաջորդ օրը անխուսափելի ճնշող նայուածքը կարապետ Աղբօր պիտի իյնար վրաս, ու ես ամօթահար պիտի չկրնայի իսկ թերեւս բարեւել ու հարցնել: — Ի՞նչպէս ես կարապետ Աղբար: Ու ան պատասխանէր իր սովորական

տրտում ժպիտով . . . — . . . Աստուած հացի մը դրամը
կը զրկէ :

Այս մտածումներուն մէջ կը տարուքերէի երբ
արդէն կարապետ Աղբարը մօտեցաւ ինձի ու թեւս
բռնեց : Ուրեմն ան անտեղեակ է ու Սիրարփին չէ
պատմած իմ վատ արարքը : Առանց զգացնել տալու
ներքին փոթորիկը, երկչոտօրէն հարցուցի . — ինչպէ՞ս
ես կարապետ Աղբար :

— Լաւ եմ տղա՛ս, լաւ ե՛մ, Աստուած հացի մը
դրամը կը զրկէ :

«Լաւ ե՛մ, տղա՛ս» բառերը սիրտս առին իրենց
աքցանին մէջ . մինչև հիմա երբեք այնքան տաք շեշ-
տով և այդ բառերով չէր պատասխանած հարցումիս :
Ենթակա կարապետ Աղբար, յոյս ունէր որ կրնամ իր
տղան դառնալ . . .

Մտայ ներս : Կարապետ Աղբարը զրաւեց իր տեղը,
լոլիկի քանի մը շերտեր կը մնային սիմանի տոպրակի
թուղթէ սեղանին վրայ . զաւաթը, որուն յատակը
կազիւ քանի մը ումազ օղի կը մնար տակաւին, բարձ-
րացուց օդին մէջ, ինձի երկարելով . —

— Խմէ՛ տղա՛ս, խմէ՛, լաւ օրերու, աշխատաւոր
բազուկներու կենացը . այն բազուկները որ օր մը
իրենց ճշմարիտ հայրենիքը պիտի կերաեն . — Խմէ՛,
մեր սրբազան հայրենիքին կենացը . . .

Կարապետ Աղբօր քիթը աւելի եւս խոշորցած էր
աչքերը աւելի մանրացեր և պեխերը գոմէշի կեռ կո-
տոշներու պէս սրածայր վեր տնկուած էին :

Բաժակը օդին մէջ կը մնար և ես ներքին պայ-
քար մը կ'ապրէի . . . ճնշող լոռութիւն մը տիրեց, ես
կը յամառէի ընդունելու հայրենիքի կենացի այդ բա-
ժակը . . .

Լոռութիւնը խղողը կարապետ Աղբարը եղաւ :

— Մարզիկ կուգան կ'երթան տղա՛ս, բայց քարը
հողը, հայրենիքը կը մնայ, .. գուն ինձմէ աւելի լաւ
պիտես մեր պատմութիւնը, ասկէ աւելի լեզի բաժակ-
ներ պարպած ենք, այսօր աւելի լաւ է, քան մեր սը-
պասածը և վաղը աւելի լաւ պիտի ըլլայ քան այսօր...

Սակայն ի զուր եղան ըոլոր համբերութեան և
ապագայի յայսի խօսքերը. ես մնացի անգրդուելի ու
բաժակը ինկաւ գետին ջարդ ու փշուր եղաւ...

— Դիշեր բարի ըսի, ամէնքն ալ ներողամտու-
թեամբ պատասխանեցին. — լոյս բարի-ով... ի զուր
փորձեցի քնանալ, հակառակ այն ցուրտ քնաբեր հո-
վին պատշգամը բազկաթոռի մը մէջ ընկղմած կը
դիտէի քաղաքը որ ողողուած էր լոյսերու շատրուա-
նով: Լոյսեր կը սուրային կուպրապատ ճամբաներուն
վրայ: Լոյսերու շառաւիզով կարելի էր յստակօրէն
պատկերել քաղաքին քարտէսը, ոչ միայն թաղ առ
թաղ, այլ փողոց առ փողոց: Շարժապատկերներու
շէնքերը կը զատորոշուէին, քաղաքին հրապարակը
կը ճողփար լոյսերու առատութեամբ, հրուանդանային
մասը և ծովը որ եկած խրած էր քաղաքին ծոցը:
Ո՞վ կառուցած էր այս քաղաքը, կրկնուող հարցում որ
կուգար բախել ու խռովել միտքս: Կարապետ Աղօրօր
հասակը կ'արձանանար դէմս, քաղաքին հրապարակին
մէջտեղը, սա մակագրութեամբ...

ԿԱՐԱՊԵՏ ԱՂՅԱՐ

Որուն ձեռակիերսն է այս հաղաքը:

Յամին 1925 — 19..

Կարապետ Աղօրօր խնդրած էր որ իր մէկ խօս-
քը չդրանան գրելու. այդ ազնիւ խոստովանութեան
կողքին,

«Ես ուրիշի տունը չինեցի, բայց տունս... աւա՛դ...

Շաբաթ։ Ամբողջ յոդնութիւնները կը ցնդին ծռելի մը պէս. ներքին անհամբեր ուրախութիւն մը կը պատէ անոնց սիրտը, աշխատանքէն վերջ երբ լրիւ կը համբեն իրենց քրտինքին վարձքը։ Պիտի իջնային քաղաքը. սիրտերը իրենց գոլէն պիտի պարպուէին. լեցուելու համար կրկին։ Երջանկութեան հասած ուրախութիւն մը կար անոնց աչքերուն մէջ, աղքատին ժպիտը գաշոյն մըն է հարուստի սրտին.

Միայն ես տրտում էի։ Աշխատանքը երգի կըշուոյթով ընդելսւզուած էր։ Օ՛, երգե՛ր, աշխատանքի քաղցր երգ. ու այդ երգը. մտածել որ մարդկկ կան կ'ուզեն խեղգել, ծանր խուփի մը պէս նստած անոնց շրթներուն վրայ։ Իսկ իմ տրտմութեանս մօտ. այդ երգերը տաղտկալի ու միօրինակ, զսպուած կատաղութիւն մը, լեզուս կը ճզմէր ակռաներուս տակ։ Բայց չէ՞ր եղած օրեր, պահեր, որ ես բզեզի մը պէս երգած էի ամբողջ օր, ձանձրութեան մախիզը ցանելով անոնց յոդնած ջիղերուն վրայ, առանց փոյթ ընելու, թափանցել կարենալու համար անոնց ներապրումներուն։

Կարապետ Աղբարը մեզմէ հեռու կոյուղիի փոս կը փորէր, երկու մարդահասակ իջած էր արդէն։ Կէսօրուայ ճաշին խօսած էր Սիրարփիի մասին, որ տարիէ մը ի վեր գերձակութեան կ'երթար. փոքրիկ մանչը դասարանի առաջինն է միշտ, միւս աղջիկն ալ լաւ է. թէ՛ դպրոցական և թէ՛ տան գործերուն հասնող։ Օրը կը տարաժամէր, վայրկեանները որքան արագ կը շարժէին, բայց ժամերը այնքան անհամբերութեան կնիւ քովը կը դանդաղէին։

Յանկարծ ճիչ մը լսեցինք . . . Զարագուշ նախազգացում մը իր եղունկները ամենուս սրտին մէջ մը խրճեց. ձայնին կոզմը վազեցինք. աւազի պատը ֆլամ էր, հսկայ քար մը սահած էր վարը, Կարապետ Աղբօր

Փակցուցած իր գիմացի պատին։ Ակռաները քաց էին,
կարծես կը խնդար։

— Թգնութիւն, պոռացինք բոլորս մէկ, տակա-
ւին ողջ է . . .

Քարը ինչպէս վերցուցինք չեմ գիտեր։ ինձի թը-
ւեցաւ թէ խիճ մըն էր ան. ի զուր սակայն, ցաւի կիծ
մը սեղմուած էր իր ակռաներուն մէջ. իր բարի ու
սովորական ժպիտը սառած էր գէմքին վրայ։ Բոլոր
թեւերը ակամայ ինկան ուսերէն կախ, բոլոր զլուխ-
ները խոնարհեցան . . .

Միտքս վոթորկեցաւ, շրթներուս վրայ եկաւ ա-
մեն անդամուայ հարցումս և պատասխանը.

— Ինչպէս ես Կարապետ Աղբար . . .

Ու եթէ շրթները պիտի բացուէին, պիտի տար
նոյն պատասխանը անշուշտ։

— . . . Ասուած հացի մը դրամը կը դրկէ . . .

Եւ հիմա, ո՞ւրկէ, ո՞վ, պիտի զրկէ այդ հացին
դրամը . . .

Չեմ գիտեր. չեմ յիշեր, ե՞րբ, ո՞ւր և ինչպէս
առաջին անգամ ծանօթացայ . . .

Սիրարփին, պղտիկները, ո՞վ պիտի զրկէր անոնց
հացին դրամց. ո՞վ . . .

Հոս վէպը կը վերջանայ, բայց կեանքը կը շա-
ըունակուի . . .

Դ.

Կարապետ Աղբօր տակաւին տաք մարմինը կը հանգչէր իր փորած փոսէն — զերեզմանէն — դուռը նետուած հողակոյտին վրայ։ Ամենքս ալ լուս էինք. անդրադարձումով մեր ճակատադրին։ Թեւերը ծալլած կուրծքերնուն, գլուխները հակ ու մտասոյզ։ Մարդեր որոնք այնքան մահեր տեսած և այնքան փորձանքներու վիճերէն ցատկած։ Հիմա կ'արտասուէին։ Զուլար շիթերն արցունքին կը գլորուէին անոնց աղտոտ փոշեմած դէմքին վրայ։ Իրենց շինած խճաշաղախին պէս ցեխ մը գոյացնելով։

Կարապետ Աղբօր հետզետէ կապուտցող դէմքը կը դառնար ինծի համար յաճախանք մը էութիւնս ցնցող. փակեցի աչքերս ու երեւակայութիւնս զիս տարաւ վայրկեանի ներգործութենէն հեռու, բայց մնալով միշտ զուգահեռ...

Ես կրկին սկսայ մտածել Սիրարփիի մասին։ Երբ ամենքը կարապետ Աղբօր մահուան ցաւովը համակռւած էին։

Տանտէրը. Յակորեան հարուստ վաճառական մը, լուր զրկած էր ոստիկանութեան, մտախոն էր այնքան, որքան այդ ապուտին մահ, իրմէ պիտի կորզէր որոշ դումար մը կաշառքի և թերեւս քիչ մըն ալ արեան պին։

Սիկարէթ մը վառեց ու քաշուեցաւ իր քնակաւըանը :

Միայն ճարտարապետն էր այդ բոլորի մէջէն տարօրինակ ջղային վայրկեաններ ապրողը : Գլանիկ գլանիկի ետեւէ կը վառէր, անդագար երթեւեկելով, Երբեմն երբեմն կը կենար տն կարապետ Աղքօր մարմինին դէմ որ ակռաները բաց պառկած էր անշարժ հոգաշերտին վրայ:

Ինչո՞ւ վրդոված էր, ի՞նչ մտածումներ իր միտքը կը չարչրկէին այդքան, ընկերային անհաւասարութեան կառոյցին յառաջ եկած այս ողբերգական երեւոյթնե՞րը համակրութի՞ւն մը մասնակի, բայց ի՞նչ կատ, զործառոր ամենքն ալ համանման. դթութի՞ւնը մեռնողի ընտանեկան պարագաներու վիճակին ներթափանցումով Ո՛չ... պատասխանատուութի՞ւն մը, անշուշտ, բայց ի վերջոյ անխուսափելի այս արկածները, զոր որոշ ժամերու խլումէն անդին չեն անցնիր, իշխանութեան ձեւական հարցապնդումէն ու երաշխիքէն վերջ... իսկ հո՞ս, երբե՞ք, քանի որ տանտէրը իր կամայականութեամբ փորել տուած էր:

Եւ սակայն այս բոլորը ժամանակ պիտի խլէին իրմէ: Օրը իրիկուն էր, ոստիկանութիւնը կ'ուշանար. քաղաքապետարանի բժիշկը զործի վրա՞յ էր. հարցար քընիչ դատախազը գինո՞վ էր, թէ ոչ...

Այս բոլոր մտածումները կարծես, ահաւոր ահազանգ մը ըլլային իր ներսը զողանջող:

— Պիտի ուշանա՞ս, պիտի ուշանա՞ս... ներքին ձայնի մը արձագանգը:

Ինչո՞ւ այսօր ինչո՞ւ չարադէպ զուգադիպութիւնը այսօր, Ամեն անդամ երբ ան կը կենար կարապետ Աղքօր դէմ յանդիման, իրեն կը թուէր, թէ այդ մարդը դաւադրաբար ինքինքը մեռցուցած էր. որպէսզի ինքն

ուշանայ, չկարենայ երթալ. ու կարծես այդ. ակուն
ները բաց էին իրեն վրայ խնդալու համար։ Աքացին
զօրաւոր հարուած մը տար և փշբէր այդ ակուները։
Գլանիկները իրարու ետեւէ կը վառէր, ու հազիւ քա-
նի մը շունչ քաշած, կը նետէր հեռու, քիչ վերջը ու-
րիշ մը վառելու համար։

Երբեմն կը մեղմանար, արգահատանքի ներքին
զգացում մը կը յորդէր իր գէմքին վրայ։ Բայց երկար
չէր տեւեր, կրկին կը փոթորկէր, կրկին գլանիկ մը
կը վառէր։ Ինչո՞ւ, ի՞նչ ունէր այդ օր ինչո՞ւ, եթէ
ուրիշ օր մը ըլլար, պիտի չնեղուէր, ինչպէս որ պա-
տահած էր։

Պարահանդէս կար։ Քաղաքին ամենէն շքեղ պան-
դոկին ընդարձակ սրահին մէջ։ Աղջիկը զինք կը սպա-
սէր և արդէն ուշացած էր։ Օ՛, ինչպէ՞ս, պիտի պա-
րէր, ինչպէ՞ս, պիտի գրկէր աղջկան բարակ իրանը,
մատները պիտի հպէին աղջկան թաւշեայ միսերուն,
անութին տակի մաղերը զգայութիւն պիտի հոսեցնէին
իր միսերէն ներս, . . . պիտի պարէ՛ր պիտի պարէր
խենթի մը պէս. հոլի մը մը պէս պիտի դառնար. վալս,
ամերիկեան հնդիկներուն պարը, պարը, ոտքերն այս-
պէս պիտի նետէր, պիտի գոցէր, բանար. ի՞նչ ճա-
պուկ խաղեր. հեշտաբուխ երաղի մը դարպասումէն
զգայութիւն մը պիտի ունենար ու աչքերը պիտի
փակուէին։ Շաբաթներէ ի վեր իր միտքը այդ պարե-
րովը ու աղջկան հետ պարելու մարմանջովը լիցուածէր։

Եւ հիմա սա տիմարը պառկեր է . . . «ինչու ասոնք
միշտ գործաւոր են, մտքի ճիգէն զուրկ, անընդունակ
մարդկային գրաստներ»։

Եղբակացուց ճարտարապետ Շէքէրճեան ձեռքին
գլանիկը ջղաձգօրէն նետելով։

Կարապետ Աղբօր բաց ակուները, կարծես իրեն

դէմ կը կճրտային, որ ինք, ճարտարապետ Շէքէլճեանը, այդպիսի տմարդի արտայայտութիւն ունէր հասարակ գործաւորներուն դէմ, մոռնալով այն սև աշխատանքը, զոր այդ մարդոց վիճակուած է. «կարեւորը այն չէ թէ ինչ եղած ենք, այլ կարեւոր այն է, թէ ինչ կրնացինք ըլլաջ...»

Մաքի թոփչքին, իրականացման, գոյականացման անտեսուած, անանուն սուրբերը...

Բորբոքած իր սիրտը իջաւ, մեղմացաւ: Նայեցաւ Գարապետ Աղբօր գալկացած դէմքին. կարծես թէ կարեկցութիւն կը հայցէր. Աստուածէ, մարդոցմէ՞, լուռ էր, չէր խօսեր խաղաղութիւնը իջած էր այդ դէմքին վրայ, յաւիտենական, մշտնջենական... բարութեամբ օծուիլ սկսած էր այդ դէմքը. անդորր ու ներողէ ինչո՞ւ չէր խօսեր. ինկած քարի մը պէս. նետուած փայտի մը պէս. ինք որուն համար նստիլը յոգնեցուցիչ էր հակառակ իր տարիքին:

Բայց ի՞նչ է կեանքը... մահուան մոայլ տեսիլքը ցըցուեցաւ ճարտարապետի մտքին դէմ. ու սկսաւ երեւակայել իր մահը: Այսպէս պիտի պառկի անշարժ, մարդիկ պիտի ցաւին, լացողներ ալ պիտի ըլլան, և սակայն պիտի անապարեն դագաղը մեռելակառքին վրայ տեղաւորել. տապահեներով ծածկուած ձիերը գանդաղօրէն պիտի բռնեն գերեզմանատան ճամբան:

Բայց ինչո՞ւ այս մտածումները, երբ ինք երիտասարդ է ու իրիկունը պիտի պարէ... կրկին սիրած աղջըկան պատկերը եկաւ տեղ գրաւելու իր աչքերուն մէջ. սրտատրովի, մտախոհ իրեն կը սպասէ.— «իսուտըմնսդրուժ, ստախօս, ծախքէ խուսափող. ուրիշ մը կը սիրես...» մտածումներ զոր կը կարծէր ունենար իր սիրած աղջիկը:

Ներքին քամահրանք մը, ներուային վիճակ, տենդ:

ուժգին հարուած մը տար սա ակռաներուն, որոնք կարծես սկսեր էին բողոքի ու զայրոյթի արտայայտութիւն տալ դէմքին... ոստումը դէպի յիմարութիւն քիչ էր մնացեր. եթէ ոստիկանները չցցուէին յանշարծ ու զինք կանչէին իրականութեան:

Յակորեան գլանիկը նորոգած ներկայացու ոստիկանութեան...

Գործաւորները տուին իրենց սրտին ուղիւէն թաղման ու նաև տան հոգերուն համար: Զէ՞ր պատահած միթէ որ անոնք իրենց այրիի լումաներով ոգնէին իրենց ընկերներուն շատ անդամ: Զէի՞ն ամուսնացուցած Համբարը, Խայոյն և ինչ խանդավառ հարսանիք ամբողջ հիւղաւանը թնդացուցած էին օշարակով արբեցած...

Հիմա՞ տխուր էր առիթը. բայց վսեմութեան տանող անոնց հոգիներուն արարքը համամարդկային ոսկէ մատեանը կը զարդարէր:

Ճարտարապետը եղաւ առատաձեռն ու իջաւ քաղաքը: Միայն Յակորեանը ձեռքերը զրպանը վերադարձաւ տունը, ինքզինքը նետեց բազմոցին վրայ, լայն շունչ մը քաշեց, գլուխը փորձանքէ ազատելուն համար:

Աւաղակին ձեռքը աւելի մաքուր է քան հարուստին հոգին:



Պարասրահը ողողուած էր լոյսերով, զոյնզգոյն զարդաթուղթեր ու երիզներ նետուած էին պատէ պատ: Թանկագին մուշտակներով, լայն ալարանջաներով, մեղեսիկ կամ կարկեհան ականակուռ մատանիները մատերնին, ցուցադրումով, կիները պէրոտ ու չպար-

ուած, գիրար կը դիտէին գաղտագողի, նախանձու ու հպարտ ։ Պա՛ր... ամօթին գամբարանը ձա՛զ... արուեստին տապանաքարը։

Սրահը կը դղրգար ոտքերը կը դոփէին, կռուի մարմանջով լեցուած ցուլի մը պէս, անոնց արիւնը կ'եռեվէր երակներէն ներս, կը պարէին, կը ցատկէին... ցանկայարոյց աչքերը կը սղութկային դուրս իրենց ականօղիքներէն ըմպելիներու ազգեցութեամբ։

Ճարտարապետ Շէքէրճեան գրկած էր իր սիրած աղջկան իրանը, ինքն ալ կ'ու զէր երգել ճազին հետքայց կարծէք կզակին ջիղերը պրկուած էին ու զինք գարձուցած համբ։ Ճիշտ էր, կը դառնար, բայց ամեն անգամ երբ իր սիրաբորբ աչքերը կ'ուզզէր սիրած աղջկան աչքերուն կարապետ Աղբօր աչքերը կը ցըցուէին իր զէմը. իսկ երբ կը նայէր անոր սնգորբուած գէմքին մեխակագոյն շպարով օծուած շրթներուն, կը տեսնէր կարապետ Աղբօր զէմքը իր ձախ քունքի սպիով և խոչոր քիթով։ Մարգարտաշար սատափի փայլով տկռաներ կը դառնային կարապետ Աղբօր գեղնած ու թափած ակռաները։

Ու հիմա, շամփանեայի սրուակները օզիի գաւաթներ էին. ձազը կարապետ Աղբօր խռապոտ ձայնը. և ահա հողաշերտին վրայ պառկած է. բոլոր հանդիսականները գործաւորներն էին տիրուր կախ զէմքերով։

Ո՛չ, ո՛չ, չէր կրնար պարել, կարապետ Աղբօր ուրակտնը զինք կը հալածէր...

●

Գործաւորները ուստմբարձ տարին կարապետ Աղբօր գագաղը գերեզմանատան դուռէն մինչեւ մատուռը, Բահանան, աճապարանքով կօշիկ հագնող

մէկու մը պէս, աղօթքները լիբտեց...

Կարապետ Աղբօր դագաղը իջաւ յաւիտենական վուը. կարծես իր փորած վուէն զուրս նետած հողը, շուռ տուին վրան:

Գործաւորներու աչքերը թաց էին. քանի մը սրբաւալառ շիթեր իջան վար. երկինքը անպամած էր, բարակ անձրե մը հաղիւ մաղուիլ սկսած, կեցաւծիրանի գօտին գծուեցաւ արեւելքը... երկինքն ար լացաւ... Կարապետ Աղբօր դագաղին վրայ, Աստուածն ալ հոշտուեցաւ անոր մահուան հետ,

«Մեռաւ գնա՛ց, մեռաւ գնա՛ց,

Խոտ է բռւսեր իր վրայ,

Եւ մի քար կայ գլխին»:

Ահա ամբողջ ցաւերու, ամբողջ արցունքներու համագումարը, որ կը հանգչի յաւիտենական ծանր կախարիչին տակ:

«Հարուստն ու աղքատը, երկու տեսակ կերակուրներ են»»

Կարապետ աղբօր մարմինը եղաւ կեր որդերուն, տարի մը վերջ, Յակոբեանի մարմինն ալ եղաւ կեր իր իսկ մարմինէն ծնունդ առած որդերուն. «Ի՞նք բղիկ ըրին այդ անձնասէր մարմինը՝ անօթի գայլերու պէս:

Յակոբեան այնքան չէր ցաւած իր տուած մեծագումար կաշտոքին, որքան որպէս արեան զին տուած այն չնչին գումարին: Յակոբեանի կեանքի մեծագոյն հաճոյքը գործաւորի աշխատավարձէն զեղջած դրամին շահն էր զոր ան մատներու զգայութեամբ շօշափելէ վերջ կը նետէր կրկին գանձարկղին խորը...»

Յակոբեանին աչքը իր ծախած ապրանքին և իր վճարած դրամին մէջն էր: Աւելի լաւ էր իր միսերը աքցանով քաշէին քան թէ իրմէ դրամ ուղէին,

Օձերն աւ կ'ըսուի ոսկի շատ կը սիրեն. յարգե՞ւ
Յակոբեանը, համահաւասար ըլլար պիտի յարգել օձերը...

Հիմա որքան իրաւունք կուտայի վահրամին, որ
Բարսեղեանին հետ յարատե վէճ ու կոիւի մէջ էր:
Եթէ ևս չըլլայի, այն օրը վահրամ պիտի փշրէր Բար-
սեղեանին գլուխը. որ կը պոռար գործաւորներուն
վրայ. գործի ընթացքին սիկարէթ ծխելնուն համար:
Բարսեղեան կարծես թէ որբեր կը պահէր, երբ անոնց
միջոցով արդէն սկսած էր հարստանալ:

Բայց միթէ տիմարութիւն չէ՞ այս իրերապաշտ
աշխարհին մէջ ձշմարտութեան պաշտպան ըլլալ.—
այս խօսքս վահրամը չլսէ. — և ևս չուզեցի մտածել
Յակոբեաններու վատ արարքներուն վրայ. այլ միշտ
փնտռեցի Բարսեղեաններու բարեկամութիւնը. քծնե-
լով ու կեղծելով հոգիս:



Պղտիկները կուլային, որովհետեւ Սիրափին կու-
շար. չէին կրնար վերլուծել կատարուած անցուզարձը:
Սիրափին՝ զէմքը ափերուն մէջ, կծկած էր. հազիւ
կ'իջեցնէր աջ ձեռքը թուլօրէն դնելու համար իրեն
երկարած կոչկոռած ափերուն մէջ, որոնց ոմանց երեսը
առաջին անգամ կը տեսնէր:

Հագած էր իր մօր մահուան՝ հնամաշ սուզի հա-
գուստը:

Գործաւորները իրենց անվերապահ ցաւը բանով
մը կ'ապացուցանէին. բայց գործերու բաժանումը հե-
ռաւոր այլ տեղեր, հետզհետէ նօսրացուց այցելունե-
րու թիւը:

Օհաննէս Աղան, որու բերնէն հոսած արիւնը օր
մը լերթացաւ չէնքի մը սանդուխներուն վրայ. ու իր

անօթի նայուածքը սառեցաւ թաց աւաղի պարկի ծանրութեան տակը . մնաց հաւատարիմ փոխարինողը կարապետ Աղքօր , նոյնիսկ իր զաւակներէն բան մը վերապահելով :

Չեմ գիտեր Վահրամ ունեցա՞ւ լուրը Կարապետ Աղքօր մահուան : Ես չուտով քաղաքէն հեռացայ . . .

Դ.

**Հալածուած եղնիկի մը պէս հազիւ ինքզինքը տուն
նետեց Սիրարփի:**

Քոյրը ու եղբայրը դպրոցէն վերադարձած էին ու
սրտատրոփ կը սպասէին Սիրարփիին։ Կէսօրին տուն
եկած էին ու այլեւս չեին վերադարձած։ Չորցած ար-
ցունքի հետքեր կային անոնց նիհար դէմքերուն վրայ,
դպրոցի ժամանակ էր տակաւին։ բայց անոնք տունն
էին։ Սիրարփիի միտքէն անցաւ ատիկա, բայց սիրտ
չունեցաւ հարցնելու։ Քոյրը ու եղբայրը իրենց ցաւը
մոռցած պահ մը, իրարու երես նայեցան, անակընկալ
այսքան կանուխ Սիրարփիին տուն գտլուն համար։
Պղտիկ քարթ մը կար սեղանին վրայ, բայց Սիրարփի
չկրցաւ նայիլ։ Գլուխը քարի մը պէս ինկաւ սեղանին
վրայ, փռուեցան մազերը իրենց սև վարագոյրին տակ
ծածկցին Սիրարփիի գլուխը։ Հեծկլտուքը տունը
լեցուց։

Ինչո՞ւ Սիրարփին այնքան կանուխ տուն եկաւ,
ինչո՞ւ կուլար։ և վերջապէս ինչո՞ւ սիրտ չունեցաւ
եղբօրը ու քրոջը մազերը շոյելու, ամենօրեայ այդ
գուրգուրանքը ինչո՞ւ զլացաւ, երբ մանաւանդ ամեն
ատենէ աւելի այդ օրը, անոնք կարօտը ունէին իր տաք
խօսքին։ Կարապետ Աղբօր մահէն ի վեր անոնք քա-
նի՛ քանի՛ անգամ հարցուցած էին։ «Ո՞ւր է հայրիկը,

ինչո՞ւ այսքան ուշացաւ, ալ տուն չի՞ գար . . . » «հեռուս
տեղ գացեր է . . . » «ե՞րբ պիտի գայ հապա . . . » հար-
ցումը զոր ջաղացքի քարի մը պէս ճնշած էր իր դե-
ռասի կուրծքին . լախտի հարուածի պէս իր թարմա-
տի սրտին: Հազիւ գտնելով միսիթարանքի խօսք մը,
որուն ինքն իսկ պէտք ունէր. Սիրարփի պատասխա-
նած էր.

«Հայրիկն ալ չի պիտի գայ, մենք պիտի երթանք.
երբ ժամանակը գայ . . . »

Իր սրտի աղեղը կը պոռթկայ. մորմոքը կը կծկէ
կուրծքը, կը դարձնէ դէմքը, արցունքները կը յորդին,
կը հոսին վար, անձրեւի պէս կը ողողեն իր դէմքը,
գլուխը երկու թեւերու օղակին մէջ, Սիրարփի կը հե-
կեկայ, անզօր այլեւս՝ գտնելու բառ մը ըսելու իր
քրոջը ու եղբօրը, որոնք նոյնպէս կը սկսին լալ:

Իսկ հիմա՝ ինչո՞ւ չէր իսկ նայած քարթին,
որ կը մնար սեղանին վրայ. օդնութիւն, աղաղակող
ձայնի մը պէս, երթալով որ կը խորունկնայ, այնպէս
ալ այդ քարթը. կը մեծնար, կը խոշորնար.

«Մինչև որ գրամը չբերէք . . . »

Ինչո՞ւ չկարգաց: Պիտի կարդար ու ըսէր. «հոգ մի
ընէք . . . », Սիրարփին այդ անզօր աղջիկը հիմա դար-
ձած էր ամենազօր իրենց աչքին, ինչպէս երբեմն կա-
րապետ Աղբար տուն գալուն, անոնց արցունքոտ աչ-
քերը սրբելով կ'ըսէր.— ինչն' պիտի բերեմ: ինչն'
պիտի առնեմ ձագուկներուն . . .

Հակառակը, հիմա Սիրարփին ինք կարծէք պէտքը
ունէր անոնց, այդ մանուկներու միսիթարանքի խօս-
քերուն... լացին անոնք, լացին իրարու լացին վրայ:

Անկողինները չփոռեցան. լացին ու անօթի ար-
ցունքոտ աչքերով քնացան իրենց թեւերը բարձ ըրած:

Փոքրերը երազի մէջ գացեր էին դպրոց, Սիրար-

«Իի ճարած էր տնօրէնին պահանջած տարեթօշակը . . .
«Մինչև ձեր զբամը չըերէք չենք կրնար ձեզի
քնդունիլ դպրոց . . .

... Ազգային վարժարանի
Տնօրենութիւն

Անօթի էին . հանած էին իրենց հնամաշ պայուսակէն Սիրարփիի բերած հացն ու կտոր մը պանիրը . շուն մը, անշուշտ անօթի . . . եկած կը խլէր իրենց ձեռքին այդ կտոր հացն ու պանիրը . . . սարսափի ճիչով մը վեր թռած էին անոնք իրենց անուշ քունէն ու երազէն . — լացը բերած էր անուշ քուն ու գեղեցիկ երազ :

Սիրարփին կը քնանար, չարթնցաւ, որքա՞ն խորունկ էր անոր քունը ու որքա՞ն գառն էր անոր կսկիթը . . .

Բնաթաթախ աչքերով անոնք իրարու երեսը նաւացան . բնազդական գիտակցութենէ մզուած, գլուխնին զրին կրկին ու չարթնցան այլեւս մինչև առաւօտը :

Ինչո՞ւ Սիրարփի կուլար, ինչո՞ւ հալածուն մէկու մը պէս ի՞նքինքը հաղիւ տունը նետած էր . ինչո՞ւ չնայեցաւ քրոջ ու եղրօր, ինչո՞ւ քրտինքներուն մէջ կը ըղար . հակառակ ձմեռնային եղանակ ըլլալուն :

Ի՞նչ խօսքեր էին, մեղրածոր ի՞նչ բառեր, խոստումներ, շոայլութիւն, ճոխութիւն, զեխութիւն . ոսկինե՞ր, ոսկինե՞ր . . . ապարանջաները, օրացոյցի մը թերթերուն պէս կը փրթէին, իրենց գեղեցկութիւնը կորսնցնող կնոջ դաստակներէն կուգային շարուիլ Սիրարփիի բազուկներուն :

Ու հիմա Սիրարփին կ'ապրէր պատրանքը իրականութեան մը, Երազը կը թաւալի : Շրջազգեստներ, բազմագոյն ու բազմաթիւ, մետաքսածուփ, բեհեղեայ, Մարի Անթուանէթ մըն է ան . գրաւիչ, շոայլ ու նաև

միամիտ։ Գամելեազարդ տիկին մը զինք դարպասողներու շքախումբովը։ Երա՛զ, երա՛զ, ոսկիէ օղերը կ'իջնան մինչև իր կզակին ոսկորի սկզբնատեղին։ Հայելազարդ ու գործապատ ապարանք, ծաղկահան դահլիճներով։

Ճագար ու լորամարք է իր կերակուրը։ Իր քոյրը ու եղբայրը, ամեն առտու մասնաւոր ինքնաշարժով մը, կ'երթան օտար բարձրագոյն վարժարան։ Միթէ կարելի՞ էր թողու անոնք, Ազգային վարժարանի խեղճ ու կրակ ուսումնովը։ Այդ խոնաւ ու խարխլած պատերէն ներս։ Կոտարած աթոռներուն վրայ, կամ ծալապատիկ թաց գետինը նստած աշակերտը, ի՞նչ պիտի կրնայ սորվիլ։ Նոյնքան խեղճ ու կրակ, կիսառւս ու կիսակուշտ, հնամաշ կօշիկներով։ Կարկանուած տաշփատով ուսուցիչն։

Ու հիմա երիտասարդները մեղու տչքերու թուխբոցին կը վազեն, մինչ ինքնաշարժ մը զինք կը թըռցընէ դէպի բարձունքները, դուրսը կ'անձրեւէ։ առատ ու բռւնն է։ Միբարփի մուշտակին մէջ փաթթուած կը դիտէ հաստ ապակիէն տեղացող անձրեւը և անձրեւին տակ քայլող գործաւորները թրջուած մուկի մը պէս։ Իր հայրը անոնց մէջն է։ գութը կը շարժի, սիրտը կը փղձկի, կ'ուզէ պոռալ։ — հա՛յր, հա՛յր . . .

Զայնը կը խեղզուի սակայն, մարդը, անձանօթ, որուն առաջին անգամ կը տեսնէր, իր պիրկ մատներովը կաշկանդած էր զինք, ափը խուփ ըրած էր իր բերնին։

Բարփի համար, աւելի լաւ գործի մը համար բերած էին զինք հոն։ Կին մըն էր, ծեր, պառաւ, օսարթ մը, որ մտածէր իր տունը, եղած էր իր ցաւին կարեհից ու ճարած էր այս գործը անշուշտ միջնորդչէքի ի խնդիր . . . եւ հիմա, սա մարդը, կիներու միսովը սնա-

նող, ինքնագով իգացումով, կաշկանդած էր Սիրարափիին։ Շռայլ խոստումները կը թաւալէին, պարիկներու խրախճանքային գիշերներէն աւելի զեխւ Միայն համբոյր մը, համբոյր մը շրթներէն, մազերէն, կուրծքէն։ միայն համբոյր մը Սիրարփի փոխադրուած կ'ըլւար պուրպոններու վայել ապարանք մը։

Աղքատը, ցեղին անմահութեան ակունքը, հարուստէ ան, իր պատիւովը. իսկ հարուստը թերեւս թշուառ մըն է իր պատիւովը ու չորցած ակ իր տան օճախին . . .

Գերագոյն ուժ մը կայ Սիրարփի գիմազրութեան մէջ. չյանձնուելու համար քրտինքներու մէջ կը լուղայ. ճիգ մը վերջին. կը ճողոպրի վերջապէս ու կը պոռայ. —

— Հա՞յր . . . հա՞յր . . .

Ճիչ մը կը պատոէ գիշերուան խոր լոռութիւնը, հիւզաւաններուն անդորրութիւնը վրդովելով։ Սիրարփի վեր նետուեցաւ սարսափահար . . . Ամեն ինչ երազ էր. բայց վախը տակաւին զինք կ'ընէ զգոյշ, դողէ բռնուած՝ զննեց շուրջը. ո՛չ, իրենց առւնն էր, իրենց հիւզը, իր քոյրն ու եղբայրը մշիկ մշիկ կը քնանային, եւ ինչ անուշ երազներ կը տեսնէին, ուսուցիչները, տնօրէնը. ինչպէս կը քաջալերէին զիրենք. իրենց աշխատասիրութեան, ընդունակութեան համար . . . յետոյ, միտքը եկաւ մարդը. «այն վայրենին» որ ուզած էր բռնաբարել հազար խոստումներ շռայլելով. «մարդը», մարդիկ, որոնց հոգիներուն մէջ սրիկայութիւնը լակոտներ կը ձգնէ . . . »

Զկան։ Աղատ էր, բոյսի մը պէս, նոյնիսկ ճանճի ազատութիւնը իրեն թուեցաւ գերիվեր, քան այդ մարդու բազուկներուն իջնող շղթան իր մէջքին։ Զկային ոսկիներ, ապարանջաններ, օղերը, օթոցապատ, հայելազարդ, ու ծաղկական դահլիճները, ապարանք-

ոչ բէհեղ, ոչ մետաքս ոչ ինքնաշարժ և ոչ ալ մուշտակը կար, իր սև սուզի հագուստը հնամաշ ու պատըռտած։ Կար իր կուտութիւնը, իր պատիւը։ Ներքին անսահման հրճուանք մը իր դէմքը ողողեց անօրինակ ժպիտով։ Թէպէտ նոյն պահուն զգաց որ անօթիէրէկ առաջուընէ ի վեր և առւնը բան մը չկարփոյթ իսկ չունեցաւ։ առաջուն բան մը կը ճարէր եղբօր ու քրոջ որպէսզի դպրոց երթային։

Աչքը յանկարծ ինկաւ քարթին, ուշադրութիւնը գրաւեց որ տուն գալուն տեսած էր, բայց սիրտ չէր ունեցած նայելու։ Թէրեւս երկվայրկեանի արագ մտածումը անցած էր միտքէն, որ տնօրէնի գնահատանքի երկու տող ըլլար։

Կարդաց, աչքերը տեսան, բայց միտքը չհաւասաց։ Կրկին, կրկին նայեցաւ։ անկարելի էր, առաւ մատներուն մէջ սեղանի վրայէն։ Ամեն ինչ պարզ ու յստակ էր։

«Մինչև դրամը չըերէք...»

Մօտեցուց քարիւղի լամփի գեղին լոյսին, ամեն ինչ ճիշտ էր. բղձկեց, բղձկեց ու լացաւ, լացաւ դառնօրէն։

Ո՞վ պիտի դրկէր հացի մը դրամը, ո՞վ...



Եթէ Սիրարփին երազին մէջ միայն ապրեցաւ պատրանքը, բայց եղան ուրիշներ, որոնք ապրեցան իրականութիւնը այդ պատրանքին ու եղան մայր անձանօթ հօր մը զաւակներուն։

Անոնք երեւացին մարդոց մէջ ու քալեցին մարդոց հետ կողք կողքի։

Հազար ու մէկ մտածումներ, անել ու անլուծելի, իր սիրտը ըրին կծիկ, հառաչանքներ, բոցի մը պէս կը ժայթքէին, յուսահատութիւնը մակընթացութեան մը պէս կը բարձրանար զրաւելու իր էութիւնը։ Մահուան ցանկութիւնը ունեցաւ։ Բայց քոյրը ու եղբայրը արթընցան նոյն պահուն, նայեցան իրեն. ինչպէս կոյր մը՝ լոյսին տենջացող։ Ո՞վ պիտի նայէր անոնց. ի՞նքը, բայց ինքն ալ օգնութեան ձեռքի մը՝ սրտի տրոփիւնով կը սպասէր։

Ո՞վ պիտի գար իր ձեռքը խնդրէր։ Միակ փրկութեան լասուը իր գեղեցկութիւնն էր և ահա ան փասեր էր խոստումներու շռայլանքէն։

Պատի՞ւ, տնարարութի՞ւն, անոնք բոլոր «Փուն» բաներ էին։ Ո՞ր հարուստը պիտի ուզէր ամուսնանալ, աղքատ, թշուառ, որը մնացած հասարակ բանւոր կարապետ Ազրօր աղջկան հետ՝ երբ, կրնար քանի մը ոսկիով մտնել գաղտնօրէն մեղքին պարտէզը, վերջը սոնգալու համար իր նմաններուն առջեւը և երեւնալ մարդոց ծաղկեայ փիլոնով ու պատարագել Ա. Պետրոսի տաճարին մէջ։

Սիրարփի ակամայ յիշեց Վահրամը Հեռազգացութի՞ւն, անխուսափելի...»

Վահրամ, որ ըսած էր թէ. — «ան մեռած է սըրտիս մէջ ու ծնած ուրիշ մը հոգիիս մէջ.» բայց չկըրցաւ մոռնալ, ատոնք խօսքեր էին իր հպարտութիւնը չխոնարհելու համար աղջկայ մը առջեւ, աղջիկ մը որ սիրած էր, աղջիկ մը, որուն հետ միայն ամուսնանաւու՝ ուխտի մը համազօր որոշումը տուած էր։

Սիրարփի թաշկինակը հանեց, ու սրբեց աչքերը, յետոյ քիթը. նախազգացական պատրաստութի՞ւն մը

մէկը ընդունելու . թերեւս . բայց անորոշ , տարտամ
ու անվճռական . վախի մը համակումը զինք ըրած էր
թերահաւատ :

Շատ չեր անցած . վահրամ ներս մտաւ , վճռական,
էր ան այդ պահուն ու յանդուգն ...

Ասուած հացի մը դրամը դրկած էր :

1946-ին մօտ ութը տարի վերջ , վերադարձայ քա-
ղաքը : Անօրինակ եռուղեռ մը կար , խոշտանքիչ ու
խանդալի :

Հայրենադարձի կարաւանին , 15 Սեպտեմբեր ող-
ջերթի գացի պնդումներուն վրայ բարեկամներուն :

Բարեկամներէս ոմանք , այրող սրտերով կը դիտէին
խանդավառութիւնը , բայց նաև տրտմութիւնը մեկ-
նողներուն , զէպի հայրենի տունը : Որքան պիտի ու-
զէին իրենք ալ ունենալ բախտը վերադարձի . բայց
որ պիտի մնային օտար ափերուն վրայ . քաղաքական
աքսորեալ իրենց հայրենասիրութիւնը խանձելով , իսկ
միւսները բարեկամներէս , կը հրճուէին , որ իրենք
նիւթական անձուկ պայմաններուն ենթակայ չէին .
մեկնելու պարտաւոր : Այս անկաշկանդ քաղաքին մէջ ,
ապահոված էին անոնք իրենց գոյութիւնը : Երթա՞լ ,
բայց տառապի՞լ , յանուն ինչի ...

Հեռուէն տեսայ վահրամը որ բարձր - բարձր կը
խօսէր ինձի ծանօթ մէկու մը հետ : Չլսեցի բառերը
լրիւ , ականջիս հասան միայն սա նախադասութիւնը .

— Վահրամ , չմոռնաս անցեալդ ...

— Անցեալը միայն հայրենիքի մէջ կարելի է պա-
հել և չմոռնալ : Ասկէ վերջ պիտի կառուցանենք մեր
իսկական տունը : — կը թուէր թէ , այս պատասխանն

էր այն խոսքերուն ծանօթիս, զոր չէի լսած:

Քիչ վերջ անոնց մօտեցաւ Սիրարփին, հինդ տարեկան մանչուկի մը ձեռքէն բռնած.

— Վահրամ, Վահրամ, սա մանչուդ նայէ՛. կուլայ, քեզ կը փնտռէ:

Նայեցայ. կապոյտ աչուի շէկ մաղերով անուշիկ տղայ մըն էր, որ անմիջապէս փաթթուեցաւ Վահրամի ոտքերուն: Անոնք յաջորդ օրը պիտի մեկնէին և ես չունեցայ ո՞չ քաջութիւն և ո՞չ ալ ազնւութիւն սեղմելու անոնց ձեռքը. դէմքս դարձուցի դէպի դուռը սպասման կայանին. ուր ծովածաւալ բազմութիւն մը կ'ալեկոծէր: Լսեցի Սիրարփին ձայնը.—

— Վահրամ, առկէ վերջ, լեզուիդ կապ գի՞ր և թո՞ղ ձեռքերդ ազատ շարժին, Արենական վէճերը ոչ հայրենիք կը շինեն և ոչ ալ ազգը կը փրկեն:


Յաջորդ օրը մայրամուտէն առաջ «Խուսիա» նաւը սուլեց ու ճամբայ ինկաւ կոհակները փշրելով:

Այսպէս կը վերջացնէր Զարեհ իր յուշատետրին մէջ զոր ինդրած էր ինձմէ աւարտելուս իրեն վերադարձնել:

Գրուած — 1945 - 1946 ին

ՊԱՏԻՒԾ

ՀԻՆ ՕՐԵՐ



Աղջի Մարգրիտ, աղջի Մարգրիտ . . .

Գիւղական սովորական կանչը. ամեն առառ, առ մեն տունէ. երբ թոնիրը քաշուած է, կամ թոնիրից անին համար, որ պակսած է:

— Աղջի, մազեր կտրած. աղջի սա եղբօրդ նայի:
Մարգրիտը դուրս ծլկած էր. մօր կանչին արձագանգ եա կը վերադառնար զարնուելով հաստաբեստ ու հնամենի կաղնի դրան...

Եղբօր, որուն համար ըսած էր մայրը, յափսաթաթիկ տարիքին մէջ՝ ինկած էր մէկ անկիւնը զէմքին վրայ ու կուլար . . . Մայրը զբազած էր չես գիտեր ինչ գործով: Մարգրիտը դուրս փախած էր իսկ Օղիկը աղբիւրը ջուրի գացեր էր:

Ու մայրը յուսահատ, թողուց ձեռքերը գործին մէջ կիսատ, գնաց վերցնելու տղան, որ ինկած էր զէմքը՝ ճոխփացող մէզին մէջ:

Մայրը իզուր նայեցաւ չորսդին, Մարգրիտը չկար իսկ Օղիկը կ'ուշանար: Զսպուած զայրոյթով գրկեց տղան, սեղմեց կուրծքին, համբուրեց, փայփայանքով մը ձեծեց կոնակին՝ մինչեւ որ տղուն լացը դադրեցաւ:

Հասկցաւ Մարգրիտին փախչելուն պատճառը . բայց չկրցաւ հասկնալ Օզիկին ուշացումին պատճառը , Անշուշտ աղբիւրին գլուխ խոնումը շատ կ'ըլլար առաւօտեան այդ պահուն , բայց ոչուշացումը արդարացընող այսքան երկար սպասում :

Մարգրիտ որքան որ հեւքոտ ինքինք բակէն փող նետած էր , բայց եկեղեցին առջև հասնելուն հանդարտութիւն մը դրաւ իր քայլերուն մէջ : Փախուստի պատճառը և մօրը բարկութեան սարսափը , որքան որ իր միտքը գրաւած էին , ան ունեցաւ սակայն անդրադարձումը փողոցի ամայութեան : Առաւօտեան այդ ժամուն , գիւղին հարսներն ու աղջիկները խալամիկները շալակնին , մրջիւններու կարաւանին պէս դէպի աղբիւրը կը գիմէին ջուրի , իսկ լեցնողներն ալ կը վերագառնային , ճամբան իրարու բարեւելով քանի մը խօսք ալ չմոռնալով փոխանակել , ինչպէս մրջիւնները իրար հանդիպած պահուն գլուխ գլխի կարծես բաներ մը կը հաղորդէին մէկզմէկու :

Ոչ ոք սակայն . . . տարօրինակ անբնականութիւն թարմատի աղջկայ իր միտքը գրաւեց :

Հասաւ աղբիւրը . խալամիկները շարուած էին , բայց աղբիւրին գլուխը ամայութիւն էր , միայն Զարոյի իւաչօն , մորթուած եղան գլխուն կեցած , դանակը ձեռքին ու մազնիսը կողէն կախ : Արինը հոսած էր բարակ կարմիր երիզ մը գծելով ձիւնի նօսր խաւի վրայէն : Քանի մը շուներ , հեռուն , պաղպած , կամ դունչերնին երկու թաթերուն վրայ զրած , կը նոյէին մորթըւած եղան աչքերուն :

Յառաջացաւ , իջաւ աղբիւրին տակը ինկող փոքր կալերը , բարձրացաւ վեր , պիտի դառնար դէպի քեռանց տան ճամբան , երբ նշմարեց պարտէզներուն տանող փողոցին մէջ բազմութիւնը . կիները հեռու կեցած էին :

Հիմա արդէն կը լսէր ճայները, պատռուող կո-
ֆորդներէն դուրս պոռթկացող... .

Դէմքերը մոայլ, խոժոռ ու զայրացկոտ. կիները
վախով համակռւած... .

Հարռւածներ գիւղական հնամենի սաղնակռւած
կազնեայ դուռին:

Սուսանի առն դուռն էր ան:



Սուսան. գիւղին «խորոք»

Գիւղին երկու ընտանիքները դէմ. դէմի ելած էին:
Երկու սիրակցորդ ընկերներ, երկուքն ալ հովիւ. սի-
բահարռւած էին Սուսանին:

Մէկուն համար Մարալ էր ան. միւսին Զեյրան,
իսկ գիւղին՝ խորոք:

Ամեն առառւ, ծփացող մազերը ուսին, Սուսան,
իրենց ոչխարները կալերը կ'իջեցնէր ուր կը սպասէին
երկու հովիւները իրարմէ քիչ մը հեռու իրենց հօտի
ամբողջանալուն սպասելով:

Օր մը, Պաղտօն իզուր սպասեց Սուսանին. յու-
ահատ, քչեց հօտը դէպի լեռը:

Գեւոյի ոչխարները փոռւած էին Կոկան Պառեկէն
մինչև Կարի վանքի բարձունքները. Գեւոն Գաւա-
գանը ուս ընդ անութ, կեցած էր բրոնզի գոյն ժայռի
մը վրայ, կը հսկէր հօտը. որ տարածուելով կը բար-
ձրանար գագաթը.

Կուգար մէկը ոչխարները առջեւը վազցնելով.

Ով էր այդ:

Հետզհետէ մօտեցող սելուէթը արդէն գծագրուե-
ցաւ Գեւոյի կապոյտ աչքերու պրիսմակին վրայ.

Սուսանն էր:

Հինգ հատ ոչխար... Սուսանեցը ճիշտ, մազերը և մազերը ծփացող հովէն, Սուսանը...»

Գեւոյի հրդեհուած հողին դող առաւ տենդազին, անիկա սպասեց Սուսանի հասնելուն. Օ՛, պիտի ըլլար անոր հետ դէմ-դէմի, պիտի ըլլար անոր հետ մինակ, մինակ, կարի վանքի ճիճլացող աղբիւրին քովը, ուռենիներու շուքին տակը: Իր քուռն սէրը, զոր իր մէջ խեղդած էր լուռ, տառապանք մըն էր, կարծես երկու մարդիկ, նիզակներ կը խրէին իր միւներէն, սրտին ուղղուած:

Հասաւ Սուսան: Պացտոյի հօտը չէր, պահ մը մնաց շուարած, ո՞ւր պիտի գտնէր Պաղտօն, տան գործը մնացած էր երեսի վրայ: Այսօր ալ Գէւոն թող տանի, մտածեց Սուսան. կը պատրաստուէր խնդրելու որ Գեւոն տանի, երբ Գեւոի արձանը անդիմադիր վլած էր վար, ժայռէն, վազեց եկաւ էր Սուսանին քով, բռնեց անոր ձեռքերէն տռաւ իր թեւերուն մէջ. սեղմեց, համբուրեց. տենդավառ... Օ՛, ու սակէ վերջ, ասկէ վերջ, թող զինենը զինք լափէր...

Սուսան փախաւ տուն. խռոված. կարծես ակամայ սպանութիւն մը կտաարած ըլլար, կարծես անզգուշ պատահականութեան մը հետեւանքով. կորացնցուցած ըլլար միլիտաներու հասնող հարստութիւն մը:

Գեւոն զինք համբուրած էր. ինչ պիտի ըսեր Պաղտօն եթէ լսեր, իթէ իմանար...

Աշխարհը վլած էր իր գլխուն

Ի՞նչ չարագուշ օր եղած էր այդ օրը, ամեն չուրեցաբթի բան մը պատահած էր իրեն, բայց ինք չէր մտածած: Ու այսօր ինչո՞ւ ուշացաւ:

Սուսանին մայրը այդ օր անհանգիստ էր, Սուսան ինքը ըրած էր կաթփոխը: Ուռենիի ցպիկ մը, որուն

Գրայ դանակի կտրուածքներու նշանները կ'ըլլան քով
քովին նշանները, զոր անուս գիւղացիները իրենք
միայն զիտեն թէ՛ սա քանը առած է, սա քանը տուած,
սա Հօխանի Սրբուկին է, սա միւսը՝ Մաշօյի Պայծառին,
իսկ միւսը Մաչանի Եղունիկին... եւ անոնց գիմացը
ունի իր տուածները: իւրաքանչիւրը.— ինչպէս մեր
օրերու վաճառականները իրենց տետրակներով օրհաւ-
շիւի — ելք ու մուտքով, մայր տոմարի նոյնպէս իր
ելք ու մուտքով:— կը ներկայանայ իր հաշուեցպիկովը:

Հաղուագէպ պարագաներուն միայն անոնք կը շը-
փոթէին. և չուտով կը ճշգեն յիշողութեան մանրաւ-
կրկիտ պարագաներուն տակ:

Սուսանը չունէր այդ փորձութիւնը իսկ մայրը,
Ֆա՛նր - ծա՛նր կը տնքար տան անկիւնը:

Եւ հիմա Գեւոյին համբոյրը Սուսանին սիրաը կը
ըզկատէր. ինչպէս բազէն ճնճղուկի մը:

Ինչո՞ւ ոչխարները չէր տարած նախ. ու յետոյ
կաթիոս ընէր: ինչո՞ւ Պաղտօն չէր սպասած, միթէ
մոսցե՞ր էր. այդքան չո՞ւտ մոռնալ:

Միթէր չէր սիրեր. բայց ինչո՞ւ Գեւոյին հետ
թշնամացաւ — հայու—թուրքի պէս — երբ իրենց գառա-
նարածութենէն մինչև այն օրը երբ երկուքն ալ զզա-
ցին որ կը սիրեն զինքը:

— Առւսան մտամոլոր ու չուարուն դարձաւ: Յան-
կարծական այս փոփոխութիւնը մայրը նկատեց իր հի-
ւանդ տեղը. բայց չկրցաւ մտածել որ այդքան կարճ
ժամանակուայ ընթացքին բան մը պատահած կրնաը
ըլլալ:

●

Գեւոն քաղած էր համբոյրի թովչանքով արքե-

ցած էր. այդ օր սրինդ շրթունքէն վար չիջաւ. խենաթի մը պէս, զինովի մը պէս. սիրահարի մը պէս կ'երգէր, կը նուազէր, ձայնը կ'արձագանգէր լեռներուն մէջ, կարծէք ոչխարներն ալ կը դպային, երբեմն երբեմն զլուխնին վեր կ'առնէին կանաչ արօաներէ, կը նայէին, տեղերնին դամուած, հօտը յառաջացած կ'ըլլար, յանկարծ կը նշմարէին որ իրենք ետ են մնացեր ու ահա կը վազէին իրենց դմակներու ծանրութիւնը քաշ տալով:

Պազտօն նշմարած էր Գեւոյի ուրախութիւնը Սուսանի ուշացումի զուգագիպութիւնը Սուսանի ոչխարները Գեւոյի հօտին մէջ: Խնչ էր...

Յաջորդ օրը, սպասեց, Սուսանը կ'ուշանար. արեւը կը բարձրանար, ու Պազտօին հօտը տակաւին կը մընար կալերը: Ինքը գնաց Սուսանենց տունը: Սուսան տունն էր: Սուսան շփոթեցաւ երբ տեսաւ Պազտօն կանգնած սեմին վրայ. լուս ու մոայլ: Սուսան կարմըրեցաւ փուռէն նոր ելած հացի մը նման: ինչո՞ւ ոչխարները չէր բերած. ինչո՞ւ ուշացաւ երէկ... Սուսան մնաց լուս կարծես երկնային պապանձում ունեցաւ, կարկամեցաւ, թոթովել չկրցաւ քանի մը բառ անգամ չքմեղանքի,

Եկեղեցի բանալին պէտք էր արդեօք խօսել տաւ համար: Պազտօն բոնեց դաստակէն, ոլորեց ուժգնորէն, ճիչ մը թուաւ Սուսանի բերնէն, քակուած էր լեզուն իր կապանքներէն...

Կէս օր էր. Գեւոն իր հօտը մակաղած էր լերան Սիլտակ քարին տակը, — որուն գագաթէն կ'երեւար Արարատը. Զանգակ աղբիւրին քովը: Կթած էր թուի մաքիին կաթը, դրած աղբիւրի սառնորակ ջրին մէջ, որպէսզի սեր կապէր, հովիւին՝ կէսօրուան. ճաշը, գերիվեր քան Հռոմի կայսրերական ճաշերը:

Սրինդ կը նուագէր ու կ'երազէր երեկուան համ-
բոյրը : Սուսանին այտերը կարծես արեւը համբուրած
շլար : Կղնիկ մը գրկած ըլլար, կը տրոփէր սիրտը :
— 0', Սուսա՞ն, Սուսա՞ն... վերագարձող արձա-
գանգը, իրեն կը թուէր որ Սուսանին ձայնը ըլլար :

Հովիւին սէրը որքան անքիծ է, երկնքի լուրթին
պէս, որքան վսեմ է, լեռներու վէս գագաթներուն
պէս, որոնց զաւակն է ինք . և որքան խոր է ու ան-
մեղ, ինչպէս իր ոչխարները :

— 0', Սուսա՞ն, Սուսա՞ն...

Դաշոյն մը իջաւ ծոծրակէն,

Գեւոյի կիսանուաղ աչքերը հազիւ կրցան նշմարել
Պաղտօթի հասակը արձանացած իր գլխուն վերեւ : Գոց-
ուեցան անոնք մեռնող թռչունի մը աչքերուն պէս... ,

Ժանտ էր Պաղտօթին գէմքը . ու արիւնը կը կաթէր
իր սրտէն, սեւ սե արիւն կը կաթէր : Լեռնական .
ամեհի ու վրիժառու հովիւը լեթացած արիւնով ներ-
կըւած դաշոյնը բռնած էր իր բիրտ ու կարշնեղ ափե-
րուն մէջ, արեւուն ճառագայթները տմոյն օրէն կ'ար-
տացոլային :

Պաղտօն եղաւ փախստական :

Ոձի՞ր... և աղջիկ մը պատճառ...

Գիւղը սահմոկած էր. զայրոյթ ու նողկանքներ
կը շատնային, զանագան ու պէսպէս որակումները
շրթունքէ շրթունք . ականջները կը լեցուէին. երբեմն
պատռելով անոնց թաղանգը ու ասիկա մանաւանդ ա-
նոնք որոնք Սուսանի գեղեցկութեան նախանձոտ եղած
էին : Ժամէն դարձին, կաթփոխի ժամանակներուն, կը-
տիկներուն կաթը չափելու պահուն, կալերը ոչխար-
ները, կամ նախիր տարած պահուն :

Գեւոյին եղբօր քունը աչքերէն խոյս տուեր էր .
Ուրուրի մը պէս ան կը սլանար ամե՞ն, ամե՞ն տեղ,

ամեն կողմէ Ափը միշտ պատրաստ տասնոցին վրայ -
պիտի սպանէր ուր որ գտնէր. ուր որ հանդիպէր ։
Բարձրացաւ լեռներ. իջաւ ձորեր, փափար, ծմակ .
չթողոց, Մաղարալ, Էալրէզ, չմնաց որ չմտնէր, այդի .
հնձան, արտ, գիւղեր թափառեցաւ, գնաց մինչեւ քա-
ղաքը ։

Պաղտօն գիւղէն չէր հեռացած, Սուսանի սէրը
չլթայեր էր զինք, Ան մահէն չէր վախենար, բայց
կ'ուզէր ապրիլ Սուսանին համար: Երբ արթուն էր
Սուսանը իր մտքին մէջն էր, իր լեզուին վրայ: Սու-
սան միշտ իրեն հետն էր: Այնքան երեխն տարուած
կ'ըլլար, որ թեւերը կը տարածէր Սուսանի իրանը
ըեզզրկելու չափ, ապա կը միացնէր, պարապ թեւե-
րուն բախումը, միայն վայրկեանի մը տեւողութեամբ
հիասթափութիւն կը պատճառէին: Երբ քնանար, Սու-
սանը միշտ իր երազին մէջն էր: Ու կ'երազէր միշտ,
միշտ: Սէրը տենդավառ նոպայ էր անոր մէջ:

Փախստական ըլլալէ առաջ նոյն սէրը ունէր.
բայց հիմա՞ , հիմա խենթ էր. որքան որ հեռու էր,
որքան որ արգիլուած էր հիմա գիւղ իջնալու, սէրը
զինք ցնորածութեան կարծէք կ'առաջնորդէր:

Անդիմագիր էր, երկար ատենէ ի վեր Սուսանը
չէր տեսած: Սուսան տեսնելու իր փափաքը եր սիր-
տը մամուլի տակ առած էր: Ինք չորոշեց որ երթար
Սուսանը տեսնելու, իր ոտքերը անօրինակ ուժէ մը
մզուած առին Սուսանենց տան ճամբան: Գիշեր էր,
ձիւնը իջած ու ծածկած էր ամեն դուռ ու երգիք բուք
ու բորանը կը փչէր: Մտաւ գիւղը, շուներ սկսան հա-
ջել, բարձրացաւ Սուսանենց տանիքը, տրւնը մութ էր
ու խաւար: Հրեց էր տիսկալը մէկ կողմ. կ'ուզէր ցած
ձայնով կանչել Սուսանի անունը, ձայնը թնդաց սա-
կայն, ու կարծէք գիշերուայ լուսթեան մէջ, ահաշանդ

Ժը Ըլլար այդ կանչը։ Սուսանը արթուն էր, անոր աչքերը մութին մէջ փայլատակեցին կատուի մը կանաչ ու կապոյտ աչքերուն պէս։

Մինչև այդ պահը, Սուսան որքան տենչացած էր անգամ մըն ալ տեսնեց Պաղտօն։ Անոր հասակը, անոր աչքերը սպասուած երազ մը ըլլային, որ սակայն երբաք չէր գար։ Բայց հիմա որ եկած էր այդ երազը իրականութեան թեւերովը. իր զլխուն վերեւ, ձիւնին քուքին, սէրէն տոչորուն սրտով եկած էր, կը կանչէր երդիքէն։

Պաղտօն անօթի էր, օրերով անօթի մնացեր էր. քոյրը միայն գիտէր իր թաքստոցի տեղերը. ու ահա երեք օրէ ի վեր քոյրը չէր կրցած հաց բերել իրեն։ Մինչև այդ վայրկեան անօթութիւն չէր զգացած, հիմա կ'ուզէր Սուսանի ձեռքէն պատառ մը հաց ուտել։

Սուսանը վախցաւ գիւղի յեղուէն, վախցաւ իր աչքերուն դէմ կատարուելիք ոճիրէն... կ'ուզէր բանալ, բայց չէր կրնար բանալ։ Քամին աւելի կ'ունար ու բուքը կը սաստիանար։

Բուքը, անօթութիւնը ու քունը, ըրին քամբակ իր մարմինը։ Շուները կը հաջէին տակաւին։

Շուներու հաջոցէն արթնցած էր Գեւոյին եղբայրը նախ աչքերը չփեց. ձիշտ է՞ր արդեօք, թէ երազ. բայց նոյն ներքին մղումը նախազգացումին կը հրէր միշտ զինք. արթնցի՞ր, ե՞լ, հոս է, գիւղին մէջը, շուներուն հաջոցը անոր համար է. ե՞լ, ե՞լ... ելաւ, հովը աւելի սաստիկ կը սուլէր, այս ցուրտին, այս քուքին միթէ մարդ կրնա՞յ գուրս մնալ, ո՞ր խենթը։

«Աէ՞րը, սէ՞րը, սէ՞րը...» ներքին ձայն մը կարծես կը զօղանջէր իր մէջ, եղբօր վրէժը, արիւնը կրկին խուժեց, վեր ցատկեց ու ձեռքը նետեց ատրճանակին։ Դուրսն էր արդէն։ Քամին կ'ունար, բայց ձիւնը զադ-

բած էր. անցա՛ւ, անցա՛ւ Սուսանենց դրան առջեւէն. ոտքի հետքեր կային, անոնց հետեւացաւ, յետոյ, տեսաւ որ հետքերը զոյգ կ'ըլլային, նոյն արեխներուն չափն էր. մէկը կ'երթար, միւսը կուգար, հետեւեցաւ մէկուն, ելաւ Սուսանենց տանիքը, իրանի մը հետքը պառկած, կքած ինքն իր վրայ, էրտիս կալը ճանկրառւած էր, բայց զոց էր: Թերեւս տունն էր, իջաւ վար տանիքէն, դրան առջև ոչ մէկ հետք. դուռը զոց էր, ձիւնի թանձր խաւ մը ծեփած էր դուռը, մինչ ոտքին հետքերը կ'երթային գուրս, պարտէզները, Փալից, ձեռքը միշտ տասնոցին վրայ: Մտաւ Սուսանենց այգին, հնձանէն, կարծես երազի մէջ խօսողի մը ձայնը կուզար, Պաղտօն հաղիւ ինքզինքը հոն նետած էր, քունի մէջ կը զառանցէր: Կուտար Սուսանին անունը. հրաբորթու տենդավառ, կարծես շրթները կը դողային այդ անունը արտասանելու ժամանակ: Խորհրդածէ՛լ, ըսե՞լ գեղացիին սիրուն խորունկութիւնը, անարատութիւնը, ըսել որ տառապանքը քաղցր գինիի մը պէս անոնք կ'ըմբոշինեն իրենց սիրած աղջկան համար. կրակի, գեհենի մէջ կը նետուին: Ըսե՞լ որ աղջիկները կը հալին, կը հատնին իրենց սիրած տղաներուն համար, բայց կը մնան իրենց ու զիւղին պարտադրուած տոհմէն եկած պատիւին հլու:

Տուաւ նաև Գեւոյին անունը, իր խանդակաթ ընկերոջ անունը. «ինչո՞ւ սպաննեցի...» դառն զղջումի շեշտ մը կար. կարծէք արթուն ըլլար ան, որոշ ու պայծառ մտածումով. արտասանուած...

— Գեւոյ, Գեւոյ...

Այս կանչը փոխանակ յուղելու Գեւոյին եղբայրը, որ ձեռքը ատրճանակէն վար առնէ, ըձղչակառակն, արիւնը բորբոքեցաւ իր երակներուն մէջ:

Բայց սպաննե՞լ, քունի՞ն մէջ, անմեղ ու անտեղ-

Յակ, բաջութիւն է՞ր, տղամարդութիւն է՞ր:

Զկրցաւ մտածել այդ քան և ո՛չ ալ իր խիղճը
ըրաւ թելագրութիւն... .

Հրազենի մը պայթիւնը լսուեցաւ...

Առտուն Սուսանին մայրը այզի եկաւ: Զարագու-
շակ դիպուածներուն բարեգէպ հանգիպում:

Պաղտօին մարմինը հնձանէն գո՞ւրսը քաշուած էր:
Ընկոյզներուն տակը երեսի վրայ պառկած էր գէմքը
արիւնի մէջ:

Դիւղը սկսոց երկու երիտասարդ, ջահել ջիւաննե-
ռուն մահը: Բայց ատելութիւնները շատցան, ոխակա-
լութեան կիրքը մտածումները մթազնեցին:

Այս անգամ Գեւոյին եղբայրը եղաւ փախստական:
Ոչ ոք զինք կրցաւ տեսնել, ոչ ոք կրցաւ լուր առնել:

Տարիներ վերջ, պանդուխտ մը իր օջախը գարձին
ըստ որ տեսած էր Պոլսոյ խաներէն մէկուն մէջ: ան-
գործ ու հիւանդ, մէկ անգամ տեսած էր, ու անկէ
վերջ ոչ ոք լուր ունեցաւ և ոչ ոք լուր ստացաւ...

Անոնք կ'երթային, այսպէս, կամ ուրիշ բազմա-
զան պատճառներով:

Տրուեցաւ պանդուխտներու կեանքը Պոլսոյ Խա-
ներէն ներս. կիսարուեստ, թերեւս նաև շատ թերի,
բայց ոչ ոք տուաւ պատճառները ու հետեւանքները
պանդխտութեան:

Սուսանը մնաց տուն... անիծուած էր անոր սիրողը:

Մարտօն հասած էր, երբ իր մօր պատանքուած

մարմինը եկեղեցիէն դուրս կը հանէին :

Մայրը, աղու վերադարձի ճամբուն՝ աչքերը բաց մեռած էր . . .

Մայրը մեռած էր : Մահը խաղաղութիւն պարզեւած էր իր վրդոված հոգիին, և մշտնջենաւոր հանգիստ մը իր հիւծած ուկորներուն : Մինակ ու ծեր, ոչ իսկ ջուր մը տւող, այրուող լեզուն զովացնելու համար Օրական տունէ մը, կին մը, կուգար Աստուծոյ բարիքը ընելու : Տան խոնաւ չորս պատերուն մէջ անշարժ, պառկած էր ան, միայն երդիքէն ինկող արեւուշողը իրեն կուտար պատրանքը դուրսի կեանքին և զիշերները պղտիկ՝ կլոր երկինք մը իր հինգ աստղերով պլազող : Մայրը, Մարտոյին մայրը, իր աչքերուն լոյսը յանձնեց արեւի վերջին չոգին, երդիքէն մեկնող :

Տունը այլեւս թափուր պիտի մնար, ոչ ոք պիտի ըլլար թոնիրը վառող և ասիկա գեղջուկին ամենէն դառն կոկիծն է և ամենէն ամրակուռ շղթան զինք իր տան օնախին կապող :

Որդին չեկաւ, աչքերը ճամբուն մեռած էր ան :



Սուսանին մայրը, Սուսանի թեւէն բռնած . մը տաւ ներս «խեղճ ու կրակ, անտէր անտիրական» իր մայրը վերջին անգամ, գէթ տեսնելու, պանդիստութենէ վերադարձած, երիտասարդ ու հուժկու Մարտիրոսը մխիթարելու :

— Զաւակս ըսաւ Սուսանին մայրը, դուն մեր զիւղէն ես, թէ պանդուխա էրթաս, էլ չես վերադառնայ. մէր չունես, միւլք չունես, տուն չունես, տեղ չունես, աչքդ ետեւ չի մնայ. ես տեղնի քոյ խորենական

օճախը, ինոնց գերեզմանը. խունկ ծխող էլ պիտի ի-
նոնց խոդուն:

Սուսանին նայուածքը գնդակի մը պէս ծակեց
Մարտոյի սիրտը: Մէրը մտաւ սուգի վանդակէն ներս,
պատռեց այդ տրտմութեան շերամին հիւսած շզարչը:

Սուգը կարճատեև եղաւ, գիւղը չմեղադրեց իր հար-
սանիքը: Շնորհուած ժամանակը կը լրանար, պիտի
վերադառնար Մարտօն:

Սուսան ճամբռու զրաւ իր ամուսինը ու սպասեց
նամակներուն: Եկան անոնք սկիզբները շուտ, շուտ,
յետոյ, հատ, հատ, երկար ժամանակով: Դագրեցան
նամակները. Սուսան միշտ սպասեց. իր սպասումին
զիշտը պարզեց արտապուաթոր սա երգը երգելով:

Զմեռն ընցաւ եկաւ զարուն,

Ճամբայ բացաւ դարիբներուն.

Իմ դարիբէս խապար չկայ,

Աչս նամբէն տատար չկայ:

Ճիւրնի փրեկը կուզայ սարէն,

Սարէն ծորէն իմ աշերէն,

Տարցիր վարան դարիբ եար զան,

Ճիւրն անուշի, խողն անուշի:

Սուսան սպասեց աչքը ճամբին իր դարիբին, թա-
զեց մայրը, մնաց շկոր պուր պէս պաղ թոնրան վրայ...»:
Երիտասարդութիւն կ'անցնէր, իր գեղեցիկ այտերը
խորշումիլ սկսան: Գիւղին Խորոսը չէր ան այլեւս,
ըայց ցանկութիւնները զապուած ժամանակներուն,
միշտ ունեցած էին տենջանքը համբոյրի մը գիւղին
Խորոսի երեսներէն:

Ու գիշեր մը Սուսան գուռը բացած էր կոնակին
վրայ...

Եւ հիմա, միջնըը աղաղակները օդը կը պատռէին-

— ի՞ն մարդ չի՞...

— ի՞ն տղայ մարդ չի՞...

— ի՞ն, մարդ մարդ չի՞...

— ի՞ն, տղայ մարդ թէ ելնէր...

— ի՞ն մարդ չի՞ . է՞ն կնիկի...

— ի՞ն, կնիկէն էլ կնիկի...

— ի՞ն, աղէկ կ'ելնէր, լաշիկ նետէր իր զլիսունք

— ի՞ն, թէ պեխ ունենար էս տուն ոտք չէր կոխեր: Ընդվզումը, կատղած ծովու ալիքներուն պէս գրոն կուտար, արդէն ճարճատիլ սկսած դուռին վրայ:

— ին մեր զիւղին պատիւը երկու փարայ արաց

նետեց...

Գիւղին տղամարդիկը հոս թափուած էին, մենակ անպաշտպան կնոջ մը դուռը փշելու համար, որ տառ բիներով սպասած էր ամուսնու վերադարձին որ չկար, ոչ իսկ լուր մը դրկած էր:

Գիւղին պատիւ ահաղանգն էր որ հնջած էր, ամենի ծովու մը պէս ամբոխը կ'ալեկոծէր, տնարգանքի սիւնին գամելու գիւղին պատիւը ոտնակոխողը:

— Մեր կիները մեր պատիւը պիտի պախեն...

— Մեր պատիւը մեր կիներն են...

— ին ինչ օրուայ տղայ մարդ ենք... որ թողն էտպէս մարդիկ էն մեր պատուին հետը խաղան, մեր մէջ նստին, պեխ ոլորեն:

Մարդիկ դուռը խորտակելով ներս խուժեցին. բանակ մը մարդիկ, և կին մը մինակ, երկունքի ցաւերով գալարուող:

Ամիսներէ ի վեր Սուսան դուրս չէր ելած, ձիւնի առաջին փաթիլներուն հետ ան փակուէր էր տունը.

Ֆկեղեցի չէր գացած, և ոչ աչ մէկը անոր գուռը զար-
գած էր:

— Ո՞վ էր անոր ջուր տանողը. ո՞վ էր տատմերը։
Հարցումներ որ կը մնային անլուծելի և անպատճա-
խան։ Գիշերը, ի՞նքը աղբիւրը ջուրիւ կարելի չէր,
«սատանաները, դեւերը, մէկ խոզիները» աղբիւրին
վրայ կը հսկեն։ Աւ անոնց մէջ, յաւիտենական գիւղին
մէջ այսինքն, գիշերը, առանց Աստուծոյ անուն մըրս-
մընջելու, առանց Յիսուս-Քրիստոս փսփսալու, կա-
րելի չէ ջուրին վրայ ծորիւ Անոնց ենթադրութիւնները
կը շատնային, բազմազան, բազմագոյներով։ ու կը
փշրուէին, ամենի ժայռին դէմ զարնւող ալիքներուն
պէս։

Միեւնոյն սանձէ քաշուածի պէս անոնք կեցան։

Սուսանը, ինքն իր վրայ գալարուած, ընկած էր
իր խշտիին վրայ։ Ցուրտէն սառած անոր մարմինը,
երկունքի տուայտանքներով՝ եղած էր մսի կծիկ մը։

«Իաչը հանէ՛, խաչը հանէ՛ . . .»

1877ը տարի առաջուայ կանչերը, կարծես կը կրկ-
նըւէին։ Եթէ խորքը այլ երանգ ու Դմաստ կը կրէր.
բայց երեւոյթը յար-նման էր։

Սուսան չզգաց, թերեւս չտեսաւ նոյնպէս ները
խուժող ամբոխը։ Անոր գեղեցիկ աչքերը, հիմա պըզ-
տոր ջուրի մէջ ինկած, լուսնի տմոյն լոյսի արտացո-
լացումն ունէին։

Երկունքը, մայրութիւնը վսեմութեան տանող,
ընծայաբերած արքասիքը արժէւորող ու անկէ բիսած
սէրով նուիրագործուած։ Կնոջ տառապանքին զագաթ-
նակէտը՝ Աստուծային, բուռն ու վերջին, անեծք,
որակուած։

Սուսան, որպէս զի երկունքի իր ճիշերը զսպէ,
որպէսզի ոչ ոք լսէ իր կանչերը. խածած էր շրթունք-

ները, ակուներուն բացած փոսերուն մէջ արիւնը լերթացած էր. խածած էր լեզուն, որպէս զի չկարենայ ճշալ, որպէս զի չկարենայ պոռալ, կանչել, կտրուած էր մաս մը, ու կը մնար կախուած իր բերնին մէջ:

Երկար ատեն մնաց նուազուծ. երբ աչքերը բացաւ լոյսը մութը ճեղքած էր: Պատիկը կը մնար կապուած իր մարմին, իր էութեան: Կտրեց, իր ձեռքերովը. — մայրը տատեր եղած էր:

Պատիւծ. գիւղը պիտի չիմանար: Զնայեցաւ իսկ զաւկին վրայ. կը վախնար որ մայրութիւնը աւելի դօրաւոր ըլլայ քան պատիւը, ինչպէս կինը աւելի դօրաւոր եղած էր, քան պատիւը:

Ասիկա հոգեբանական բարթ վերլուծուսի կարօտիթերեւս: Պէտք է մասծումները հակակշորին զգացումները, բայց կինը աւելի զգայուն է քան այրը: Սխալ է վճռական կարծիքներ տալ արուեստին մէջ. ժամանակները գէպի հոն կը տանին սակայն:

Սուսան փորձութեան փոսը ընկած էր և հիմա, իր ցաւերուն մէջ, կ'ուղէր ազատիլ, իր հարազատը իր ձեռքերովը թաղելով:

Երեւակայութեան ի՞նչ սլացքով պիտի կարելի ըլլար ներթափանցել մայրութեան հոգեկան ապրումներու այդ պահուն, այդ ներգործական վծիուի գործադրութեան վայրկեանին: Փաթթեց ան սակայն: Հասաւ Թուխ Մանուկի աղբիւրը, այգիներու վարը ինկած հին գերեզմանները, մատներովը փորեց ցուրտ ու կարծրացած հողը...

Մայրութիւն ու պատիւը, ահեղ գոյամարտ մը, տարերային... պատիւը երկսայրի սուրի մը պէս կը հրամայէր, մայրութիւնը կը հեծեծար, կը հեծկտար: Որքան դաժան է այս պատկերը, բայց իրականութիւն...

«Պի՛ճ, պի՛ճ, պճպեր...»

Կարծես ազազակները արդէն կը լսէր ինք: Նե-
տեց փորած փոսին մէջ, հազիւ ունեցաւ սիրտ քանի
մը ափ հողը շուռ տալու զաւկին վրայ»

Ինքզինքը տուն նետեց, չգիտցաւ ինչպէս, հի-
մա, կծառած է անկիւնը, իր խշտիկին վրայ, ամբո-
խը ներս խուժած է, ինք չի տեսներ, չի զբար...

Մարգրիտը շուրջը նայեցաւ, իրեն տարեկից ոչ մէկ
աղջիկ կար հոն, բայց տեսաւ իր քեռանց Ռուբէնը,
Մանուկը, քեռի ներսէնը, Արամը, իրենց դրացի Ազկէ
Մելքոնը, որ ամեն առառ իրեն կը նայէր յափշտակ-
ուած աչքերով, ինք, հազիւ 12 տարեկան աղջիկ պի-
տի ըլլար, տեսաւ, որ Մելքոնը կեցաւ պահ մը ու
խիստ նայուած քններով դիտեց զինք: Փախաւ, սակայն
մտածում մը ունեցաւ, Սուսանի տունն էր ան, որ
զինք այնքան սիրեր էր, երգեր սորվեցուցած էր: Ին-
չո՞ւ կը պոռային ինչո՞ւ փշրեցին դուռը ու ներս մտան:

Սուսանի դիակնացած մարմինը քաշեցին դուրս
թեւերէն քռնած:

Ահաւոր երկունքով տառապած կինը չորս ժամ
վերջ, պիտի քալէր զատաստանական — բայց արդէն
վճռուած նախնական օրերէն — Գողգոթան: Նախ
գիւղապետի տունը հանդիպեցան, երիտասարդ, երկայ-
նահասակ նիհար, բայց զղուտ մարդ մը իր տարիքին
անհամապատասխան, խոհուն ու խոժոռութեամբ կե-
ցած էր կոչտ սալարկներով դրան առջեւը: Քալեց ան
ալ ամբոխին հետ, ամբոխին առջեւէն. իջան փոքր
կալերը, անցան աղբիւրը զոլին տակէն: Սառոյցները,
բարակ առուին, տեղ տեղ փշրուած էր. ու զուլալ ջուրը
կը վաղէր սառոյցի տակէն. քալեցին զուղընթաց
առուին հետ, ուրկէ անցեր էր Մարգրիտը, հասան քա-
հանային տունը, ծեր, գեղնած մօրուքով քահանան

դուրս ելաւ. դողդոջուն ձեռքերը բարձրացուց վեր, մրմիջեց չես գիտեր ինչ... բերին մկրատ մը. խաչակընքեց մկրատին վրայ: Կարեցին Սուսանի ծփացող մաղերը: Տարաւ մէկը այդ մկրատը, տարաւ նետելու վիրապ մը, որ ոչ ոք գիտնայ. ոչ ոք գտնէ, այլեւս մեղապարտի մկրատը, չկարէ ուրիշ մաղ, վերցուի, անյայտանայ ամօթը այդ, արատը զիւղին, ընտանեկան սրբութիւնը աղարտող այս տնարդ բնազգը վենայ իրենց մէջէն:

Նոյն միջոցին բերին մեռած մանկիկը, դրին կիսամեռ մօր թեւերուն վրայ:

Վճիռը տրուած էր, բայց կար գործազրութիւնը. (Կ'ըսուի թէ կարգ մը տեղեր, կը նստեցնէին աւանսկի մը վրայ հակառակ կողմէն, աւանսակին պոչը ձեռքը կուտան, քարկոծելով կը պտտցնեն ամբողջ զիւղին կամ քաղաքին մէջ, կ'ըսեն նաև որ սայլի մը վրայ կը դնեն, նոյն շրջագայութիւնը ընելով ու քարկոծելով:)

Տարին Սուսանը եկեղեցին առջնի ուռենի մը կապեցին: Առուն նուաղկոտ խոխոջով մը կ'անցնէր, Սուսանի գլուխը ինկած էր կուրծքին վրայ, թեւերուն մէջ կապուած էր մեռած մանկիկը. իր նախառ տինքը:

Գիւղը ամբողջ եկաւ թքնելու Սուսանի երեսին անցաւ:

Թօփալ Սաթօն ալ, իր երկու կուռերուն վրայ կաղալէն, եկաւ թքնելու: Խուզզախառն թանձր լորձունքը ճակտէն ծոլերով իջաւ դալկացած դէմքին վրայ ու անկէ ինկաւ Սուսանի ծոցին մէջը: Զգայութիւնը կորսնցուցած էր ան, բայց կենդանութեան նշոյլ ու նեցող ջիղերը անոր մարմինին տուին սարսուռ մը: Եկաւ կոր Սալաթը, որուն բիբերը գոցող սպիտակը կը մնար գուրս ցցուած ու իր կոպիչները չէին ծած-

կեր զայն։ Եկաւ և եօթը էրկան գլուխը կերած Մանուշակը, որուն տանիքին վրայ բռոկին խայթողները, — որոնց մարմինը կարմիր փշտիկներ զուրս կուտայ. — բալանոր — պաղ տուշ մը կ'առնէին ու փշտիկները կ'անյայտանային։ Թքաւ ան ալ ու չարաւալից հայհնյան քով խառն անէծքը շրթներուն, անցաւ։

Ու երկու շան լակոտները կուրծքին, քաղաքի մուտքին ճամբուն վլրայ, ամենքի թուքին ու նախատինքին դատապարտուած մօր հեքեաթը, հեքեաթ չէ, այլ իրականութիւն։

Քանի՞ օր պիտի մնար հոն Սուսան, թերեւս քառասուն օր, ծննդաբերուն քառասունքին ի հաշիւ Բայց չմնաց ան ոչ իսկ քառասուն ժամ։

Երկու մեռելաթազներ տարին զայն, առանց պատանքի, հասարակաց գերեզմանոցէն հեռու խորձկեցին առանց քահանայի, առանց աղօթքի։ Գիւղը չուզեց որ ան, իր մահէն վերջը խառնուէր օրհնուած գերեզմաններուն...

Ու գիւղը դառնօրէն հեզնեց, ծանրօրէն խնդաց ու երգեց սա երգը. —

Պին բերեր Մարօն
Փարքքեր մեզար,
Տաներ դեխ կազար,
Մեկն աներ խազար,
Պին բերեր Սուսան
Փարքքեր մեզար,
Տաներ գերեզման։
Նօրօնար. Մարօն, նօրօնար,
Դամին վեր ծովուն կ'օրօնար։

Միթէ բոլոր գեղեցկութիւններուն ճակատագիրը այսպէս դա՞ռն կ'ըլլայ։ Գիւղը թաղեց իր Խորսոր բայց գիւղը իր պատիւը վերագտաւ։ Կարճ ժամանակ.

ուայ մէջ լռեցին շրթները, երգը մոռացութեան զիրկը
գնաց սաղմնուիլւ կրկին . . .

Ո՞վ էր այդ անարդ ամօթը մտցուցած զիւղը որ
խարանը եղաւ նուիրական նարտին :

Քաղաքը որ ապականեց զիւղը :

«ՊԱՏԻՒԲ» հատուած մըն է նոյն հեղինակի ԱԽԱՆ-
ԴԱՑՈՒՆ վէպին Պանդուխոները — գլուխէն :

ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Ասիկա երրորդ աշխատութիւնն է որ հրատարակութեան կուտամ:

Ասիկա ալ չէ զազարը նպատակակետիս, որուն հակումը, կը պարտադրէ ինձի ձգտի. սանդիսամատ մը եւս քերեւս աւելի մօսեցնող բարձունքին:

Ճակտիս քրինքը մելանի վերածեցի եւ երէ զնենմ խաջալերութիւն մը, այլեւս մելանի պլիտի վերածեմ շատ շուտով:

«Աւանդատուն» վեսպը, մտասեւեռում մըն է, մեր բաները, զոր արժանաւոր մշակները զանոնիք պեղած են ու դուրս բերած մեր ժողովուրդի քաքուն ընդերքեն՝ անոնիք առաղձներ են սակայն, զոր յաւակնութիւն ունին զանոնիք կահի վերածելու: Ծանրակեփու և այդ խուճը, ժամանակի, պայմանի եւ ուժի անհրաժեշտ սարդութեամբ, միայն զլուխս բերելիք եւ որոնց դեմ ունին միայն. յամառ աշխատանիք, ին հայրենիքն՝ լիսոդութիւն, մանկութեան օրերու, հետզինեւ մակերեւոյթին մտիս եկող:

Սյս պլատիկ հատուածը զոր տուի այս գրեով, «Աւանդատուն» վեսպէս. զուգահեռականի մը պատրադրութիւնը էր:

Սյապէս պիտի չուզէի ոչ իսկ խօսիլ անոր մասին վասնզի ան պիտի բլլայ վերջին, եւ քերեւս անաւարտ աշխատութիւնս...

ՀՐԱՏԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԵՐԵՔ ԵՐԳ	50	լ.	դ.
ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ	100		»
ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ՕՐԵՐ	200		»

Պատրաստ հրատարակելի

ԱՐԻՒՆԻ ՄԱՐՏԸ

բաներգութիւն, հինգ առար

Հասցե.— Ա. ՖՐԱՆԿԻԼԵԱՆ

Rue GHALGHOUЛ

Imm. MIKATI Fres. 2em. étage

BEYROUTH

Liban

[1000 ր.]

ԳԱԱ Նիմնարար Գիտ. Գրադ.



FL0551991

AN
A 104821

200 L. Դեկտ.

5 Շիլին

A. FRANGULIAN

Rue Ghaghoul Imm. Mikati

(2em. étage)

BEYROUTH , Liban